

6664

Slip/56

Polymer

84

U-66

1913

115

✓

Հրատարակութիւն՝ «ՊԱՀԱԿ»ի թիւ -

ՔՈՂՈՎԳԸ

Գրեց՝ ՓԲՈՒԺՓՌ ՄԼՌԲՄԼ

Թարգմանեց
Տ. ԱՌԵՎԵՆԵՍ

84
5-66

1913

ՊԱՀԱԿ ՏՊԱՐԱՆ
ՓԲԱՆԻՑԻՆ

16

84
5-66


84
20 APR 2006
19 NOV 2010

Հրամաբակութիւն՝ «ՊԱՀԱԿ»ի թիւ |

ՔՈԼՈՄՊ

ԳՐԵց՝ ՓԲԾՍՓԲ ՄԷՐԻՄԷ

ԹԱՐԳԱՄԱՆԵց
Յ. ԾՈՎԻԿԵՂՆ



1913

«ՊԱՀԱԿ»-ի ՏՊԱՐԱՆ
ՓԲԱՎԻՏԵՂՆԱ

28 JUN 2013

6664

ՆԱԽԱԲԱՆ

Հետևեալ պատմութիւնը Քօրսիքա-
կան ժողովուրդին կեանքէն առնուած
գեղեցիկ դրուագ մ'է որ մեր ազգային
կեանքի տեսակէտէն մեծ այժմէութիւն
մը ունի :

Քօրսիքան աննշան կղզի մ'է որ
ծնած ու մարդկութեան նուիրած իր
մեծ զաւկին՝ Նարուէոնին՝ համար նը-
շանաւոր եղած է : Սակայն ինչ որ մեզ
աւելի կը հետաքրքրեն այդ կղզիի ժո-
ղովուրդին առանձնայատուկ սովորու-
թիւններն են : Քօրսիքացիին համար ըն-
տանեկան պատիւը ամէն բանէ գեր ի
վեր է : Սոսկալի է վրէժինդրական ո-
դին այդ կղզիի զաւակներուն մէջ :
Քօրսիքա, պատմութեան հերոսուհին՝
այդ վրէժինդրական զգացումին կեան-
քուս մէկ պատկերացումն է : Իր սիրելի
հօր սպաննութեան վրէժը լուծելու հա-
մար գծած իր ծրագիրը, ձեռք առած
վարպետութիւնը, ցուցուցած անվախ
ու յանդուգն ոգին իրօք որ միայն մեր
հիացումին արժանի են :

Որքան սիրելի է այդ նոյն ոգին ու
նոյն կորովը տեսնել նաև մեր Հայ օ-
րիորդներու և մայրերու մէջ : Սրբա-



24437-60

զան վրէժինդրական ոգին միակ փրկու-
րար և խաղաղաբար միջոցն է այլազան
ու թշնամի ժողովուրդներուն մէջ ապ-
րող մեր Հայ ժողովուրդին համար :

Որքա՛ն արիւններ, որքա՛ն խժդը-
ժութիւններ, որքա՛ն անպատճութիւն-
ներ խնայուած պիտի ըլլային մեր ազգին
եթէ ակն ընդ ականի սրբազան վար-
դապետութեան ոգին մարմնացած ըլ-
լար մեր մէջ :

ԹԱՐԳՄԱՆԻՉ



ՔՈԼՈՍՊԱ

ԳՐԵՑ ՓՐՈՍՓԸՆ ՄԵՐԻՄԷ

ԳԼՈՒԽ Ա.

181- տարուան Հոկտեմբեր ամսոյն
սկիզբը, Գնդապետ Սըր Թամբը նէվիլ,
Անգլիոյ բանակէն իռլանտացի ակնյայտ-
նի պաշտօննեայ մը՝ դէպի իտալիա ը-
րած իր ճամբորդութենէն վերադար-
ձին, Մարսիլիոյ Պօվօ պանդոկը իջեա-
նեց :

Հաճոյախնդիր ճամբորդներու կող-
մէն ամէն բանի համար յայտնած շա-
րունակական սքանչացումը՝ տեսակ մը
հակազդեցութիւն յառաջ բերած, ա-
նանկ որ շատ մը արդի ճամբորդներ
ինքզինքնին անզուգական ցուցնելու
համար Հօրասի «ոչնչէն զմայլելու» նշա-
նաբանը որդեգրած են։ Օր. Լիտիս,
գնդապետին միակ դուստրը՝ այս դա-
սակարգի ճամբորդներուն կը պատկա-
նէր։ Անիկա «Այլափոխութեան» գեղա-

նկարը միջակութիւն մը կը սեպէր, ու
վեսուֆի հրաբորբոքումը հազիւ թէ
Պիրմինկհըմի գործարաններու ծխնե-
լուզէն գերադաս կը նկատէր: Իտալիոյ
համար ունեցած իր գլխաւոր առար-
կութիւնն այն էր թէ այդ երկիրը տե-
ղական ուրոյն գոյներ է և առանձնա-
յատկութիւններէ զուրկ էր: Սակայն
օր. Լիտիա պատրող ինքնագոհութիւն
մր ունէր մատածելով թէ ինք Ալպեան-
ներէն անդին բաներ տեսած է զոր ու-
րիշներ տեսած չէին բնաւ ու անոնց
մասին պիտի կրնար հպարտութեամբ
խօսիլ մէծ անձնաւորութիւններու հետ:
Բայց երբ գիտցաւ թէ իր հայրենակից-
ները իրմէն առաջ ամէն տեղ գացած
են արդէն՝ օրիորդը յուսահատած նոր
գիւտեր ընելու իր փորձերէն, անցաւ
հակառակ մատածողներու կողմը: Եւ
իրօք որ գժուար է իտալիոյ հրաշալիք-
ներու մասին պատմել առանց ունկն-
դիր մը ունենալու որ զարմացմամբ
բացադանչէր, յաճախ խօսքերը ընդ-
միջելով:

Պօվօ պանդոկին մէջ օր. Լիտիա
դառն յուսախարութիւն մը ունեցաւ:

Անիկա իր հետ բերած էր Սէկնի կրկ-
լուպան դրան գեղանկարը զոր անանկ
կը խորհէր թէ գեղարուեստասէրնե-
րը զանց ըրած են: Սակայն Տիկին
Ֆէնվիք՝ որուն հանդիպեցաւ Մարսր-
լիոյ մէջ՝ ցուցուց իրեն իր գեղանկար-
ներու հաւաքածուն որուն մէջ վերոյի-
շեալ գրան աւելի գեղեցիկ պատկերը
կար: Օր. Լիտիա անմիջապէս իր ունե-
ցած պատկերը իր սպասուհիին տուաւ
ու ամբողջ հետաքրքրութիւնը մոռցաւ
Փելասկեան գեղանկարին հանդէպ:

Գնդապետ Նէվիլ իր աղջկան մաքի
սյս գժբաղդ վիճակին բաժնեկից կ'ըր-
լար միշտ: Իր կնոջ մահէն վերջ ամէն
բաե իր աղջկան աշքերով կ'ուզէր տես-
նել: Հետեւաբար ան ալ իտալիան խիստ
ձանձրալի երկիր մը կը գտնէր իր աղ-
ջիկը զզուեցուցած ըլլալուն համար:
Ճիշտ է թէ անիկա պատկերներուն և
արձաններուն համար ըսելիք շունէր,
սակայն իրեն համար որոշ էր թէ որ-
սորդութիւնը խիստ պրգահատելի է
ու նոյնիսկ քանի մը տատրակ որսալու
համար Հռովմէն 10 մզոն հեռու եր-
թալ հարկ էր արևուն կիզիչ ճառա-

գայթներուն տակ :

Մարսիլիա համանելուն յաջորդ օրն իսկ Գնդապետը իր նախկին սպաներէն, Զօրավար Էլլիս՝ որ վեց շաբաթ Քօրսիքա մնացած էր՝ իր քով ճաշի հրաւիրեց : Պրն . Էլլիս խիստ գրաւիչ ոճով աւաղակներու պատմութիւն մը ըրաւ Օրիորդին որ իր ընդհանուր զծերուն մէջ մինչև հիմա իր լսածներուն բնաւ չի նմանելու առաւելութիւնը ունէր : Ճայէն վերջ երկու զինուորականները գինիի չիւերուն հետ մնացին ու խօսեցան որսորդութեան մասին : Այս միջոցին Գնդապետն աեցեկացաւ թէ Քօրսիքաէն զատ շկայ երկիր մը ուր որսերը այնքան առատ, բազմապիսի ու լաւ ըլլուն :

— Հոն բազում վայրի խոզեր կան, ըստ Զօրապետ Էլլիս, ու պէտք է որ դանոնք ընտանի խոզերէն զանազանել դիտնաս : Ասոնք իրարու շատ կը նմանին ու եթէ սխալմամբ ընտանի խոզ մը սպաննելու ըլլաս, պահապաններուն հետ կռիւի կը բռնուիս : Պահապանները, մինչև իրենց ակռաները զինուած՝ յանկարծ թաւուտներէն դուրս կը խուժեն,

կը բռնադատեն քեզ որ խոզերուն գինը վճարես ու նոյնիսկ կը նախատեն քեզ : Հոն կան նաև տուֆլոն, տարօրինակ կենդանի մը որ ուրիշ տեղ չկայ— սքանչելի որսեր որ սակայն գժուար է բռնէլ : Եղջերու, եղնիկ, փասեան կագաւ լեցուն են Քօրսիքա, ու գեռ շատեր որ անկարելի է համբել : Գնդապետ, եթէ կը սիրես որսը Քօրսիքա գնա, հոն, ինչպէս իմ բարեկամո սովոր էր ըսել, ամեն աեսակ որսերու վրայ կրնաս կրակել, տորդիկէն սկսած մինչև մարդը :

Թէյի ժամանակ Զօրավարը կրկին պատմութիւն մը պատմեց Օրիորդին, այս անգամ փոխադարձ վրէժինդ ըռութեան պատմութիւն մը, աւելի տարօրինակ ու ընկերական քան առաջինը, Օրիորդը խենդեցաւ Քօրսիքաի համար երբ լսեց կղզիին անզուգական գիրքը ընակիչներուն նախնական ու ինքնատիպ նկարագիրը, անոնց առանձական ոգին ու հին սովորութիւնները : Քիչ վերջ Զօրապետը փոքրիկ դաշոյն մը տուաւ Օրիորդին որ ձեռվ ու երկոյթով այնքան նշանակելից չէր որքան

պատմութեամբ : Նշանաւոր տւազակա-
պես մը տուած էր դայն Զօրապետին
վստահացնելով զայն թէ շորս մտրդե-
րու մարմին յօշուած է այդ դանակը :
Օրիորդը անմիջապէս իր գօտիին մէջ
անցուց գաշոյնը , գիշերը իր անկողնին
քով սեղանին վրայ դրաւ ու քնանալէ
առաջ երկու անգամ պատեանէն դուրս
հանեց : Գալով Գնդապետին , անիկա ալ
գիշերը երազած էր թէ տօնֆոն մը ըս-
պաննած էր որուն արժէքը պահանջած
էին իրմէն ու ինք շատ սիրով տուած
էր , որովհետեւ տարօրինակ կենդանի
մէր , վայրի խոզի մը նման , եղջերուի
կոտշներով և փասխանի մը պոշով :

— Զօրավարը կըսէ թէ գեղեցիկ
որս կայ Քօրսիքա , ըստ գնդապետը
իր աղջկան միւս օր ձաշի ժամանակ ,
եթէ շատ հեռու չըլւար կը փափաքէի
երկու շաբաթ հօն անցնել :

— Լաւ , պատասխանեց Օրիորդը ,
ի՞նչ պատճառ կայ որ շերթանք հոն :
Դուն կորսաս իսկ ես կը նկարեմ : Որ-
քա՞ն կը փափաքիմ Զօրապետին նկա-
րագրած քարայրին պատկերը ունենալ
գեղատեարիս մէջ ուր նափոլէն կեր-

թար սիրել իր մանկութեան ատեն :

Առաջին անգամն էր թերես որ
Գնդապետին կողմէն յայտնուած փա-
փաք մը իր աղջկան հաւանութեան
կ'արժանանար : Թէև այս անակնկալ
համաձայնութենէն շատ գոհ մնաց գըն-
դապետը , սակայն խելացութիւն սեպեց
քանի մը առարկութիւններ ընել իր
աղջկան երջանիկ քմահաճոյքը աւելի
գրգռելու համար : Ի զուր խօսեցաւ
երկրին ամայութեան և կնոջ մը հոն
ճամբորդելու գժուարութիւններու մա-
սին , անիկա բանէ շէր վախնար ու ա-
մէն բանէ աւելի . կը սիրէր ձիով ճամ-
բորդել , բաց օդի մէջ պառկիլը հա-
ճոյք մը կը նկատէր , ու նոյնիսկ իր
հօրը սպառնացաւ Փոքր Ասիա ճամբոր-
դել : Իր հօր յառաջ բերած իւրաքան-
չիւր առարկութեան սա պատրաստ պա-
տասխանը ունէր միշտ օրիորդը — «Դեռ
ոչ մէկ Սնգլիացի այցելած է Քօրսի-
քա , հետեւաբար մենք պէտք է որ եր-
թանք» : Ու որքան կը հրձուէր երազե-
լով թէ իր հայրենիք վերադարձին իր
գեղատեարը Սբ. Ճէյմսի պալատը պիտի
տանէր ցուցադրելու , ուր մարդիկ

զարմացմամբ պիտի գոչէին իրեն «Բայց ,
սիրելիս , ինչո՞ւ այդ գող տրիկ պատկե-
րը զանց կ'ընէք» ու ինք պիտի կրկնէր
«Օ՛ ատիկա բան մը չէ այլ միայն Քօր-
ոիքացի աւազակապետի մը պատկերը
որ մեր առաջնորդը եղաւ :» — «Ի՞նչ ,
Քօրսիքա ալ գացած ես . . . :»

Այդ ժամանակները ֆրանսայի և
Քօրսիքաի միջև շոգենաւային դրութիւն
շկար տակաւին հետեւաբար որոշեցին
ուկէ նաւով մը մեկնիլ . նոյն օրն իսկ
գնդապետը գրեց Փարիզ ետ ձգելու
համար իր կանխաւ վարձած ուենեակը
ու Քօրսիքական նաւակի մը նաւ ապետին
հետ սակարկեց երկու սենեակ : Պաշար-
ները պատրաստուեցաւ ու գնդապետը
իր աջդկան փափաքին համաձայն համա-
ձայնութեան եկաւ նաւապետին հետ
որ իրենցմէ զատ ուկէ մարդ չընդունի
ու նաւը ծովուն եզերքը քերելով յա-
ռաջանայ :



Գլուխյ Բ .

Մեկնելու օրուան առառուն կանուխ
ամէն բան պատրաստուած ու զրկուած
էր նաւը : Նաւակը իրիկուան հովով
ձամբու պիտի իյնար : Նոյն ատեն մինչ
գնդապետը իր աղջկան հետ կը ճեմէր
պուլվառին վրայ , նաւապետը մօտեցաւ
անոր որպէսզի իր մէկ բարեկամը նաւը
ընդունուելու համար թոյլտուութիւն
խնդրէ :

— Բարեկամս խիստ ստիպողական
գործով մը ստիպուած է Քօրսիքա մ'եկ-
նիլ ու նաւ չի կրնար գտնել , ըստ նա-
ւապետը , խիստ համակրելի երիտա-
սարդ մ'է ան , զինուոր մը , պաշտօն-
եայ մը հետեւակ զինուորներու պահա-
կին մէջ , ու անպայման գնդապետ
կ'ըլլար մինչև հիմա եթէ նաբոլէոն
կայսր մնար :

— Քանի որ զինուոր մ'է , սկսաւ
գնդապետը , ու պիտի աւելցնէր թէ
«կրնայ գալ մ'եղի հետ» երբ յանկարծ
օրիորդ Լիտիա պոռաց անգլիարէն :

— Հետեւակներու պաշտօնեայ մը !!
թերես անուս մարդ մը որ պիտի հի-
ւանդանայ ալ ծովուն վրայ ու մեր
ճամբորդութեան հաճոյքները պիտի

աւրէ :

Նաւապետը թէկ անդլիարէն բառ
մը շէր հասկնար սպիկայն գիտցաւ թէ
օրիորդը իր գեղեցիկ շրթներով ինչ ը-
սել կ'ուզէր, ու սկսաւ երկար ջատա-
գովանք մը իր բարեկամին համար ու
վերջացուց ըսելով թէ անփկա ազնուա-
կան մ'է, տասնապետներու ընտանիքէ
զաւակ մը որ բնաւ զիրենք չպիտի նե-
դէ, որովհետեւ նաւակին հեռու մէկ
անկիւնը պիտի գետեղէ զայն :

Գնդապետը ու իր աղջիկը զարմա-
ցան քօրսիքական այդ սովորութեան
վրայ որ տասնապետութիւնը որդւոց
որդի կը փոխանցուի : Բայց քանի որ
գիտցան թէ անիկա հետեւակ զօրքերու
տասնապետ մ'էր, այն եզրակացութեան
եկան թէ թերեւ թշուառ աղքատ մըն
է որ նաւապետը բարեսրտութեամբ
կ'ուզէ փոխադրել : Եթէ անիկա իրա-
կան պաշտօնեայ մը ըլլար իրենք պիտի
սովիպուէին անոր հետ խօսիլ ու ապրիլ
ոչ : Բայց հարկ չկար մտքերնին յոգ-
նեցնել տասնապետի մը վրայ որ կարե-
ւորութենէ զուրկ է բացի երբ իր խըմ-
բին գլուխը կը գտնուի, սուինները քա-

շած ու պատրաստ զանոնք առաջնոր-
դելու այնպիսի տեղեր ուր ինք չսիրեր
երթալ :

— Քու բարեկամդ ծովու հիւան-
դութեան կը բռնուի, հարցուց օրիոր-
դը պաղութեամբ :

— Երբէք, օրիորդ, իր ստամոքսը
ապառաժի նման տոկուն է թէ՛ ցամա-
քի և թէ ծովու վրայ :

— Ուրեմն կրնաս ներս ընդունիլ,
ըսաւ :

— Կրնաս ընդունիլ, կրկնեց գնդա-
պետը . ու անոնք իրենց ճամբան շա-
րունակեցին :

Իրիկուան ժամը 5ին ատենները նա-
ւապետը եկաւ զանոնք նաւակը առաջ-
նորդելու համար : Ծովեզը նաւապա-
րին մակոյկին քով երիտասարդ մը հան-
դիպեցաւ որ իր կապոյտ վերաբկուն
մինչև թուշը կոճկած էր : Դէմըը ա-
րեակէզ էր, աչքերը սուր, սկ և գե-
ղեցկօրէն գծուած, ու իր կեցուածքն
ուշիմ ու համարձակ : Իր գիրքէն ու
կարծ գանգուռ պեխէն դիերին էր հե-
տեցնել թէ զինուոր մ'էր, որովհետեւ
այդ ատենները պեխսը սովորական չէր

և Աղքային պահակազօրքը պահակներու համազգեստը դեռ բոլոր ընտանիքներու մէջ մացուցած չէր:

Գնդապետը տեսածին պէս երիտասարդը գլխարկը վար առաւ ու առանց ամենադոյզն շփոթոսթեան շնորհակալութիւն յայտնեց իրեն ըրած շնորհքին համար:

— Ուրախ եմ որ կրցի քեզի օգտակար ըլլալ, տղա՛ս, ըստ գնդապետը նաւակին մէջ մտնելով:

— Քու Անդլիացիներդ շատ մեծաշուք չեն երեխր, ըստ երիտասարդը նաւապետին, իտալերէն:

Նաւապետը իր ցուցամատը իր ձախ աչքին վրայ դրաւ ու բերանը պաստեց: Անոնք որ մունջերու լեզուն գիտեն, կը հասկնան թէ ատիկա ըսել էր թէ Անդլիացին իտալերէն կը հասկնար ու խիստ ատօրինակ մարդ մ'է: Երիտասարդը թեթեօրէն ժպտեցաւ ու ի պատասխան նաւապետին ձեռքը ճակատը դրաւ որ կը նշանակէր թէ Անդլիացիները խոտորնակութիւններ ունին իրենց գլխուն մէջ: Յետոյ նստելով նաւապետին քով սկսաւ ղաղտադողի և վայել-

24434.60
Հ Հ Հ Հ Հ Հ

շութեամբ իր գեղանի ճամբորդ ընկերը դիտել.

— Այս ֆրանսացի զինուորները խիստ վայելուչ կեցուածք մը ունին ըստ գնդապետը իր աղջկան անդիմրէն, ու այդ պատճառով շատ շուտով պաշտօնի կը հասնին: Յետոյ երիտասարդին դառնալով ըստ ֆրանսերէն,

— Հսէք տեսնեմ, երիտասարդ, ո՞ր մէկ խումբին ծառայած ես:

... Զինուորը թեթեօրէն նաւապետը մշեց ու հեգնական ժպիտը զսպելով պատասխանեց թէ պահակախումբին մէջ եղած էր ու ձիշտ հետեւակներու եօթներորդ բանակէն կուգար:


— Վագէնոլի մէջ կռուած ես: Դեռ խիստ երիտասարդ կ'երեխ:

— Ներեցէք գնդապետ, ատիկա եղած է իմ միակ կոիւս:

— Ատիկա արդէն բաւական է յարեց գնդապետը:

Երիտասարդ Քօրսիքացին իր շըրթունքը խածաւ:

— Հայրիկ, ըստ օր. Լիտիա անդւիարէն, հարցուր անոր թէ Քօրսիքացին ո'քան կը սիրեն Պօնափարդը:



Մինչ գնդապեաը կը պատրաստուէր
ֆրանսերէնի թարգմանել հարցումը ե-
րիտասարդը խիստ գեղեցիկ սակայն
օտարաշեշտ անգլիերէնով մը պատաս-
խանեց :

— Արդէն գիտէք թէ մարդարէն
իր նահանգին մէջ պատիւ չունի : Թե-
րևս մէնք Քօրսիքացիներս Ֆրանսացի-
ներէն քիչ կը հետաքրքրուինք Նափո-
լէօնովլ, ինձի գալով թէև իմ ընտա-
նիքն նախապէս թշնամի էր անոր, սա-
կայն ես կը սիրեմ ու կը յարգեմ զայն :

— Անգլիերէն ալ կրնաք խօսիլ,
գոչեց գնդապեար :

— Խիստ խեղճ կերպով, ինչուէս կը
տեսնէք :

Թէև օրիորդը թեթև մը ցնցուե-
ցաւ երիտասարդին ցուցուցած աղատ
ու համ'արձակ վարմունքէն սակայն չը
կրցաւ իր խնդուքը դսպել տասնապետի
մը կայսեր հանդէս ունեցած անձնա-
կան թշնամութեան վրայ : Ասիկա քօր-
սիքական տարօրինակութիւններու նա-
խարանն էր դեռ ու որոշեց իր օրագ-
րութեան մէջ արձանագրել :

— Թերևս բանտարկեալ մը եղած

է՞ք Անգլիա, հարցուց գնդապեաը :
— Ո՛չ, գնդապեատ, անգլիերէնը
Ֆրանսա սորվեցայ ձեզի հայրենակից
բանտարկեալէ մը երբ գեռ շատ երի-
տասարդ էի :

Յեւոյ օրիորդ Նէվիլի գառնալով
ըստ .

— Նաւապեաը ըստ թէ գուք ի-
տալիաէն կը վերադառնաք : Կարծեմ
թէ գուք զուտ թուսքընի գաւառա-
բարբառը կը խօսիք օրիորդ, հետեւաբար
կը վախնամ թէ մէր բացբառը խիստ
դժուար պիտի գտնէք :

— Աղջիկս խտալսկան բոլոր գաւա-
ռաբարբառներն ալ կը հասկնայ պա-
տասխանեց գնդապեաը : Անիկա լեզու
սորվելու համար մէծ ձիրք մը ունի :
ինձ նման չէ :

— Թերևս օրիորդը քօրսիքական եր-
դէ մը առնուած սա երկու տողերը
կրնայ հասկնալ : Հովիւ մը հովուհին
կ'երդէ :

«Եթէ երբէք երջանկաւէտ դրախտն
երթամ
Քեզ հոն չի գտնեմ անկից իսկոյն կը
հեռանամ»

Օրիորդ Լիտիա հասկցաւ։ Եւ արտասանուած ուսանաւորը խիստ յանդուգն գտնելով ու անոր ընկերացողնայուածքը ալ աւելի յանդուգն, շիկնելով պատասխանեց,

— Capisco, կը հասկնամ։

— Արձակո՞ւրդով կը վերադառնաստուն, հարցուց գնդապետը։

— Ոչ, ինձի կէս թոշակ յատկացուած է, թերևս Վագէրլօի մէջ կոռւելուս և նախօլէօնի հայրենաեից ըլլալուս համար։ Հիմա տուն կը վերադառնամ «պղափկ յոյսով ու պղտիկ դրամագլուխով» ինչպէս երգը կ'ըսէ։ Ու երկնքին նայելով հառաջեց։

Գնդապետը ձեռքը գրպանը տարաւ, ոսկի մը հանեց դուրս, ու փորձեց խօսք մը գտնել քաղաքավարութեամբ մը դրամը իր գժերազդ թշնամիին ձեռքը սպրդեցնելու համար։

— Ինձի ալ կէս-թոշակ յատկացուած է, ըսաւ քաղցրութեամբ, սակայն քու կէս-թոշակդ չի բաւեր քեզի ծխախոտ գնելու։ Ա՛ռ ասիկա, տասնապետ։ Անիկա փորձեց ոսկին երիտասարդին դոց ձեռքին մէջ զետեղել, սակայն

Քօրսիքացին, կարմրած, ինքդինքը հաւաքեց, շրթունքը խածաւ, բարկութեամբ պատասխանելու երեսյթ մը առաւ։ Բայց յանկարծ իր արտայայտութիւնը փոխուեցաւ ու սկսաւ բարձրաձայն խնդալ։ Գնդապետը ոսկին ձեռքը բռնած՝ ապուշ կրթեցաւ։

— Գնդապետ, ըսաւ երիտասարդը իր լրջութիւնը վերագանելով։ Ներեցէք որ ձեզի երկու խրատ տամ։ առաջին՝ սկէ Քօրսիքացիի դրամ մի հրամցնէք որովհետեւ անոնցմէ ոմանք այնքան կոչտ են որ ձեր գլխուն կը նետեն։ Երկրորդ՝ բնաւ մարդ մը իր չունեցած տիտղոսով մի որակէք։ Դուք զիս տասնապետ կ'անուանէք մինչդեռ ես տեղակալ մ'եմ։ Թէս տարբերութիւնը խիստ ջնջին է, սակայն...

— Տեղակա՞լ, գոչեց գնդապետը, տեղակա՞լ։ Բայց նաւապետը ըսաւ թէ գուք, ձեր հօր և տան բոլոր անդամներուն պէս տասնապետ մ'էք։

Այս խօսքերուն վրայ երիտասարդը սկսաւ մեծաճայն խնդալ, ու այնքան չնորհալիօրէն որ նաւապետն ու իր երկու նաւաստիներն ալ միացան անոր։

— կը ներէք գնդապետ, ըստ երիտասարդը վերջապէս, սակայն Զեր ուրիշալը որքան զուարձալի է որ գեռնոր կրցի հասկնալ: Ճիշտ է թէ իմ ընտանիքու իր շարքերուն մէջ տասնապետներու ցանկ մը ունենալուն համար կը պարծի, սակայն մեր քօրսիքական տասնապետները իրենց համաղետներուն վրայ բնաւ նշան կրած չեն: 1100ի առենները հասարակ ժողովուրդէն մասմը ապստամբեցաւ լեռնական իշխաններու դէմ ու իրենց առաջնորդները ընտրեցին մարդեր որոնք տասնապետ կոչեցին: Մեր կղզիին մէջ մեծ պատիւ մ'է այդ առաջնորդներու շառաւիդն ըլլալ:

— Հաղար անգամ ներում կը խընդրեմ ձեզմէ, գոչեց գնդապետը, ու քանի որ իմ սխալիս պատճառը որոշ է ձեզի վստահ եմ թէ պիտի ներէք:

— Իմ փոքրիկ հպարտութեանս արդար պատիժն է ատ գնդապետ, ըստ երիտասարդը տակաւին խնդալով ու Անդլիացիին ձեռքը սրաագին թոթուելով: Առոր համար ցաւ չեմ զգար բընաւ: Քանի որ բարեկամո նաւապետը

իստ աննշան կերպով ծանօթացուցած է զիս, թոյլ տուէք որ ես ինքզինքս ներկայացնեմ. անունս Օրսօ Տէլա թէպիա է, տեղակալ մը կէս թոշակով և եթէ Քօրսիքա կ'երթաք որսալու համար ինչ որ կը հետեցնեմ այս երկու գեղեցիկ չուները լաեսնելով, ուրախ պիտի ըլլամ մեր թաստներուն և լեռներուն պատիւն ընելու ձեզի Եթէ ես ալ մոռցած չեմ, աւելցուց հառաջով մը:

Այդ վայրկեանին արդէն նաւակը ալ հասած էր նաւուն: Երիտասարդ տեղակալը ձեռքը օրիորդին նուրիեց ու յետոյ գնդապետին օգնեց նաւը ելլելու համար: Գնդապետը իր սխալը մոռցնել տալու և մինչև 1100 աարին իր նախահայրերը համրող մարդուն պատիւ մը տալու համար առանց իր աղջկան հաւանութեան սպասելու երիտասարդը ձաշի հրաւիրեց: Օրիորդ Լիտիա թէկ քիչ մը խոժոռեցաւ սակայն կամաց կամաց սկսաւ իր հիւրը ոչ թէ հաճոյալի, այլ նաև ազնուապետական գտնել միայն թէ ան վէաի մը հերոսը ըլլալու համար խիստ համարձակ և ու-

ամիս էր :

— Տեղակալ Տէլս Բէպիս, ըստւ
գնդապետը, անգլիական ոճով մը ուղ-
ղելով անոր և գաւաթ մ'ալ գինի հը-
րամցնելով : Սպանիոյ մէջ քու հայրե-
նակիցներէդ շատեր տեսած եմ : Անոնք
հոյակապ հրացանածիդներ էին :

— Այս, անոնցմէ շատերը Սպանիա
մասցին, պատասխանեց տեղակալը լըր-
ջօրէն :

— Բնաւ չեմ կրնար մոռնալ քօր-
սիքական գունդի մը վարմունքը վի-
թօրիայի ճակատամարտին միջոցին, շա-
րունակեց գնդապետը : Պատճառներ
ունիմ յիշելու համար զայն : Ամբողջ
օրը պարտէցներու մէջ և պատնէշնե-
րու ետև կռուեցան անոնք ու մեր կող-
մէն բազմաթիւ մարդեր ու ձիեր ըս-
պաննեցին : Վերջապէս անոնք որոշեցին
տեղի տալ, հաւաքեցին իրենց ոյժերը
ու արագ մը սկսան հեռանալ : Պաշտե-
ռուն մէջ կարծեցինք թէ մենք մեր
վրէժը պիտօր լուծենք : Բայց այս ու-
րիկաները — ներեցէք տեղակալ, առ
քաջերը ըսել կ'ուզեմ, — քառանկիւն
մը կազմեցին զոր անկարելի եղաւ
ցրուել : Քառանկիւնին կեդրոնը պաշ-
տօնեայ մը կար պղտիկ սև ձիու մը

վրայ նստած, անանկ կը թուի թէ
հիմա կը տեսնեմ զայն : Դրօշակին յե-
նած հանդարտօրէն իր գլանիկը կը ծը-
խէր կարծես թէ սրճարանի մը մէջ ե-
ղած ըլլար : Երբեմն երբեմն յանկարծ
թմբկահարել կ'սկսէին : Իմ առաջին
երկու գունդերս զրկեցի անոնց վրայ :
Աւադ, փոխանակ քառանկիւնին ճակա-
տը փշրելու իմ առիւծներս դէպի կող-
մերը անցան, յետոյ երեսնին դարձու-
ցին ու փախան խուճապով մը : Երբ
թշնամիին գունդը ծած կող ծուխը
ցրուեցաւ նորէն տեսայ նոյն պաշտօն-
եան դրօշակին յենած որ իր գլանիկը
կը ծիէր : Սոսկալի կատղած ես անցայ
յարձակման գլուխը : Անոնց հրացաննե-
ռը չուտով դադրեցան սակայն դինուոր-
ները անմիջապէս վեց կարգ կազմեցին
իրենց սուինները մեր ձիերուն քթին
ուղղած : Պատի մը նման կանգնած է-
ին : Առիւծներուս վրայ պոռալով ձիե-
րը յառաջ կը մզէին, երբ պաշտօնեան
վերջապէս նետեց գլանիկը ու իր քովը
կեցած մարդուն ցուցնելով զիս պոռաց
«Ճերմակ գլխարկով մարդուն» . Ճեր-
մակ գլխարկ մը կը դնէր այդ ժամա-

նակ : Ատկից վերջ ոչինչ լուցի որովհետաւ գնդակ մը անցած էր կուրճքիս մէջ : Աքանչելի գունդ մ'էր առ ու վերջը հասկցայ թէ ամբողջովին Քօրսիքացիներէ կազմուած էր ան :

— Այս, ըստ Օրսօ, որուն աչքերն սկսած էին փայլիլ պատմութեան միջոցին, անոնք շարունակեցին տեղի տալ ու իրենց դրօչակը պատիւով ետքերին : Բայց այդ քաջերուն երկու երրորդը կը ննջեն վիթօրիաի դաշտերուն մէջ :

— Կրգեօք այդ գունդին առաջնորդին անունը գիտե՞ս :

— Իմ հայրս էր որ առ տիսուր օրուան քաջութեանը համար գնդապետնշանակուեցաւ :

— Քու հայրդ : Իրօք որ քաջմարդ մ'էր : Կը փափաքիմ նորէն տեսնել դայն : Արգեօք կ'ապրի՞ հիմա :

— Ո՛չ, գնդապետ, պատասխանեց երիտասարդը քչիկ մը դեղնելով :

— Վաթերլօի՞ մէջ կոուեցաւ :

— Այս, գնդապետ : Սակայն առ մեծ ռազմակաշին մէջ մեռնելու բազդը չունեցաւ : Երկու տարի առաջ Քօր-

սիքախ մէջ մեռաւ : Այս ծովը որքան գեղեցիկ է : Տասը տարի կայ որ Միջերկրականը տեսած չեմ : Օրիորդ, Միջերկրականը ովկիանոսէն աւելի գեղեցիկ չէ՞ք գտներ :

— Ինք խիստ կապոյտ և ալիքներն ալ խիստ փոքր են :

— Կը տեսնեմ թէ վայրի գեղեցիութիւնը կը սիրէք, օրիորդ : Հետեւաբար Քօրսիքան խիստ պիտի սիրէք :

— Աղջիկս կը սիրէ ինչ որ անսովորէ, ըստ գնդապետը, ատոր համար իտալիաէն շատ հաճոյք չգտաց :

— Իտալիան չեմ ձանջնար, ըստ Օրսօ, բացի Փիսաէն ուր ատեն մը ուսանեցայ : Հիացմունք միայն ունիմ Քէմֆօ Սանդօի, Տուօմօի և ծուած աշտարակին համար, բայց բոլորէն աւելի Քէմֆօ Սանդօի համար :

Օրիորդ Լիտիա խորհեցաւ թէ երիտասարդ զինուորականը ձանձրալի պատմութիւններու շարք մը պիտի սկսէր հետեւաբար յօրանջելով պատասխանեց :

— Ծատ գեղեցիկ է : Ներէ՛ հայրիկ, թեթև գլխու ցաւ մը ունիմ, կ'ուզեմ սենեակս երթալ :

Օրիորդը իր հօրը ճակատը համբու-
րեց, հպարտութեամբ մը իր գլուխը
Օրսօին շարժեց և աներեսութացաւ: Աս-
կից վերջ երկու մարդերը որսորդու-
թեան և պատերազմի վրայ խօսեցան:

Գտան վաթէրլօի մէջ դէմ դէմի ե-
կած և իրարու վրայ գնդակ արձակած
են: Յաջորդաբար քննադատեցին նա-
րոլէոն, Վէլլինկողըն և Պիւխըր: Յե-
տոյ միասին եղջերու, վայրի խոզ և
ոչխար որսալու մասին խօսեցան ու
վերջապէս երբ գիշերը բաւական յա-
ռաջացաւ և գինիի գաւաթներն ալ
պարպուեցան գնդապետը տեղակալին
ձեռքը թոթուեց ու գիշեր բարի մաղ-
թելով բաժնուեցան:

Գլուխ գ.

Գիշերը գեղեցիկ էր: Լուսնին ա-
զօտ ճառագայթները ալիքներու վրայ
կը գողային: Նաւը թեթև հովի մը
կամքին յանձնուած յառաջ կը սուրար
խաղաղիկ:

Օր. Լիտիա քնանալու չափ հակա-
մէտ չէր այդ գիշեր ու մինակ անբա-

Հաստեղծական անձի մը գոյութիւնն էր
որ կարգիլէր իրեն ըմբուխնելու այն
յուղումները որ առհասարակ իրենց
խառնուածքին մէջ վշշանք մը բանաս-
տեղծական կորիզ կրող անձեր կ'զգան
իրենց սրտերուն մէջ, ծովուն վրայ
լուսնի լոյսին տակ: Խոկոյն երբ վատահ
եղաւ թէ երիտասարդ զինուորականը
քննացած է, հոգու վերարկուն, սպա-
սուհին արթնցուց ու երաւ նաւուն
տախտակամածը: Ոչ ոք կար հոն, բացի
դեկին վրայ հսկող նաւաստիէն որ քօր-
սիքական գաւառաբարբառով սգերդ մը
կ'երգէր ծովուն ամայի ու միօրինակ
մթնոլորտին մէջ: Գիշերուան խաղա-
ղութեան մէջ այդ տարօրինակ երգը
մասնաւոր հմայք մ'ունէր: Դժբախ-
ապար օրիորդը կատարելապէս չէր
հասկնար երգին իմաստը: Շատ մը հա-
սարակ համարներու մէջ յանկարծ մէկ
ուժեղ տող մը իր հետաքրքրութիւնը
արթնցուց, սակայն ճիշդ ամենէն յու-
ղիշ տեղը իրեն անհասկնալի բառ մը
իմաստը կորսնցնել տուաւ: Բայց օրի-
որդը հասկցաւ թէ սպաննութեան մը
առթիւ շինուած երդ մ'էր որ սպան-

նիշին կ'սպառնար, վրէժ կը գոռար և
սպաննուածին չուրջ ներփողներ կը շը-
ռայլէր: Հետեւեալը այդ երգին քանի
մը տողերն են որ պիտի ջանամ թարգ-
մանել:

«Ոչ թնդանօթը և ոչ ալ սուինը
կրցան անոր ճակատը տժդունել, այն
ճակատը որ աժառուան երկնքին նման
պայծառ էր ռազմադաշտին վրայ: Ա-
նիկա արծիւին բազէ դոյգն էր: Իր
բարեկամներուն համար անապատին
խորիսխը: Իր թշնամիներուն համար
ծովուն բարկութիւնը: Արեէն բարձր
էր ան ու լուսնէն խոնարհ: Սն՝ որուն
ֆրանսայի թշնտմիները չկրցան վնա-
սել, իր հայրենակիցներու դաւաճան
ձեռքով սպաննուեցաւ: Այնքան մը
երկչոտ եղան որ ճակատէն զարնել չի
փորձեցին: Անոր քաջութեամբ վաստը-
կած «Պատիւի Լէգէոն»ին խաչը իմ ան-
կողնիս քով պատին վրայ զետեղեցէք:
Անոր ժապաւէնը կարմիր է: Իմ շա-
պիկս ալ աւելի կարմիր: Հեռուն օտար
երկիրներու մէջ վտարանդի որդւոյս
համար պահեցէք խաչս ու արիւնոտ
շապիկս: Երկու պատռուածքներ պիտի

աեսնէ ան շապիկիս վրան: Իւրաքան-
չիւրին փոխարէն թող ինքն ալ հատ
մը բանայ ուրիշի մը շապիկին վրայ:
Ատով հանդերձ դեռ վրէժխնդրութիւ-
նը անկատար պիտի մնայ: Ես այն ձեռ-
քը կը փնտռեմ որ կրակ ըրաւ, այն աչ-
քը որ նշան առաւ, այն սիրտը որ ոճի-
րը յղացաւ:»

Նաւաստին յանկարձ դադրեցուց
իր երգը:

— Ինչո՞ւ չես շարունակեր, հար-
ցուց օր. Նեվիլ:

Նաւաստին ձեռքի շարժումով մը
ստուեր մը ցոյց տուաւ որ նաւուն
ծածկամասէն դուրս կ'ելլէր: Օրսօն էր
ան որ կուգար լուսնի լոյսը ըմբոչխնե-
լու:

— Եթէ կը հաճիս լմնցուր երգէ,
յարեց օրիորդը, ես շատ սիրեցի զայն:

Նաւաստին դէպի աղջիկը ծռեցաւ
ու ցած ձայնով մը ըսաւ.

— Ես երբէք ուեէ մարդու հիմեռոց
նախատինք չեմ ըներ:

— Ի՞նչ...
Նաւաստին պատասխանի փոխարէն
սկսաւ սուլել:

— Օր. Նեղի՛լ, կը տեսնեմ թէ Մի-
ջերկրականով կ'սքանջանաք, ըստ Օր-
սո դէպի անոր յառաջանալով։ Խոստո-
վանեցէք թէ ասանկ լուսին ուրիշ տեղ
չկայ։

— Ես լուսնին չէի նայեր, այլ Քօր-
սիքան ուսումնասիրելով զբաղուած էի
ամբողջովին։ Այս նաւաստին խիստ աը-
խուր ողբերգ մը կ'երգէր, սակայն ա-
մենէն յուզիչ տեղը դադրեցաւ։

Նաւաստին ուղղեցոյցը աւելի որոշ
տեսնելու պատրուակով հակեցաւ ու
կամաց մը օրիորդին զգեստը քաշեց։
Յայտնի էր թէ անիկա կը քաշուէր զօ-
րաւոր Օրսոին առջև երգել այդ ողբեր-
գը։

— Ի՞նչ կ'երգէիր, Փաօլօ', հարցուց
Օրսօ։ Օրիորդը կը հասկնայ զայն ու կը
փափաքի որ մինչև վերջը լսէ։

— Մոռցած եմ զայն, Օրսօ Անտօն,
ըստ նաւաստին, ու անմիջապէս սկը-
սաւ բարձր ձայնով երգել Սուրբ Կոյ-
սին նուիրուած երգ մը։

Օրիորդ Լիտիս անուշադիր մտիկ
կ'ընէր։ Թէկ այլևս նաւաստին չէր ըս-
տիպեր երգելու սակայն միտքը դրաւ

անոր արաւասանած խորհրդաւոր բերա-
նին նշանակութիւնը հասկնալ։ Բայց իր
սպասուհին, բնիկ Ֆլօրէնսի մը, որ
Քօրսիքական բարբառը չատ չէր հաս-
կնար ու նոյնքան հետաքրքիր էր լու-
ծել հանելուկը, առանց սպասելու հար-
ցուց Օրսօին՝

— Զօրապետ րիմբեցո ի՞նչ կը նշա-
նակէ։

— Rimbecco^o, ըստ Օրսօ, ատիկա
Քօրսիքացիի մը համար մահացու վի-
րաւորանք մ'է, չիրագործուած վրէ-
ժառութեան մը առթիւ եղած նախա-
տինք մը։ Ո՞վ ըստ ձեզի րիմբեցօի (*)
մտնին։

— Երէկ Մարսիլիոյ մէջ նաւապե-

(*) Rimbecco. — Քօրսիքական բար-
բառով կը նշանակէ ուրիշ մը հրապա-
րակաւ նախատել։ Rimbecco ընել սպաս-
ուած մարդու մը զաւկին կը նշանակէ
թէ իր հօրը վրէժը լուծելու քաջու-
թիւնը ունեցած չէ, թէ ան արիւնով
մաքրած չէ իր հօր դէմ գործուած ո-
ճիրը։

տը գործածեց այդ բառը, ըստ օրի-
նրդը:
 — Եւ որո՞ւ համար գործածեց,
 հարցուց Օրսօ անմիջապէս:
 Օ՛, հին պատմութիւն մը պատմած
 ատեն: Վանինա Օրսօի մասին:
 — Օրիորդ չեմ կարծեր թէ ձեզի
 համար Սամփիրօ հերոս մը ըլլայ, Վա-
 նինան սպանելուն համար անանկ չէ:
 — Ի՞նչ, դուն կը կարծես թէ մեծ
 հերոս մ'էր:
 իր ոճիրը այն ժամանակուան վայրի
 սովորութեան համեմատ ներուեցաւ:
 Եւ յետոյ Սամփիրօ ձենովացիներուն
 մահացու թշնամին էր: Ինչպէս իր
 հայրենակիցները պիտի սիրէին զինք
 եթէ ան ձենովացի մը հետ բանակցող
 իր կինը չսպաննէր:
 — Վանինա առանց իր էրկան թուլ-
 տուսւթեան ճամբայ ելած էր: Սափիրօ
 շատ լաւ ըրաւ անոր վիզը ոլորելով:
 — Բայց իր էրկան սիրոյն ու անոր
 կեանքը փրկելու համար էր որ անիկա
 կ'երթար ձէնովացիէն ներողութիւն
 խնդրելու:
 — Ներողութիւն խնդրել՝ իր էրիկը

նախատել ըսել էր, ըստ Օրսօ:
 — Ու ան իր կինը իր ձեռքով ըս-
 պաննեց . . . , շարունակեց օրիորդը: Ճի-
 ւաղ մը ըլլալու է:
 — Անշուշտ գիտես թէ անիկա իրը
 չնորհք խնդրեց իր էրկան ձեռքով ըս-
 պաննուիլ: Օրիորդը, Օդէլլօն ճիւաղ մը
 կը նկատէք արդեօք:
 — Մէկ տարբերութեամբ, անիկա
 նախանձու էր, իսկ Սամփիրօ նուաստ
 մը:
 — Ի՞նչ, նախանձուութիւնը նուաս-
 տութիւն մը չէ: Ատ ալ սիրոյ նուաս-
 տութիւնն է: Կը կարծէք թէ շարժա-
 ռիթը ոճիրը կ'արդարացնէ:
 — Օրիորդը խրոխտ նայուածք մը
 նետեց անոր վրայ ու նաւաստիին դառ-
 նալով հարցուց թէ նաւը երբ ցամաք
 պիտի հասնի:
 — Վաղը չէ միւս օր, ըստ, եթէ
 հովը շարունակէ փշել:
 — Երանի թէ աւելի մօտ ըլլայինք
 որովհետեւ այս նաւը կը նեղէ գիս, ը-
 ստ օրիորդը ու ելլելով իր սպասու-
 հիին թեր մտաւ և սկսաւ քալել: Օրսօ
 դեկին քով անշարժ մնաց շուարած:

Օրիորդը գրեթէ անմիջապէս իր
սենեակը մատւ : Օրսօն ալ շուտով քաշ-
ուեցաւ : Երբ նաւուն տախտակամածը
պարզուեցաւ սպասուհին վերադարձաւ
ու նաւասատին հարցաքննելով հետևեալ
տեղեկութիւնները տարաւ իր տիրու-
հին . Թէ ան երդը որ Օրսօն ներկա-
յութիւնովը ընդմիջուած էր , չինուած
էր անոր հօր յուղարկաւորութեան ժա-
մանակ որ երկու տարի առաջ սպան-
նուած էր : Նաւասատին բնաւ կասկած
չունէր թէ Օրսօն կը վերադառնար իր
հօրը վրէժը լուծելու ու վստահ էր թէ
շատ շանցած Փիէդրանէրա գիւղին մէջ
«թարմ միս» պիտի տեսնուի : Աս կը
նշանակէր թէ Օրսօն մատրած էր իր
կարծեցեալ սպաննիշներէն երկու երեք
հոգի սպաննել որոնք դատարան քաշ-
ուած էին և որովհետեւ դատաւորները ,
մաստաբանները և ոստիկանութիւնը ի-
րենց կողմն էր անպարտ արձակուած
էին :

— Քօրսիքայի մէջ արդարութիւն
չկայ , ըստ նաւասատին , ու ես լաւ հը-
քացան մը կայսերական դատարանի
դատաւորէն լաւ կը սեպեմ : Հոս թշնա-

մի ունեցող մը երեք «կ»երէն մին ըն-
տրելու է . կոիւ , կրակ , կացին :

Այս հետաքրքրական տեղեկութիւ-
նը նշանակելի փոփոխութիւն մը յա-
ռաջ բերաւ օրիորդին հանդէպ զօրա-
վար Տէլա Բէպիափ ունեցած արամադ-
րութիւններուն մէջ : Այդ վայրկեանէն
սկսեալ անգլուհին աչքին Օրսօն մեծ
անձնաւորութիւն մը եղաւ : Հիմա ա-
նոր անփոյթ կեցուածքը , համարձա-
կութիւնը և լաւ արամադրութիւնը որ
նախապէս աւելի աննպաստ տպաւորու-
թիւն մը թողուցած էին իրեն վրայ
ընդհակառակը սկսաւ իր հիացումին
արժանանալ : Օրսօն անոր Փիէսքօ մը
երեցաւ որ թեթև երեսյթի մը տակ
մեծ կերպարանք մը կը պահէր : ԹէԿ
քանի մը սրիկաններ սպաննելը իր հայ-
րենիքը փրկելէն նուազ առաքինութիւն
մ'է , սակայն վրէժինդրութիւնը , վր-
էժինդրութիւն է : Բացի աս կիները
չեն սիրեր հերոսները քաղաքագէտներ
ըլլան : Օր . Նէվիլ առաջին անդամն ըլ-
լալով նկատեց թէ երիտասարդ զինուո-
րականը մեծ աչքեր , ճերմակ ակռաներ ,
չնորհալի երեսյթ մը , դաստիարակու-

թիւն և ազնուականի մը վայելչութիւնը ունէր : Հետեւալ օրը քանի մը անգամ խօսեցաւ անոր հետ ու զայն շատ հետաքրքրական գտաւ : Քօրսիքայի մասին կարգ մը հարցումներ ըրաւ, որոնց շատ լաւ պատասխանեց : Քօրսիքան՝ որ գեռ շատ երիտասարդ ձգած էր նախ վարժարան ու յետոյ զինուորական վարժարան երթալու համար, միակ բանաստեղծական դէսկրիով լեցուն տեղ մ'էր իր մտքին մէջ : Անոր լեռներուն, անտառներուն և բնակիչներու սովորոյթներուն մասին խօսած ժամանակ մասնաւոր կենդանութիւն մը ու եռանդ մը կ'ստանար : Ինչպէս դիւրին է երեսկայել «վրէժ» բառը մէկէ աւելի անգամներ արտասանուեցաւ իր խօսակցութեան միջոցին : Օրսօն բաւա կան զարմացուց օր . Լիտիան իր հայրենակիցներու մշտական ատելութիւնները դատապարտելով : Դիւղացիներու համար սակայն ներելի գտաւ ըսելով թէ վրէժինդրութիւնը թշուառներուն մենամարտն է :

— Ճշմարիտ է, ըստու, թէ մարդերը հոս մէկզմէկ չեն սպաններ առանց

կանխաւ զիրար ասպարէզ հըաւիրելու : «Զգուշացի՛ր, ու ես ալ իմ կողմէս կը զգուշանամ» ահաւասիկ այն խորհրդառուր խօսքը որ երկու թշնամիներ իրենց մէջ կը փոխանակեն իրարու ետեկ փոս փորելէ առաջ : Հոս ո'ւէտ տեղէ աւելի շատ են մարդասպանութիւնները բայց երբէք անարգ պատճառ մը չես կընար գտնել այս ոճիրներուն համար : Մարդասպաններ շատ ունինք բայց գողեր, երբէ՛ք :

Երբ ոճիրի և վրէժի մասին կը դառնար խօսքը օրինորդը ուշով կը դիմէր անոր դէմքը, բայց ամենաթեթև յուղում մը անգամ չէր գտներ անոր երեսին վրայ : Արդէն այն գաղափարը կազմած էր թէ անոր նկարագրին ընդհանուր գծերը այնքան մը զօրաւոր են որ բոլոր աչքերուն ալ կընար անթափանցելի գտնալ : Սակայն օրինորդը խորապէս կը հաւատար թէ շատ շանցած գնդապետ Տէլա Բէպիափի աճիւնները իրենց պահանջած հանգիստը պիտի գտնեն :

Նաւը ալ մօտեցած էր Քօրսիքայի : Նաւապետը ծովեղը ին գլխաւոր մասե-

ըը ցոյց կուտար անոնց : Թէև օրիորդ
Լիտիա անծանօթ էր կղզին սակայն ա-
նունները լսելով աւելի հաճոյք կ'զգար :
Միօրինակ տեսարան մը դիտելէ աւելի
ձանձրալի բան չկայ : Մերթընդմերթ
օրիորդը իր հօր հեռադիտակին օգնու-
թեամբ գիւղացի մը կը նշմարէր որ
հրացան մը ուսին , նժոյգին վրայ նըս-
տած քառարոսփ բլուրն ի վեր կը խո-
յանար : Սառնց իւրաքանչիւրը աւազակ
մը կը նկատէր ան կամ որդի մը՝ որ
կ'երթար իր հօր վրէժը լուծելու : Օր-
սոն կը վսահացնէր սակայն թէ անոնք
մօտիկ գիւղաքաղաքի մը խաղաղ ժո-
ղովուրդէն են որ գործով կը ճամբոր-
դեն , իրենց հրացանները պէտք է ա-
ւելի սովորութեան համար կրեն ,
ճիշտ ինչպէս պճնասէր մը կը կրէ իր
վայելուշ գաւազանը : Օր . Լիտիա հրա-
ցանը գաշոյնէն նուազ պատշաճ ու
նուազ վիտական կը գտնէր սակայն ինչ
որ ալ ըլլար գաւազանէն լաւ կը սեպէր
մարդու մը համար : Կը յիշէր թէ կարտ
Պայրընի բոլոր հերոսներն ալ գնդակով
ինկած էին ու ոչ թէ դանակով :
Երեք օր ևս նաւարկելէ վերջ մեր

ճամբորդները վերջապէս Արիւնոտ կըղ-
ղիները հասան : Աճաքիսի ծովախորչին
հիանալի հեռապատկերը պարզուեցաւ
աշքերուն տողեւ : Այս ծովածոցը կարե-
լի է նմանցնել Նափոլիի ծրցին : Ծո-
վեղը ամայի էր : Ոչ տուներ կային և
ոչ ալ ուկէ բնակարան : Յամաքը ամէն
բան տիսուր գեղեցկութիւն մը ունէր :
Քաղաքին այդ ժամակուան վիճակը
դաշտերուն ամայութիւնը ալ աւելի կը
չեշաէր : Փողոցներուն մէջ շարժում
չկար , հաղիւ քանի մը գէմքեր կը
նշմարուէին որոնք կ'երթենէին փողո-
ցին երկայնքը : Քանի մը գիւղացի կի-
ներէ զատ որոնք եկած էին ապրանք
ծախելու , ուրիշ կին չկար : Խտալական
քաղաքներու յասուկ եղող ոչ բարձր
խօսակցութիւն , ոչ խնդուք և ոչ ալ
երդ գոյութիւն ունէր : Տեղ տեղ ծառի
մը շուքին տակ երկոտասանեակ մը
մարդեր թուղթ կը խաղային կամ խաղ-
ցողները կը դիաէին : Վէճ ու կոփւ չի
կար բնաւ : Քօրսիքացին բնութեամբ
լուրջ է ու լուռ : Իրիկուան քիչեր կու-
դան դուրս մաքուր ու զով օդ վայե-
լելու : Իսկ ծովեղը շրջագայողներէն

մեծ մասը օտարականներ էին : Կղզե-
ցիները տուներուն առջև կեցած՝ բադէի
նման իրենց բոյնը կը հսկէին :

Գլուխ Դ .

Քօրսիքա հասնելէն երկու օր վերջ՝
երբ արդէն օրիորդը այցելած էր Նա-
փոլէոնի ծնած տունը ու աւելի կամ
նուազ օրինական միջոցներով պատի
դարդարանքներէն փոքրիկ մաս մը ձեռք
ձգած էր, խոր տիրութեան զգացում
մը ունեցաւ, ինչպէս կ'ունենան բոլոր
օտարականները երբ ինքնինքնին կը
գտնեն անհամբոյր բնակիչներով շրջա-
պատուած կղզիացած վայր մը : Զափա-
զանց զղջաց իր յամառ որոշումին հա-
մար : Ետ դառնալ կը նշանակէր վտան-
գել աներկիւղ ճամբորդի իր համբաւը,
հետեւարար որոշեց համբերել ու կրցա-
ծին չափ լաւ ժամանակ անցնել : Այս
քաջ որոշումը տալէն վերջ մատիտ ու
ներկ պատրաստեց, ծովախորչին աեսա-
րանը նկարեց : Նաև նկարեց պատկերը
ձմերուկ ծախող արևակէզ գեղջուկի մը
որ ճերմակ մօրուք և կատաղի սինլքո-

րի մը կերպարանքն ունէր : Այս բոլորը
դեռ բաւական չէին զինքը զուարձա-
ցնելու հետեւաբար ուղեց տասնապետ-
ներու ցեղէն սերով այդ երիտասարդ
Քօրսիքացին դարձի բերել : Ու ասիկա
ընել շատ դժուար չէր որովհետև Օրսօ
շատ չէր աճապարեր իր գիւղը երթաւ
ու հակառակ որ Աճաքիսի մէջ ոչ ոք
կը ճանչնար, սկսաւ սիրել հոն : Օր .
Լիտիա նաև ստանձնած էր լեռան այդ
վայրի արջը կրթելու դժուարին գործը,
ստիպելով զայն որ հրաժարի զինքը հոն
բերող չար ծրագիրներէն : Երիտասար-
դը ճանչնալէն ի վեր ոճիր մը կը սե-
պէր թողուլ որ ան իր կեանքը փճա-
ցնէ :

Մեր ճամբորդները իրենց ժամա-
նակը հետեւեալ կերպով կը վատնէին :
Առառուն կանուխ գնդապետն ու Օրսօն
որսի կ'երթային, օր . Լիտիա երբեմն կը
գծէր երբեմն ալ իր բարեկամներուն կը
գրէր : Ժամը օին ատենները մարդերը
կը դառնային որսով բերնաւորուած :
Ճաշէն վերջ օրիորդը կ'երգէր, գնդա-
պետը կը քնանար իսկ երկու երիտա-
սարդները երկար նստած կը խօսակ-

ցէին :

Անցագրի համար կարդ մը անհրաժեշտ փոփոխութիւններ գնդապետին ստիլեցին կուսակալին այցելել որ իր միւս պաշտօնակիցներու նման ձանձրացած՝ խենթեցած էր լոելով թէ Անդլիացի հարուստ զինուորական մը եկած է կղզին, ընկերական մարդ մը ու գեղեցիկ աղջկան մը հայրը։ Կուսակալը լաւ ընդունելութիւն մը ըրաւ, մեծ ընծաներ չուայլեց ու քանի մը օր վերջ փոխադարձ այցելութեան եկու։ Գընդապետը գեռ նոր ճաշած կը պատրաստուէր քնանալ, օրիորդը հինցած դաշնակի մը օգնութեամբ կ'երգէր, Օրսոն երգին երեսները կը դարձնէր ու զգուշութեամբ կը դիտէր երգիչին ուսերն ու գանգուրները։

Կուսակալին դալուսաը իմացուելուն պէս օրիորդը դադրեցաւ երգելէ, գնդապետը պառկած տեղէն վեր ցատկեց, ուաքերը շփեց և կուսակալը իր աղջկան ծանօթացուց։

— Պրն. Տէլա Բէպիան ծանօթացնելու հարկ չեմ տեսներ, կարծեմ թէ արդէն կը ճանչնաս զինքը։

— Գնդապետ Տէլա Բէպիայի որդին, հարցուց կուսակալը փոքր ինչ չփոխած։

— Այս', աէր իմ, պատասխանեց Օրսօ։

— Իր հայրը ճանշնալու պատիւն ունեցած եմ։

Խօսակցութեան հասարակ նիւթերը շուտով սպառեցան։ Գնդապետը հակառակ իր ուղելուն քանի մը անդամ յօրանջեց, իսկ Օրսոն իբր ազատական մը չէր ուղեր գահին արթանեակներէն մէկուն հետ խօսիլ։ Հետեաբար օրիորդը շարունակեց խօսակցութիւնը։ Կուսակալն ալ իր կողմէն մեծ հաճոյք մը կ'զգար խօսելով Փարիզի ու աշխարհի վրայ աղջկան մը հետ որ եւրոպական ընկերութեան բոլոր ականաւոր մարդերը ճանչնալու պատիւն ունի։ Իր խօսակցութեան ժամանակ մերթընդմերթ Օրսոն կը դիտէր տարօրինակ հետաքրքրութեամբ մը։

— Ցամաքը եղած ատեննիդ կը ճանչնայիք պլն. Տէլա Բէպիան, հարցուց ան օրիորդին։

Օրիորդը քիչ մը շուարած պատաս-

խանեց թէ զիրենք Քօրսիքա տանող
նաւուն վրայ միայն ծանօթացած էին
անոր :

— Հաւ երիտասարդ մը կ'երևի , ը-
սաւ կուսակալը ցած ձայնով : Ու աւե-
լի ցած ձայնով մը հարցուց , ի՞նչ նալա-
տակի համար Քօրսիքա եկած է :

Օրիորդը մեծաշուք կերպարանք
մը առնելով ըսաւ .

— Ես հարցուցած չեմ , կրնաք դուք
հարցնել :

Կուսակալը չպատասխանեց , բայց
քանի մը վայրկեան վերջ լսելով թէ
երիտասարդը գնդապետին հետ անդ-
լիերէն կը խօսի , ըսաւ .

— Ինծի անանկ կը թուի թէ դուք
շատ ճամբորդած էք : Քօրսիքան ու իր
սովորութիւնները մոռցած ըլլալու էք :

— Տակաւին բանակին կը պատկա-
նիք :

— Կէս թոշակով եմ , տէ՛ր իմ :

— Անանկ կը կարծեմ թէ ֆրանսա-
կան բանակին մէջ այնքան ծառայած
էք որ հիմա ալ իրական ֆրանսացի մը
էք :

Քօրսիքացի մը համար շատ հաճե-

լի չէ յիշեցնել թէ ինք Մեծ Ազգին
կը պատկանի : Անոնք կը փափաքին ի-
րենց առանձին և ուրոյն ազգ մը մնան
միշտ : Հետևաբար Օրսօ քիչ մը գըր-
գըռուած պատասխանեց .

— Տէ՛ր իմ , կը խորհիք թէ Քօրսի-
քացի մը պատուաւոր մարդ ըլլալու
համար անպայման ֆրանսական բանա-
կին ծառայելու է :

— Անշուշտ ո՛չ , պատասխանեց կու-
սակալը , ատիկա չէր ինչ որ կ'ուզէի
ըսել : Այս երկրին կարգ մը սովորու-
թիւնները յիշեցնել կը փափաքէի աւե-
լի զոր փարչապետ մը չոփեր տեսնել :

Անիկա «սովորութիւն» բառին վը-
րայ մասնաւոր շեշտ մը դրաւ ու իր
դէմքին տուաւ խիստ լուրջ արտայայ-
տութիւն մը : Ասկից քիչ վերջ մեկնե-
ցաւ իր հետ առնելով օրիորդին օր մը
իր կնոջ այցելելու խոստումը : Երբ մի-
նակ մնացին օրիորդը ըսաւ Օրսօին :

— Ես եկայ հոս գիտնալու համար
թէ կուսակալ մը ինչ ըսել է : Այս
մարդը ինծի խիստ հաճոյալի երկցաւ :

— Բնդ հակառակը , ըսաւ Օրսօ , ես
զայն չափազանց տարօրինակ մէկը գը-

տայ, իր չեշտակի ու խորհրդաւոր արտայայտութեան համար:

Գնդապետը քնատ էր, հետեւաբար օրիորդը դէպի Օրսոին ծռելով կամացուկ մը յարեց.

— Ես ձեր կարծածին չափ խորհրդաւոր չգտայ զայն, որովհետեւ հասկցայ իրեն ըստածներուն իմաստը:

— Անշուշտ դուք չատ սուր էք ու եթէ նշանակութիւն ալ չպարունակէին դուք կրնայիք տալ:

— Մարքիզ Մասքարիլի վայել ոռով մը պատասխանեցիք ինձի, պըն. Բէպիա, սակայն ես իմ յաւակնուառութեանս ճշտութեան ապացոյցը պիտի տամ: Ես մի քիչ կախարդ եմ և մէկը երկու անդամ տեսնելէս վերջ անոր խորհուրդները կրնամ կարդալ:

— Ասոււած իմ, կը վախցնէք զիս օրիորդ: Եթէ իմ ալ խորհուրդներս կարդացած էք չեմ գիտեր ուրախանամ թէ տրամիմ:

— Պըն. Տէլա Բէպիա, շարունակեց օրիորդը կարմրելով: Դեռ քանի մը օր կ'ընէ որ զիրար ճանչցած ենք, սակայն ներէ ինձի որ ըսեմ թէ, թէ՛ ծովու

վրայ և թէ չքաղաքակրթուած երկիրներու մէջ մարդիկ չուտով կը բարեկամանան իրարու հետ: Հետեւաբար մի զարմանար եթէ քեզի հետ խօսիմ նիւթերու մասին որոնք աւելի անձնական գաղտնիքներ ըլլալու հանգամանքը ունին ու որոնց մէջ օտար մը խառնուելու չէ:

— «Օտար» բառը մի գործածեր, օրիորդ, միւս բառը աւելի լաւ էր:

— Լաւ, պէտք է որ ըսեմ թէ առանց քու գաղտնիքներդ գիտնալու համար մասնաւոր ջանքեր ընելու, ի մեծ ցաւ ինձի, անոնցմէ շատերը գիտցած եմ: Գիտեմ քու ընտանիքիդ գըլխուն պատահած դժբախտութիւնը և ժողովուրդէն ալ չատ լսած եմ ձեր երկրացիներու ոխակալ և վրէժինդիր նկարագրին մասին: Միթէ կուսական ասոր չէ՞ր որ կ'ակնարկէր:

— Կրնա՞ք խորհիլ... ըսաւ Օրսօմահուան չափ տժգունելով:

— Ոչ, պըն. Տէլա Բէպիա, ընդմիջեց օրիորդը, ես գիտեմ թէ դուք պատուաւոր մարդ մ'էք: Կը յիշէք թէ դուք ինձի ըսիք որ ձեր երկրին մէջ

թշուառները միայն վրէծ խնդրութեան
կը գիմեն ու դուք ատոր տուիք «աե-
սակ մը մենամարտ» անունը :

— Օրիորդ, ինչպէս կը փորձէք ե-
րեակայել թէ ես մարդասպան մը կըր-
նամ ըլլալ :

— Քանի որ այս խնդրոյն մասին կը
խօսիմ, պրա. Օրսօ, պէտք է որ գիտ-
նաք թէ ես ուսէ կասկած չունիմ ձեր
մասին: Ես այս բաները կ'ըսեմլոկ ձեզ
վստահացնելու համար թէ ձեր երկրի
այն բարբարոս նախապաշարումներուն
մէջ մէկը ունիք որ պիտի օդնէ ձեզի
անոնց գիմագրաւելու համար: Հիմա
ա'լ մոռնանք այս չար բաները, անոնք
ոկսան գլուխս ցաւցնել ու արդէն շատ
ալ ուշ է: Ինձի չես բարկացած անանկ
չէ՞: Գիշեր բարի, անդլիական ձեռվ —
ու իր ձեռքը երկարեց:

Օրսօ լաւ մը սեղմեց դայն:

— Օրիորդ, ըստու, գիտէք որ վար-
կաեններ կուգան երբ իմ մէջս հայրե-
նիքիս բնագդները կ'արթննան: Երբեմն
երբ իսեղճ հօր վրայ կը մտածեմ, սար-
սափելի մտածումներս միաքս կը պա-
շարեն: Շնորհակալ եմ քեղի, հիմա

այդ բոլորէն ալ ագատ կ'զգամ ինք-
դինքս:

Աւելի երկար պիտի խօսէր դեռ,
սակայն օրիորդը թէյին դդալը ձեռքէն
վար ձգեց որուն ձայնէն գնդապետն
արթնցաւ:

— Տէլա թէպիս, վաղն առառու ձիւդ
ժամը հինգին որսորդութիւնը չի մոռ-
նաք:

ԳԼՈՒԽ Ե.

Միւս օրը, որսորդներու վերա-
դառնալէն առաջ, Օր. Նէվէլ, որ ծո-
վուն եզերքը պայուտի ելած էր, պան-
դոկը վերադարձած պահուն, սևեր հա-
գած դեռատի աղջիկ մը տեսաւ, որ
սև, պղտիկ, բայց կայսառ ձիու մը վը-
րայ հեծած քաղաք կը մանէր: Սնոր
կը հետեւէր պատուած մոխրագոյն վե-
րարկուով գիւղացի մը որ իր պարանո-
ցէն կախուած ունէր գինիի շիշ մը,
մէջքը կապուած ատրճանակ մը և ձեռ-
քը հրացան մը որուն կոթը կը հանդ-
էր թամբին կցուած գրպանին մէջ:

Այս տարադը թառերախաղի աւազակի և կամ ճամբորդ Քորսիքացի խանութպանի մը մը ճշմարիտ մէկ պատկերն էր։ Առաջին բանը որ օրիորդին ուշադրութիւնը գրաւեց, աղջկան անհամեմատ գեղեցկութիւնն էր։ Հտղիւ հաղ քսան տարեկան էր ան, բարձրահասակ, խարտեաչ մազերով, կապույտ աչքերով, վարդգոյն շրթներով և փրղոսկրեայ ակռաներով։ Անոր նայուածք ներուն մէջ կը մարմնանային վեհանձնութեան՝ անհանդստութիւնն ու տիրութիւնը։ Գլխուն վրայ կը կրէր վայելչագեղ սև բեհեղեա լաչակ մը(mezzaro)։ Երկայն շագանակագոյն մազերը փաթթոցաւոր թագ մը կը ձեացնէին անոր գլխուն չուրջը։ հագուստը պարզ էր և կոկիկ։

Օր. Նէվիլ, պատեհութիւն ունեցաւ լաւ մը դիտելու գեռատի աղջիկը երբ ան իր ձին կեցուցած անցսրդի մը քանի մը հարցում կուղղէր։ Իր դէմքին արտայայտութենէն կերենար որ շատ անձկոտ էր ան։ Պատախան մը ստանալէն վերջ ճամբայ ելաւ որարշաւ մինչեւ այն պանդոկը ուր իջեանած է։

Ան գնդապետ Նէվիլ և Օրսօ։ Պանդկապետին հետ քանի մը խօսք փոխանակելէն վերջ թեթևօրէն վար ցատկեց ձիէն և հոն գտնուած քարէ աթոռի մը վրայ նստաւ։ Օր. Նէվիլ իր գաղիկան տարագով անոր առջևէն անցաւ բայց ան աշքը վեր անդամ չվերցուց։ Քառորդ ժամ վերջ, օրիորդը իր պատուհանէն նայելով, աղջիկը նոյնտեղ և նոյն դիրքին մէջ գտաւ։ Քիչ վերջ, Գնդապետը և Օրսօ վերադարձան։ Պանդկապետը քանի մը խօսք ըստաւ անծանօթ աղջկան և ցուցուց Տէլա Բէպիկան որ իրենց կը մօտենար։ Աղջիկը կարմըրած նստարանէն ելաւ, քանի մը քայլ առաւ, բայց յանկարծ կեցաւ, կարծես քար կտրած։ Օրսօ անոր դիմացը կեցաւ փութկոտ նայուածքով մը։

— Դո՞ւն ես Օրսօ Տէլա Բէպիկա», հարցուց աղջիկը յուղուած ձայնով մը, «իմ անունս Գոլօմպա»։

— Գոլօմպա», բացագանչեց Օրսօ, և զայն գրկելով համբուրեց սիրով մը որ մեծապէս զարմացուց Գնդապետն ու իր աղջիկը։

— Ներէ ինձի եղբայրաւ, ըստաւ Գօ-

Հօմալա, որ առանց քու հրամանիդ եկայ, բարեկամներէս լսելով որ հոս հասեր ես, քեզ տեսնելու անգուսալ փափաքն ունեցայ»:

Օրսօ կրկին համբուրեց զայն և Գընդապեախն դառնալով «իմ քոյրս է» ըստ, «եթէ իր անունը չի տար զինք չպիտի ճանչնայի — Գօլօմպա, ներկայացնեմ ձեզ Գնդապետ Սըր Թօմաս Նէվիլը — անշուշտ կը ներէք Գնդապետ, կը ցաւիմ ձեզի հետ ճաշելու պատիւը պիտի չունենամ այսօր, քոյրս . . .

— Կը զարմանամ, բայց ո՞ւր պիտի ճաշէք սիրելիս : Գիտէք որ այս գետինն անցնելիք պանդոկին մէջ մէկ ճաշաժամ կայ միայն և այն ալ իմ տրամադրութեանս տակ : Օրիորդը մէծ հաճոյք պիտի պատճառէ աղջկանս եթէ միանայ մեզի :

Գօլօմպա ընդունեց այդ հրաւէրը առանց ստիպումի և երեքը միասին պանդոկէն ներս մտան : Աղջիկը Օր. Նէվիլի ներկայացուած պահուն առանց խօսելու մինչև գետին խոնարհութիւնըրաւ : Պարզ էր որ շատ կը քաշուէր, քանզի բարեկիրթ օտարներուն մէջ կը

դանուէր, թէւ իր ընթացքին մէջ գըռեհիկ բանմը չկար : Հակառակ օտարական մը ըլլալուն՝ անիկա համակրելի տպաւորութիւն ձգեց :

Այս իսկ պատճառով Օր. Նէվիլ չափազանց սիրեց ու իր առանձին սենեկին մէջ տեղ տուաւ Օր. Տէլլա Բէպիտի : Գօլօմպա իր չնորհակալութիւնը յայտնեց ու առանձնացաւ սենեակին մէջ՝ մաքրուելու համար :

Վերադարձած պահուն՝ երբ Գնդապետին հրացանները տեսաւ՝ գիտեց զարմացումով մը, «Ի՞նչ գեղեցիկ հըրացաններ, քո՞ւկդ են եղբալր» հարցուց :

— Ո՞չ, Գնդապետին անդդիական հըրացաններն են :

— Երանի թէ դուն ալ ատանկ հատմը ունենայիր :

— Շատ ուրախ պիտի ըլլամ պարոն Տէլլա Բէպիտ, ըստ գնդապետը, եթէ ատոնցմէ մէկը ստանալու ըլլաք, այս պիտի նուէրի մը արժանի էք, երեակայեցէք օրիորդ՝ այսօրուան իր 14 shot էն և ոչ մէկը պարապենաց :

Շատ մը ստիպումէ վերջ Օրսօ հրա-

ցանը ընդունելու հաւանեցաւ ի մեծ
երջանկութիւն իր քրոջ, «ընտրեցէք»
ըստ Գնդապետ, Օրսօ մերժեց, «Ուրե
մըն քոյրդ թող ընտրէ քեզի համար»:
Գոլօմպա առանց երկրորդ հրաւէրի
մը սպասելու հրացաններէն ամենէն
պարզը ընտրեց, «Պէտք է որ ասիկայ
բաւական հեռու տանի գնդակը»:

Ճաշի հրաւէրը վերջ առւաւ Օրսօի
ջերմ չնորհակալութիւններուն: Օր: Նէ
վիլ հաճութեամբ դիտեց որ Գոլօմպա
ճշմարիտ պապականի մը պէս, ճաշի
սկելէ առաջ երեսը խաչակնքեց:

— Այս աղջիկը իր նախնական Քօր-
սիքացիի սովորութիւններով հիանալի
ուսումնասիրութիւն մ'է ինծի համար,
ըստ ինքնիրեն:

Օրսօ շատ տնհանդիսա էր վախնա-
լով որ մի գուցէ իր քոյրը գուեհիկ խօսք
մը խօսի կամ շարժում մը ընէ: Բայց
Գոլօմպա գդուշութեամբ իր եղբայրը կը
դիտէր և անոր շարժումներուն կը հե-
տեէր: Երբեմն իր անթարթ տիսուր նայ
ուածքը անոր վրայ կը յառէր և Օրսօ
հասկնալով (անոր) այդ նայուածքին թա-
գուն նշանակութիւնը, անհանդիսա

էր: Գնդապետը իտալերէն չգիտնա-
լուն պատճառաւ՝ բոլորն ալ Գաղիերէն
կը խօսէին. Գոլօմպան շատ լաւ կը հաս
կընար այդ լեզուն թէկ իր հնչումը
այնչափ լաւ չէր:

Ճաշէն վերջ Գնդապետը իր բնական
պարզախօսութեամբ հարցուց Օրսօի թէ
արդեօք չէր փափաքէր իր քրոջ հեա
մինակ խօսակցիլ և որ այդ պարագա-
յին ինք և իր աղջիկը պատրաստ է ին
միւս սենեակը առանձնանալու: Օրսօ
չնորհակալութեամբ մերժեց ըսելով թէ
Pietranera հաստատուելէն վերջ շատ ժա-
մանակ կունենան մինակ խօսակցելու:

Ուստի Գնդապետը բազմոցին վրայ
իր սովորական տեղը գրաւեց և Օր. Նէ-
վիլ իզուր ջանաց Գոլօմպան խօսեցնե-
լու, յետոյ խնդրեց Օրսօէն որ իր սի-
րած Տանդէի մէկ երգը կարդայ, Օրսօ
ինֆըրնոէն (Inferno) ընտրեց երգ մը որ
կը պարունակէր Fraucesea da Rimini յա-
րավէպը, և սկսաւ կարդալ այն վսեմ
տողերը, այնչափ որ հիանալիօրէն կը
բացատրէին սիրային գիրք մը կարդա-
լու վտանգները: Մինչ կը կ'որդար,
Գոլօմպա սեղանին մօտեցաւ: Գլուխը

որ ցարդ վար կախած էր՝ վերցուց,
աչքերուն բիբերը լայնցան և տարօրի-
նակ կրակով մը վառուիլ սկսան, ու
երթալով կը գեղնէր ու կը կարմրէր և
իր աթոռին վրայ ջզային ու անհանգիստ
էր: Հիանալի իտալական կաղմութիւնը
որ իմաստակ դասախոսութեանց պէտք
չունի բանաստեղծութեան մը գեղեց
կութիւնը հասկնալու և վայելելու:

Երբ Օրսօ վերջացուց,

— Կ'ոչ հիանալի է, բացագանցեց
Գօլօմպա, ո՞վ գրեց այդ եղբայր:

Օրսօն ամչցաւ այս հարցումէն
բայց Օր. Նէվիլ ժպտելով պատասխա-
նեց թէ այդ գրողը Ֆլորէնթայն բա-
նաստեղծ մըն էր որ հարիւրաւոր տա-
րիներ առաջ մեռած էր:

— Երբ Փիթրէնէրա հաստատուինք
պէտք է որ Տանդէի (ոտանաւորներ)բա-
նաստեղծութիւնները կարդաս, ըստ
Օրսօ:

— Օ՛, ո՞րչափ հիանալի է: կրկնեց
Գօլօմպա, և սկսաւ արտասանել միտ-
քը պահած քանի մը համարները, իր
եղբօրմէն շատ աւելի աղդու և ոգե-
ւորիչ ձայնով մը: Օր. Նէվիլը ապշ-

ցաւ,

— Այնպէս կերեկի թէ բանաստեղ-
ծութիւն շատ կը սիրես օրիորդ: Կը նա-
խանձիմ քեզի երբ կը խորհիմ թէ որ-
չափ պիտի ըմբոշինես Տանդէն երբ ա-
ռաջին անգամ զայն կարդաս, ըստ ա-
նոր:

— Կը տեսնես Օր. Նէվիլ, ըստ
Օրսօ, Տանդէի տաղերը ինչ զարմանա-
լի զօրութիւն ունին որ կարող են յու-
ղել այս աստիճան խեղճ ու տգէտ աղ-
ջիկ մը: Բայց կը սիրալիմ: Հիմա կը
յիշեմ որ Գօլօմպա շատ պկտիկ տարի-
քէն ոտանաւորներ կը թողթովէր, և հայ
ըըս միշտ իր նամակներուն մէջ կը գը-
րէր թէ ան քաղաքին և չըջակայքի ամե-
նէն լաւ ճառախօսն էր:

Գօլօմպա աղերսական նայուածք մը
ուղղեց իր եղբօր, Օր. Նէվիլը շատ հե-
տաքրքրուած ինդրեց որ Քօլօմպա իր
ձիբքին մէկ նմոյշը ցուցնէ անոր: Օր-
սօ: զղջաց իր քոյրը գովելուն և ի զուր
ջանաց օրիորդին ցուցնել թէ Տանդէի
բանաստեղծութիւնը լսելին վերջ Ծօր-
տի Երևնար, բայց ատիկա աւելի ևս

օրիորդին հետաքրքրութիւնը գրգռեց
կարձ բան մը ըսէ , վերջապէս ստիպ-
ուած Օրսօ ըսաւ իր քրոջ :

Քոլօմպա հասաչեց և վայրկեան մը
ուշադիր նայեցաւ սեղանի ծածկոցին և
յետոյ առաստաղին ու վերջէն ձեռքը
աչքերուն վրայ դնելով , նման ան թըռ-
չուններուն որոնք ապահով կղզան ինք-
դինքնին երբ իրենց գլուխը կը ծածկեն ,
սկսաւ երգել հետեւեալ կտորը :

ԿՈՅՄՆ ԵՒ ԱՂԱԼԻՆԻՆ (ՀԱԽԲԱԼ)

Խոր ու խաւար հովտի մը մէջ , այդ
հեռաւսր լերանց վրայ ,
Ուր օրուան մէջ մի ժամ միայն արեւու
լոյսը կը շողայ ,
Դուռ , լուսամուտ ամուր փակուած
Տնակ մը կայ տիսրամած ,
Տանիքէն վեր չես տեսներ ծուխ ,
սեմն վաղուց կանաչցած :

Բայց կէսօրին երբ դայ արեւ , լուսամուտ
կը բացուի :
Ճախարակին քով զբազեալ հոն որբուհի

մը կը նստի ,
Մինչ կըմանէ իր ճախարակ , մեղմ
տիսրագինն կերգէ նա ,
Որբին ցաւը մեղմող սակայն պատաս-
խանող ձայն չի կայ :

Բայց դիպուածով գարնան մի օր այդ
մօտակար մի ծառին
Աղաւնի մը թառաւ վրան , լսեց որբի
մեղեգին
Թէ դու կողբաս , օրիորդ , դու մինակ
չես վշտի տէր
Անգութ բազէն զարկաւ ընկերս և ես
ողբամ իմ ընկեր :

Այդ չար բազէն արիւնարբու շուտ ինձ
ցուցուր աղաւնի ,
Տկար գանգատդ թէ անարգէ և ամպի
մէջ սաւառնի ,
Վար պիտի ձգեմ այդ աւերիչ թէ թև
ունի զօրաւոր ,
Վրիժառու գնդակս զինք վար պիտի
գլորէ վիրաւոր :

Բայց ես լքեալ ու միայնակ , սև ո՞վ
նեցուկ ինձ լինի ,

Կամ ետ բերէ պանտխացած իմ եղ-
թայրս դէպ ինծի :
Թէ ինձ ըսես, ով օրիորդ, թէ եղբայրդ
ուր բնակի,
Հովը կարելով ես թևերովս անոր տանիմ
քեզ պիտի :

— Որքան լաւ մարզուած աղաւնի
մ'է, գոչեց Օրսօն և գրկեց իր քոյրը
անանկ յուզումով մը որ բնաւ չէր հա-
մապատասխաներ իր կեղծել փորձած
զուարձութեանը :

— Քու երգդ խիստ գրաւիչ էր ը-
սաւ Օր. Նէվիլ, կը փախաքիմ որ զայն
դրես իմ յուշատեարիս մէջ : Զայն
անգլիարէնի պիտի վերածեմ ու նօթա-
գըրեմ եղանակը :

Ծերունի գնդապետը, որ բան միսկ
հասկած չէր իր գնահատումը ըրաւ
հեաեւողութեամբ իր աղջկան : Յետոյ
աւելցուց «Այդ աղաւնին զոր կը յի-
շէք օրիորդ, արդեօք այն է որ այս
մեր ձաշի ժամանակ խոռովիցինք :

Օր. Նէվիլ իր յուշատեարը բերաւ
ու զարմանքով տեսաւ թէ ողբերգակը

իր բանաստեղծութիւնը օրինակած ժա-
մանակ բնաւ չէր հետեւեր ոտանաւորի
ձևերուն և կանոններուն : Քօլօմպաի
արտառոց առաստիւանները մէկէ աւելի
անգամներ Օր. Նէվիլը խնդացուցին,
վիրաւորելով Օրսօն եղբայրական հը-
պարտութիւնը :

Պառկելու ժամանակ ըլլալով երկու
օրիորդները իրենց սենեակը քաշուեցան :
Մինչ Օր. Նէվիլ, իր ապարանջանը,
վզնոցն ու մատանինները հանելով կըզ-
բազէր, գիտեց թէ Գօլօմպա իր մէջքէն
քաշեց հանեց դաշոյն մը որ հոգատա-
րութեամբ մը պահեց իր զգեստներուն
տակ : Յետոյ ծունկի եկաւ ու ջերմե-
ռանդօրէն աղօթեց : Երկու վայրկեան
վերջ արդէն անկողնին մէջ էր : Օր.
Նէվիլ որ բնութեամբ խիստ հետաքըր-
քիր էր, գէպի սեղանը յառաջացաւ և
գնդասեղ մը վնատաելու պատրուակաւ
վերցուց Գօլօմպայի քողը որուն տակէն
երեցաւ անոր դաշոյնը, արծաթէ եւ
մարդարիսէ զարդարուած կոթով մը :
Անոր ձեռագործութիւնը խիստ նուրբ
էր և հնութիւններ սիրողի մը համար
խիստ թանկագին և հին գէնք մ'էր :

— Արդեօք այս երկրին սովորութիւնն է որ աղջիկները իրենց վրայ զէնք պատացունեն, ըստ Օր. Նէվիլ:

— Ատիկա անհրաժեշտութիւն մը, ըստ Գոլօմպա, երկրի մը մէջ ուր շատ չար ու սնլիքոր մարդեր կան:

— Դուք քաջութիւնը ունի՞ք ասանկ մը հարուածելու, ըստ Օր. Նէվիլ և դաշոյնն ձեռքը բռնած դերասաններու նման օդը հարուածեց:

— Այս, ըստ Գոլօմպա, իր կակուզ և ներդաշնակ ձայնով: Կը հարուածեմ եթէ հարկ ըլլայ ինքդինքս և իմ բարեկամներս պաշտպանել: Բայց ատիկա չէ գործածելու կերպը, այդ կերպով կրնաք դուք ձեզ վիրաւորել եթէ դիմացի թշնամիդ խուսափի հարուածէն ու իր անկողնոյն մէջ նստելով ըստ «Ահաւասիկ այս կերպը, հարուածը դէպի վեր իջեցուր: Ատիկա է մահացու կերպը: Որքան երջանիկ են այն ժողովուրդները որ այդ գործիքին պէտքը չեն ըգ գար:

Ու հառաջեց, թողուց որ իր գլուխը բարձին վրայ իյնայ և դոցեց իր աչքերը: Անկարելի է երեւակայել գլուխ մը ա-

ւելի գեղեցիկ, առելի չնորհալի ու աւելի վսեմ: Ֆետիսս իր Աստուածուհին նկատելու ատեն ասկից ուրիշ ուրիշ օրինակ չէր կրնար գտնել:

Բանի որ Քոլօմպա, գնդապետը և իր աղջիկը կը քնանան, առիթէն օգտառերով, ընթերցողին պիտի ներկայացնեմ քանի մը մանրամասնութիւններ որ պէտք է ունենալ պատմութեան հետեւու. համար: Ընթերցողը արդէն գիտցած ըլլալով է որ Օրսօին հայրը ոճագործներու ձեռքով սպաննուեցաւ: Քօրսիքափ մէջ մարդ չեն սպաններ իո հարստութեան համար, ինչպէս Քաղիու մէջ: Մպաննութիւնները հոն առ հասարակ կը կաարառուին անձնական թշնամիներու ձեռքով միայն: Շատ մը ընտանիքներ գիրար կատեն իրենց մէջ արմատացած աւտնդութիւններու հետեւով միայն: Մինչ այդ ատելութեան նախնական պատճառները բոլորովին անձանօթ կը մնան:

Այն ընտանիքը որուն կը պատկանէր Գնդապես Տէլա Իէպիս, կատէր շատ մը ուրիշ ընտանիքներ, բայց մասնաւորապէս Պարիչլնի ընտանիքը: Կը

ուէր թէ տասնուվեցերորդ դարու ա-
տենները Տէլա Բէպիա մը բռնաբարած
էր Պարիչինի մը, որուն պատճառաւ
ինքն ալ սպաննուած էր անպատճ-
ռուած աղջիկան աղջականներէն մէկին
ձեռքով։ Ուրիշներ ալ կը կարծեն թէ
բռնաբարուողը Տէլա Բէպիա մըն էր
իսկ սպաննուողը Պարիչինի մը։ Շատ
պարզ էր ուրիմն որ այս երկու ընտա-
նիքները աւանդական ատելութիւններ
ունէին իրարու հանդէպ։ Հակառակ սա-
կայն աեղին սովորութեան այս սպան-
նութեան ուրիշներ յաջորդած չին, ո-
րովհետեւ երկու տուներն ալ եր-
կար ատենէ ի վեր հաւասարապէս կը
հալածուէին ձէնօվախ կառավարութե-
նէն ու երկու ընտանիքին ալ երիտա-
սարդները հայրենիքէն աքսորուած ըլ-
լալնուն համար իրենց անձնական թըշ-
նամութիւնները մոռցած էին ժամա-
նակի մը համար։

Օրին մէկը Տէլա Բէպիա մը բախ-
տախաղի տան մը մէջ կռուի բըռնուե-
ցաւ քանի մը զինուորներու հետ։
Անոր հակառակորդները շատ մը նախա-
տական խօսքերու հետ մէկաեղ «Քոր-

սիքացի այծ» կոչեցին զայն։ Թէկ ան
իր սուրբ շողացուց, բայց ինք մի-
նակ ըլլալով երեքի դէմ անշուշտ ծեծը
պիտի ուտէր եթէ օտարական մը որ
ներկայէր «Ես ալ Քորոիքացի եմ» պո-
ռաւալով անսր օգնութեան չի հասներ։
Օտարականը Պարիչինի մըն էր և իր հայ-
րենակցին ով ըլլալը չէր գիտեր։ Զի-
րար ձանչնալէ վերջ յաւիտենական
բարեկամութեան մը ուխտը ըրին իրա-
րու հետ որովհետեւ երկրէն գուրս Քօր-
ոիքացիները միւտ իրարու բարեկամ
կը մնան։ Տէլա Բէպիա և Պարիչի
նի, սերտ բարեկամներ մնացին իտա-
լիոյ մէջ։ Բայց երբ Քորոիքա վերա-
դարձան, շատ քիչ անդամ իրարու հետ
կը տեսնուէին, հակառակ որ նոյն գիւ-
ղին մէջ կապրէին։ Իրենց մեկնելէն
վերջ կը պատմէին թէ վեց տարիներէ
ի վեր իրարու հետ բառ մը իօսած շէ-
ին։ Ասոնց զաւակները շարունակեցին
նոյն գիրքը իրարու հանդէպ։ Անոնցմէ
մէկը Կէլֆուզիօ, Օրսօին հայրը զին-
ուորական մըն էր, միւսը կիտիս Պարի-
չինի Փաստաբան մը, երկուքն ալ իրենց
գործի բերմամբ ստիպուածէին իրարմէ

հեռու մնալու շատքիչ անդամ պատեհական կութիւն կունենային զիրար տեսնելու կամ իրարու վրայով լսելու :

Օր մը վերջապէս 1809ին կիտիս որ Պասթիա կը գտնուէր, թերթի մը մէջ կառավալով որ հրամանատար Կէլֆուղիօբարձր պաշտօնի մը հասած էր, ուրիշներու ներկայութեան ըստ որ ինք չէր գարմանար քանի որ Զօրապետ հրամանատարին ընտանիքը կը պաշտպանէր : Երբ Վիէննայի մէջ Կէլֆուղիօ լսեց այս մասին, հայրենակցի մը դիտել տուաւ թէ՝ երբ Քօրուիքա հասնէր ինք՝ կիտիս շտու հարստացած պիտի գտնէր քանի որ անոր կորսնցուցած դատերը աւելի շահ կը բերէին քան թէ վաստըկածներ, թէև ասով շատ դժուար էր հասկընալ թէ ինչ լսել կուղէր Կէլֆուղիօն : Ինչ որ ալ ըլլար սակայն այս խօսքին իմաստը, Պարիչինի մտքին վրայ շատ գէշ աղդեց : 1812ին անիկա քաղաքապետութեան թեկնածու նշանակուցաւ և կը յուսար որ պիտի յաջողէր : Բայց նոյն ատեն Զօրապետը կուսակալին յանձնարարեց Կէլֆուղիօի կնոջ աղքականներէն մէկը իբրև թեկնածու :

Կուսակալը հետեւաբար ամէն կերպով աշխատեցաւ զօրապետին փափաքը կատարել ու Պարիչինին պարտութեան մատնել . Պարիչինին նոյն ատեն համարցաւ որ իր պարտութեան պատճառը Կէլֆուղիօն էր : Կայսրին անկումէն վերջ 1814 զօրապետին ընտրելին իբրև Պօնաբարթիսթ պաշտօնանկ եղաւ և Պարիչինի անոր յաջորդ ընտրուեցաւ : Պարիչինին ալ իր կարգին Հարիւր օրերու ատեն պաշտօնազրկուեցաւ թէև, բայց քաղաքական փոթորիկը անցնելէ վերջ կրկին յաջողեցաւ ձեռք բերել քաղաքաբետութեան պաշտօնը :

Այս վայրկեանէն սկսեալ իր աստղը աւելի քան երբէք պայծառ փայլեցաւ : Գնդապետ Տէլա Բէպիա, որ կէս թոշակով կղզին քաշուած էր, անոր դէմ անհատնում ու թագուն ոի մը պահեց որ փոքր վէճերով ու կռիւներով ալ աւելի սաստկացաւ : Երբեմն կը կանչուէր հատուցում ընելու համար այն վնասներուն որ իր ձին կ'ընէր գիւղապետին ցանկին մէջ : Երբեմն եկեղեցիին բակը սալայատակելու համար Գիւղապետը կը հրամայէր գործածել այն սալերը որ

Տէլա Բէպիա ընտանիքին զինանշանը կը կրէիս և անոնցմէ մէկուն գերեզմանը կը ծածկէին։ Եթէ դրացիներու այծերը Գնդապետին արտերը աւրէին, անոնց տէրերը կը պաշապանուէին գիւղապետէն։ Գիւղին նպարավաճառը որ նամակատան պաշտօնեան ալ էր նոյն ատեն և գիւղին պահակը, երկուքն ալ Տէլա Բէպիաի բարեկամները, յաջորդաբար պաշտօնադրկուեցան ու անոնց տէղերը յանձնուեցան Պարիշինիի մարդերուն։

Երբ Գնդապետին կինը մեռաւ փափաք յայտնեց որ իր շատ քալել սիրած անտառին մէջ թաղեն զինքը։ Գիւղապետը անմիջապէս յայտարարեց թէ գիւղին գերեզմանոցին մէջ պէտք է թաղել զայն, քանի որ իրեն իշխանութիւն տրուած չէ անջատ գերեզման մը թուլատրելու։ Գնդապետը յայտարարեց՝ թէ իր կինը իր փափաքած տեղը պիտի թաղուի ու հոն գերեզման մը փորել տուաւ։ Գիւղապետն ալ գերեզմանատան մէջ փոս մը բանալ տուաւ ու ստիկանութիւնը հրաւիրեց օրէնքը գործադրելու համար։ Թաղման օրը երկու

կողմն ալ ներկայ էին ու շատ կը վախցըուէր թէ մեռելին վրայ մեծ կոիւ մը տեղի պիտի ունենայ։ Թիւով քառասուն զինուած գեղջուկներ, մեռնովին բարեկամներուն առաջնորդութեամբ, սահպեցին քահաննան որ եկեղեցիէն ելլելուն աէս անտառին ճամբան բռնէ։ Միւս կողմէն գիւղապետը իր երկու որդիներով, հետեւորդներով և ոստիկաններով երեւցաւ և հրամայեց որ թափորը ետդառնայ։ Իր հրամանին հեգնանքներով և սպառնալիքով պատասխանեցին։ Իր հակառակորդները թիւի և վճռականութեան առաւելութիւնը ունէին։ Անոնցմէ քանին սկսան իրենց հըրացանները լեցունել և նոյնիսկ հովիւներէն մին իր հրացանը գիւղապետին ուղղեց սակայն Գնդապետը ձեռքէն առաւ ըսելով թէ «Առանց իմ հրամանիս ուէ մարդ պէտք չէ կրակէ»։ Գիւղապետը կոիւէ վախնալով իր հետեւորդներուն հետ ետ քաշուեցաւ։ Յուղարկաւոր թափորը իր ճամբան շարունակեց ու գիտմամբ ամենէն երկան ուղինբռնեց որպէսզի գիւղապետին տանը առջեկնանցնի։ Մինչ կը յառաջանային, լուս

նոտին մէկը որ թափորին միացած էր ,
պատեհութենէ օդառւած պոռաց «կեց-
ցէ կայսրը» : Երկու երեք ձայներ ար-
ձագանք տուին ու Տէլս Ռէպիս ընտա-
նիքին կուսակիցները աւելի ևս յուղ-
ուած թելադրեցին սպաննել գիւղապե-
տին եզներէն մին որ իրենց ճամբան կը
խափանէր : Բարեբաղդաբար Գնդասկե-
տը արդիլեց այս միջադէպը :

Բողոքադիր մը պատրաստուեցաւ ,
ու գիւղապետը իր ուղած կերպով գը-
րեց կուսակալին թէ Աստուածային և
մարդկացին օրէնքները սահակոխուած-
են , թէ քահաննային և իր տաշտօննե-
րը ահաեսուած ու նախատուած են , թէ
Գնդապետ Տէլս Ռէպիսն կարդ մը Պօ-
նափարթեաններու գլուխն անցած փոր-
ձած էր հին կարգերը հաստատել եւ
գոգրած էր քաղաքացիները իրարու
դէմ զինուելու — ոճիրներ որոնց գոր-
ծադրիչը իր վրայ կը հրաւիրէ պատ-
ժական օրէնքի Տն և 91 յօդուածներու
տրամադրութիւնները :

Բողոքադիրն չափաղանցութիւնը ա-
կընկալուած արդիւնքը չեղոքացուց և
Գնդապետին վայելած շատ մը պաշտպա-

նութիւններուն չնորհիւ դաւադրու-
թիւնը ի գերե ելաւ ի վերջոյ :

Գիւղապետը արդիւնքէն դժգոհ կը
րակը ուրիշ ուղղութեամբ բայցաւ : Հին
դատ մը երեան հանեց որով Գնդապե-
տէն կը պահանջէր ջրաղաց մը գարձը-
նող տուուակի մը իրաւունքը : Դատը
խիստ երկար տեսեց :

Տարուան վերջերը դատարանը կը
պատրաստուէր դաաը ի նպաստ Գնդա-
պետին վճռելու , երբ գիւղապետը դա-
տարանին յանձնեց ծանօթ աւազակա-
պետի մը նամակը որ զինքը մեռցնել
կոպանար եթէ իր պահանջէն ետ չի
կենայ : Սաոյդ է թէ Քորսիքայի մէջ ա-
ւազակներու պաշտպանութեան դիմե-
լու հարկ չկայ , որովհետեւ անոնք կոիւ
ներու միջոցին յաճախ այսինչ կամ այն-
ինչ կողմը կը բռնեն լոկ բարեկամ շի-
նելու համար : Ուղղակի աւազակապե-
տին կողմէն դատարանին գրուած ու-
րիշ նամակ մը եկաւ աւելի ևս կնձռո-
տել խնդիրը : Աւազակը կը գրէր թէ
իր ձեռագիրը կեղծուած էր իր նկարա-
գիրը աղարտելու համար , ու նամակը
կը վերջացնէր հետեւալ ոտլառնալիքով ,

«Եթէ գեղծարարը գտնեմ խիստ պիտի
պատժեմ» :

Որոշ էր թէ աւազակապեաը գրած
չէր այդ նամակը : Տէլա ՌէպիաՊարի
շնին դատապարտեց ատոր համար եւ
փոխադաբար : Երկու կողմէն ալ
սպառնալիքները սկսան և արդարու-
թիւնը չի կրցաւ իրական յանցաւորը
գտնելու :

Այս վէճերու միջոցին Գնդապեաը
սպաննուեցաւ : Դատարանական խու-
զարկութիւնները հետեւեալ իրողութիւն
ները երեան հանեցին : Օգոստոս 2ի ի-
րիկնամուտին, կին մը որ գիւղը ցորեն
կը փոխադրէր, իրարու յաջորդող գըն-
դակի երկու ձայներ լսեց, որ իր տեղէն
գրեթէ 150 ստք հեռու դէպի գիւղ ու-
ռաջնորդող ծածուկ ձամբայէ մը կու-
դար : Անմիջապէս գլուխը այն կողմը
դարձուց ու տեսաւ որ մարդ մը որ-
թատուն կերու մէջէն սողոսկելով դէպի
գիւղը կը վագէր : Մարդը պահ մը
կանգ առաւ ու իր շուրջը նայեցաւ սա-
կայն հեռաւորութիւնը արգիլեց կնոջ
զայն ձանչնալու : Ասկից զատ մարդը
մծ ետերեց մը առած էր իր բերանը ո-

րուն տակ երեսը ամբողջովին ծածկը-
ուած էր : Անծանօթը իր ձեռքով նշան
ըրաւ իր ընկերոջ զոր կինը կրցած չէր
տեսնել, յետոյ սրթատունկերուն մէջ
աներեւոյթացաւ :

Կինը իր բեռը անմիջապէս գետին
դրաւ ու վազեց աղէտին վայրը, ուր
գտաւ Գնդապետ Տէլա Ռէպիան արեան
ձապաղիքներու մէջ, երկու գնդակնե-
րով վիրաւորուած բայց դեռ կը չնչէր :
Սնոր քովի ինկած էր իր հրացանը լեցուած
և արծակուելու պատրաստ : Դիրքէն ա-
նանկ կը հտակցուէր թէ մինչ ան կը
պատրաստուէր իր առջև եղող թշնա-
մին դէմ ինքզինքը պաշտպանել, ու-
րիշ մը իր ետեէն տուած էր հարուածը :
Մահուան դէմ կը մաքառէր ան : Կո-
կորդին մէջ լսդդուկ ձայն մը կար սա-
կայն անկարող էր ուեէ խօսք արտասա-
նել : Կինը ի գուր անոր գլուխը վեր վեր-
ցուց ու կարգ մը հարցումներ ուղղեց :
Որոշ էր թէ խօսիլ կուզէր բայց չէր
հասկցուէր : Կինը տեսնելով թէ վիրա-
ւորը ձեռքը գրպանը կը տանի, անմի-
ջապէս միտքը հասկցաւ, յուշատերը
հանեց, բացաւ ու անոր տուաւ : Վիրա-

ւորը գրիչը առաւ և փորձեց գրել։
Կիստ դժուարսւթեամբ քանի մը գրեր
գրեց սակայն որովհետեւ կինը կարդալ
չէր գիտեր անոնց նշանակութիւնը չի
կրցաւ հասկնալ։ Գնդապետը, գրելու
իր փորձէն սպառած՝ յուշատեարը կնոջ
նեռքին մէջ գրաւ, պինդ մը գոցեց
դայն և տարօրինակ նայուածք մը ուղ-
ղեց անոր իբր թէ ըսել ուզեր օնիստ
կարեոր է, իմ սպաննիշիս անունն է
այս»։ Կինը հաղիւ թէ գիւղ հասած
էր, քաղաքապետ Պարիչինին և որդին
հանդիպեցան անոր։ Գրեթէ գիշեր էր։
Բարդաքապետը յուշատեարը առաւ ու
անմիջապէս փութաց իր պաշտօնին գը-
լուխ անցնիլ, իր քով կանչելով անձ-
նական քարտուղարը և ոստիկանութիւ-
նը։ Երբ կինը քաղաքապետին որդիին
հետ առանձին մնաց խնդրեց որ միա-
սին վիրաւորին օգնութեան փութան ո-
րուն ի պատասխան ըստ թէ եթէ ինք
իր ընտանեկան քարաւոր թշնամիին մօ-
տենայ, ժողովուրդը զինքը պիտի ամ-
բաստանէ իբր անոր սպաննիշը։ Պահ մը
յետոյ քաղաքապետը հասաւ դէպքին
վայրը ուր գտաւ Գնդապետին անըն-

չացած գիակը։ Դիակը անմիջապէս փո-
խագրել առաւ եւ սկսաւ գտատական
նախնական գործառնութիւններուն։

Հակառակ ասանկ պարագաներու մի-
ջոցին սովորական եղող յուղումներուն
պլր. Պարիչինի փութաց կնքել յուշա-
տեարը և ձենուարկել կարգ մը խուզար-
կութիւններու որոնք կարեոր արդիւնք
մը չունեցան։ Երբ հարցաքննիչ գատա-
ւորին առջև յուշատեարը բացուեցաւ,
արիւնով ներկուած երեսի մը վրայ դող-
դողուն ձեռքերով գրուած քանի մը գը-
րերու հանդիպեցաւ որ Ակօսթի կը կար-
դացուէր, աւաղակապետին անունը։
Կասկած չկար թէ սպաննունդը իր ըս-
պաննիշին անունն էր որ կուզէր մատ-
նանչել։ Սակայն Քօլօմպա Տէլա Բէպիս
որ դատաւորին կողմէն կանչուած էր,
պահանջեց քննել յուշատեարը։ Քօլօմ-
պա գիրքը քիչ մը թերթատեէ վերջ,
իր ձեռքը քաղաքապետին ուղղելով դո-
չեց «Հոն է մարդասպանը»։ Յետոյ գար
մանալի ճշութեամբ և պարզութեամբ
կսկիծի ամենադառն արտայայտութիւ-
նով մը պատմեց թէ իր հայրը քանի
մը օր առաջ որդիէն նամակ մը ստա-

ցած էր, իր հասցէին փոփոխութիւնը
իմացնող: Հայրը իր գաւակին նոր հաս-
ցէն մատիսով օրինակած էր այդ յու-
շատեարին մէջ: Սյդ հասցէն չի կար
տեարակին մէջ: Հետևաբար Քօլօմպա
եզրակացուց թէ քաղաքապետը պատ-
ռած է հասցէն կրող թերթը որուն վը-
րայ նաև հայրը գրած ըլլալու է իր ըս-
պանիչին անունը. իսկ անոր տեղ ան-
ցուցած է Ակօսթիի անունը: Դատաւո-
րը սոտուգեց թէ իրօք թերթ մը պակաս
էյուշատեարէն: Սակայն նկատուեցաւ թէ
ուրիշ երեսներ ալ պակսած են տեարա-
կէն և ուրիշներ վկայեցին թէ Գնդապե-
տը սովոր էր յաճախ թերթեր պատռել
յուշատեարէն իր սիկրէթը վառելու հա-
մար: Հետևաբար կրնայ ըլլալ որ ոը-
խալմամբ վառած ըլլայ նաև իր որդոյն
հասցէն կրող թերթն ալ:

Ասկից զատ յայտարարուեցաւ թէ
քաղաքապետը կնոջ ձեռքէն յուշատե-
րը առնելէն վերջ ժամանակ ունեցած
չէր դայն աչքէ տնցնելու քանի որ մու-
թը պատած էր, թէ անիկա տունը մըտ-
նելէն առաջ վայրկեան միսկ դադար
առած չէ, թէ սստիկանութեան պաշ-

տօնեան միշտ ընկերացած է անոր, մի-
ասին վառած են ճրագը ու կնքած յու-
շատեարը:

Մինչ սստիկանութեան պաշտօնեան
իր վկայութիւնը կուտար, Քօլօմպա,
ինքինքը մոոցած, նետուեցաւ անոր
ոտքերուն առջե, և ամէն նուիրակա-
նութիւններու անունով ինդրեց անկէ
որ խորտովանի թէ արդեօք քաղաքա-
պետը բնաւ առանձին մնացած չէ՞ր:
Սստիկանը երիտասարդ աղջկան աղեր-
սանքներէն աղդուած յայտարարեց թէ
թերթ մը թուղթ առնելու համար միւս
սենեակը գացած էր, սակայն հազիւ մէկ
վայրկեան մնացած էր հոն ու այդ մի-
ջոցին միշտ քաղաքապետին հետ խօսակ-
ցած է անդադար ու նաև հաստատեց
թէ իր վերադարձին յուշատեարը գլ-
տած էր ձիշտ իր նախկին գիրքին մէջ:

Պր. Պարիշինին իմաստ պայտարիւնու-
թեամբ տուաւ իր վկայութիւնը: Բուաւ
թէ կը ներէ Քօլօմպաի անոր ըրած ամ-
բաստանութիւններուն համար: Յետոյ
փորձեց ընել իր ինքնարդարացումը:
Անիկա ապացուցանեց թէ ամբողջ իրի-
կունը գիրզ մնացած էր, թէ գէպքը

պատահած պահուն ինքը և իր մեծ որդին իր տանը դռան առջև կանգնած են եղեր և թէ իր միւս որդին տենդէ բըռ նըռւած ըլլալով ամբողջ օրը պառկածէր : Իր տունը գտնուած բոլոր զէնքերը ներկայացուց որոնցմէ և ոչ մին մօտ ատենները գործածուած ըլլալու նշան ունէր : Գալով յուշատեարի խնդրոյն յայտարարեց թէ ինք անմիջապէս հասկըցած էր անոր կարեւորութիւնը, կընքած ու յանձնած էր ոստիկանութեան կանխատեսելով թէ Գնդապետին հետ ունեցած իր թշնամութիւնը կրնար իր վրայ կասկած հրաւիրել : Իր խօսքերը վերջացուց յիշատակելով այս պարագան թէ Ակօսթինի աւազակապետը մահուան սպառնալիք ըրած էր իր ստորագրութիւնը կեղծող նամակագրին ու կասկածելով Գնդապետին վրայ սպաննած է զայն : Աւազակներու բարքերուն մէջ համանման շարժառիթներով կատարուած վրէժինդրութիւններ խիստ սովորտկա դէպք էին այն ժամանակ Քօրսիքարի մէջ :

Գնդապետին մահէն հինգ օր վերջ հետեւակ զօրքերու վաշտ մը յանկար-

ծակիի բերին Ակօսթինի և տրիւնահեղ կուիւի մը մէջ սպաննեցին զայն : Անոր վրայ Քօլօմպաի կողմէն գրուած նամակ մը գտան որ կը խնդրէր աւազակէն յայտարարելու թէ ինք որքան յանցաւոր է իր հօր սպաննութեան գործին մէջ :

Քանիոր աւազակը մեռնելէ առաջ ունէ յայտարարութիւն բրած չէր այս մասին, բնդհանուր եղբակացութիւնը այն եղաւ թէ քաջութիւնը ունեցած չէ աղջկան մը խօստովանելու թէ անոր հայրը սպաննած է : Ասոր հակառակ, ամէն անոնք որ կը ճանչնային Ակօսթինի իսկական նկարագիրը կը յայտարարէին թէ եթէ անիկա ըլլար Գնդապետին սպաննիչը անպատճառ պիտի պարծենար ասոր անոր իր ոճիրին համար : Ուրիշ աւազակ մը Քօլօմպաի զրկեց յայտարարութիւն մը որուն մէջ իր պատուոյն վրայ երդում ընելով կը հաւասէր թէ իր ընկերը բոլորովին անմեղ էր, սակայն իբր ապացոյց իր այս հաւաստումին միակ սա պարագան կը յիշեցնէր թէ Ակօսթինի բնաւ կասկածած չէ Գնդապետին վրայ :

Այս բոլորին հետևանքը այն եղաւ
որ Պարիչինիները անպարաւ հռչակուե-
ցան։ Հարցաքննիչ դատաւորը ներբող-
ներ շայլեց Քաղաքապետին։ Քաղա-
քապետն ալ իբր ապացոյց իր բարի եւ
վեհանձն վարժունքին, դադրեցուց Գըն-
դապետ Տէլա Բէպիափ դէմ սկսած դա-
տը։

Երկրին սովորութեան համաձայն
Քօլօմպաւ իր հօրը դիակին վրայ սգերդ
մը յօրինեց հաւաքուած բարեկամներու
ներկայութեան։ Անորմէջ երեան բե-
րաւ Պարիչինիներու հանդէպ ունեցած
իր բավանդակ ատելութիւնը, բացար-
ձակապէս ամբաստանելով զանոնք իրը
իր հօր մարդասպանները և սպանա-
ցաւ իր եղբօր վրէժինդրութիւնը հրա-
ւիրել անոնց վրայ։ Այս սգերգը խիստ
ժողովրդական դարձաւ ու ճիշտ այս
էր որ Օր. Լիտիա լսեց նաւաստիին բեր-
նէն։ Իր հօրը սպաննութիւնը լսելով՝
Օրսօ, որ այն ատեն ֆրանսափ հիւսիսա-
յին կողմը կը դանուէր, արձակուրդի
համար արտօրնութիւն խնդրեց ու մեր-
ժուացաւ։ Իր քրոջ նամակը ստանա-
լուն՝ առաջին տպաւորութիւնը այն ե-

դաւ թէ Պարիչինիներն են իսկական
յանցաւորները, սակայն քիչ յետոյ ստա-
ցաւ դատավարութեան մանրամասնու-
թիւններէն օրինակ մը և ժամովուե-
ցաւ թէ միակ ոճրադործը Ակօսթինին
է։ Ամեն երեք ամիսն անդամ մը Քօ-
լօմպա կը գըէր անոր աեղեկագլուխիր
ունեցած բոլոր կատածները որոնք իբր
ապացոյց կը ներկայացնէր։ Հակառակ
իր կամքըն, այս ամբաստանութիւննե-
րը իր քօրսիքական արիւնը կեռացնէին
և երբեմն ինքն ալ իր քրոջ կանխակալ
կարծիքներէն կը տարուէր։ Ոակայն տ
մէն անդամ երբ իր քրոջը նամակ կը
գրէր կը յիշեցնէր անոր կատածներուն
անհիմ և անհաւատալի ըլլալը։ Մինչեւ
անդամ պատուիրեց Քօլօմպափ որ այս
խնդրոյն մասին այլևս ուեէ բան չգրէ։
Բայց իզուր։ Երկու տարի անցաւ։ Սր-
ճակուրդի արտօրնութիւն տրուեցաւ և
Օրսօ որոշեց հայրենիք վերադառնալ ոչ
թէ իր հօրը վրէժը լուծելու մարդերէ
որոնց անմեղութեան վրայ խորին հա-
ւատք ունէր, այլ իր քրոջը ամուսնա-
ցընելու և իր ստացուածքը ծախելով

Ցրանսա վերադառնալու :

Գլուխ է .

Գօլօմպաի ներկայութիւնը Օրսօի
մտքին մէջ ուժգորէն արթնցուցած
էր հօրենական տան քաղցր յիշատակը :
Նոյն տաեն իր քրոջ անքաղաքակիրթ ու
անհեթեթ վարմունքը իր կրթեալ բա-
րեկամներու ներկայութեան դինքը շատ
կը չարշըկէր : Հետեաբար յաջորդ օրն
իսկ յայտնեց իր գիւղը դառնալու մտա-
դըրութիւնը : Սակայն Անգլիացի զին-
ուորականէն խոսառում առաւ որ Պասթիա
գացած ժամանակ իւր համեստ բնակա-
րանը այցելելու պատիւն ընէ իրեն : Ա-
տոր փոխարէն ինքն ալ խոստացաւ եղ-
ջերու , փսիան և վայրի խող որսալ ա-
նոր հետ :

Իր մեկնելէն օր մը առաջ , Օրսօ փո-
խանակ որսալու առաջարկեց ծովածո-
ցին եզերքը շրջադայել : Եւ որովհետեւ
Գօլօմպա կարգ մը իրեր գնելու համար
քաղաք մնացած էր , իր թեր օր . Լիտիաի
տուաւ և սկսաւ համարձակօրէն խօսիլ
անոր հետ :

Անոնք Յունական մատուռին ճամ-

բան բռնած էին ուրկէ խիստ գեղեցիկ
կ'երեւեր ծովախորչը իր բոլոց աեսա-
րաններով : Աակայն անոնք բնաւ չէին
գիտեր չուրջեղնին :

— Օր . Լիտիա , ըսաւ Օրսօ , երկար
և շփոթեցուցիչ լսութենէ մը յետոյ ,
ըսէ անկեղծօրէն թէ ի՞նչ կը խորհիս
քրոջս մասին :

— Անիկա խիստ հաճելի է ինծի ,
պատասխանեց օրիորդը : Եւ ժպտելով
աւելցուց , աւելի հաճելի քան , դուն ո-
րովհետեւ անիկա ճշմարիտ Քօրսիքացի
մէ , իսկ դուն խ խստ քաղաքակրթուած
վայրենի մը :

— Խիստ քաղաքակրթուած ! լաւ , հա-
կառակ իմ կամքիս այս աեղ ոտք կո-
խելէս ի վեր կրկին սկսած եմ վայրենի
դառնալ : Հաղարաւոր սոսկալի խոր-
հուրդներ կը վըդովեն ու կը չարշըր-
կեն զիս , ուստի բոլորովին ամայու-
թեան մէջ իյնալէ առաջ կը փափաքիմ
քիչ մը խօսիլ քեզի հետ :

— Պէտք է որ քաջասրտութիւն ու-
նենաս գուն : Քրոջդ նայիր ու օրինակ
առ անկէ : Տե՛ս թէ ինչպէս հրաժա-
րած է ան իր վրէժխնդրական միտում .

ներէն :

Ո՛հ, խարուած ես դուն։ Մի հաւատար անոր անապրբերութեան։ իրաւ է որ գեռ անիկա ինձի ունէ բան ըսած չէ այդ մասին, բայց անոր մէն մի նայուածքին մէջ խիստ դիւրին է կարդալ իր ակնկալութիւնները, իր պահանջը ինձմէ։

— Ի՞նչ կակնկալէ քեզմէ։

— Ո՛հ, ոչի՞նչ։ Միայն փորձել թէ քու հօրդ նուիրած հրացանը մարդեր որսալու համար ալ նոյնքան աղէկէ է որ քան կագաւներու։

— Ի՞նչ սոսկալի գաղափար։ Ի՞նչ բան կ'ստիպէ քեզ ատանկ մտածել քանի որ դուն իսկ ըսկի թէ ան ունէ բան ըսած չէ քեզի։ Օրսօ՛, խիստ անդութիւ գտնեմ քեզ։

— Եթէ անիկա վրիժառութեան մասին չի մտածէր, առաջին պատեհութեամբ հօրս վրայ պիտի խօսէր ինձի։ Սակայն բերանն իսկ առած չէ անունը։ Անիկա պիտի յիշեր անունները անոնց որոնք անիրաւօրէն հօրս սպաննիշները կը նկատէ։ Բայց ոչ իսկ բառ մը անոնց մասին իսկ։ Քօրսիքացիներս խիստ վար-

պետ ժողովուրդ մ'ենք։ Քոյրս գիտէ թէ դեռ ես ամբողջովին իր աղդեցութեան տակ ինկած չեմ, հետեւաբար կ'ըգդուշանայ զիս սարսափեցնելէ քանի դեռ փախչելու պատեհութիւն կայ։ Երբ անդամ մը զիս գահավէժին ծայրը առաջնորդէ, իմ գլուխս պիտի գառնայ, ու ինք զիս վար պիտի հրէ։

Յետոյ Օրսօ օրիորդին պատմեց իր հօր սպաննութեան քանի մը մանրամասնութիւնները և տուաւ գլխաւոր պացոյցներէն ոմանք որոնք Ակօսթինիի յանցաւոր ըլլալը ապացուցանելու կը ծառայէին սոսկի։

— Սակայն անկարելի բան է համոզել Յօլօմպան, ըստ Օրսօ։ Ասիկա որոշ կերեւէր իր վերջին նամակէն։ Պարիշիներու մահուան համար երդում ըրած է և օրիորդ — քու վրայ խորին վստահութիւն ունենալով կը համարձակիմ ըսել թէ անոնք մինչեւ հիմա ողջ չէին մնար եթէ քրոջս վայրի գատափակութեամբ աւանդուած մէկ ըմբըռնումին համաձայն՝ վրիժառութեան գործառնութիւնը ինձի թողուցած չըլլար, իբր ընտանիքին տէլը և պատիւլն

պաշտպանը .

— Պր . Տէլա Բէպիս , լսուա Օր . Նէ-
թիլ , իրօք որ դուն քու քոյրդ կամբաս-
տանես :

— Ո՛չ , ճիշտ այնպէս ինչպէս որ
դուն ըսիր , անիկա Քօրսիքացի է ու
կը մտածէ Քօրսիքացի մը պէս : Գի-
տե՞ս թէ երէկի ինչու այդքան տխուր
էի :

— Ո՛չ , բայց այս վերջերս յաճախ ,
մելամաղձոսութեան նոպաներ կունե-
նաս : Ե՞ր ծանօթութեան առաջին օ-
րերուն աւելի զուարթ կերեւէիր :

— Երէկի , ընդհակառակը , ես սովո-
րականէն աւելի երջանիկ և սւրախ էի :
Դուն շատ բարի և ներող եղած ես քը-
րոջս : Երբ Գնդապետն ու ես նաւակով
տուն կը դառնայինք թիափարներէն մին
նենդամտութեամբ ինծի դառնալով ը-
ստւ «Օրսօ Անթօն , դուն շատ որսեր
սպաննած ես , բայց Օրլանտօ Պարիչի-
նին քեզմէ լաւ նշանածիգ մը պիտի
գտնես :

— Լաւ , ի՞նչ կայ այնքան սոսկալի
այդ խօսքերուն մէջ : Արդեօք դուն ըգ-
քեղ անզուգական որսորդի մը տե՞ղը

կը դնես :

— Բայց չի կրցիր ըմբռնել թէ թը-
ուառականը այդ խօսքերով կուղեր ը-
սել թէ իմ մէջս Պարիչինի մը սպան-
նելու կորովս ու քաջութիւնը կը պակ-
սի :

— Ա՛չ , պր . Տէլա Բէպիս , սկսար
վախցնել գիս , Հիմա կը տեսնեմ թէ
ձեր կղզիին օդը ոչ թէ միայն տենդ
կուտայ մարդոց այլ նաև կը կատղեցնէ
զանոնք : Բաղդաւոր ենք որ չուտով պի-
տի հեռանանք առկից :

— Ո՛չ անչուշա Փիէթքաներա՝ իմ
գիւղս երթալէ առաջ : Քրոջս խոստա-
ցած ես արդէն :

— Եթէ այդ խոստումնիս չի յար-
գենք , անչուշա վրէժ պիտի հրաւի-
րենք մէր վրայ :

— Կը յիշե՞ս թէ անցեալ օր հայրէ
ինչ ըստաւ Հնդիկներու մասին : Անոնք ի-
րենց առաջնորդներուն կ'սպառնան ինք-
զինքնին սովամահ ընել եթէ իրենց
պահանջներուն գոհացում չի գտնեն :

— Էսել է դուն ալ ինքոյնքդ սո-
վամահ պիտի ընես : Կը տարակուսիմ:
Կրնայ ըլլալ որ օր մը անօթի միաս ,

իսկ միւս օրը 0ը . Քոլօմպա անանկ ա-
խորժահամ կերակուր մը պիտի պատ-
րաստէ որ դուն անօթի մնալու գաղա-
փարէն պիտի հրաժարիս :

— Կատակներդ խիստ անգութեն
օրիորդ , պէտք է որ աւելի գթոս լլ-
լաս ինծի : Կը աւեսնես որ հոս բոլորո-
վին մինակ եմ : Մինակ քեզունիմ զիս
իմ կատաղութենէս արգիլոդ : Դուն իմ
պահապան հրեշտակս եղած էիր ու հի-
մա

— Հիմա , ըստ օրիորդը լուրջ դէմք
մը առնելով : Հիմա դուն պէտք է որ
ըմբռնես բնոյթը այն պատճառներուն
որ քու մէջ կը վրդովեն մարդուն եւ
զինուորի պատիւը և չարունակեց ան ,
ծաղիկ մը քաղերու համար մէկ կողմ
դառնալով , իթէ օդակար պիտի ըլլայ
քեզի , պահէ միշտ քու պահապան հը-
րեշտակիդ յիշատակը :

— Ո՛չ , օրիորդ , եթէ մինակ գիտ-
նայի թէ իրոք ինձմով հետաքրքրուե-
լու

— Մաիկ ըրէ' , Պր . Տէլա Ծէպիա ,
ըստ 0ը . Նէվիլ յուղուելով , քանի որ
դեռ տղայ մ'ես , տղու մը պէս պիտի

վարուիմ քեզի հետ : Երբ դեռ խիստ
փոքր էի , մայրս ինծի գեղեցիկ մանեակ
մը տուաւ զոր չատ կը սիրէի , բայց ը-
սաւ ինծի , «Ամէն անդամ՝ երբ այս ման-
եակը գործածելու պատեհութիւն ու-
նենաս , յիշէ թէ դեռ Փրանսերէն չես
զիտեր» : Մանեակը իր նշանակութիւնը
կորսնցուց իմ առջև , սակայն ինծի հա-
մար տեսակ մը խթան եղաւ , գործա-
ծեցի զայն և Փրանսերէն սորվեցայ : Սա
մատանին ուշադրութեան առած ես եր-
բէք : Ասիկա եզիպատական հակինթ մ'է
բուրգի մը մէջ գտնուած : Այս տարօ-
րինակ պատեկերը որ դուն թերես չիշեր
մը նմանցնես , մարդ կային կ ե ան-
քը կը խորհրդանչէ : Մարդիկ կան մեր
երկիրը որ այս մեհենագիրը խիստ պատ-
շած պիտի գտնեն : Յաջորդ պատեկը
վահան մ'է և թե մը որ սուրը բռնած
է , ատիկա ալ կ ո իւ , ալ այ քար կը
նշանակէ : Մի կարծեր թէ ես այսքան
դիւրութեամբ կրնամ մեհենագիրներու
իմաստին թափանցել , ձեռնահաս մարդ
մը բացատրեց ինծի ասոնք : Այս երկու
խորհրդանշաններու միացումը նշանա-
բան մը կը չինէ զոր ես խիստ գեղեցիկ

կը գտնեմ, «Կեանքը կոիւ մ'է» : Ահաւասիկ այս հակինթը քեզի պիտի նը-ուրեմ: Ունէ ատեն երբ Քօրովական շար խորհուրդ մը ունենաս, այս յու-ռութքին մէջ նայիր և դուն քեզի ըսէ թէ պէտք է յաղթական դուրս գալ բո-լոր այն կախներէն որոնց մեր չար կիր-քերը կառաջնորդեն մեզ: Պէտք է հաս-կընաս թէ վասութիւն չէ որ կը քա-ռողեմ քեզի:

— Միշտ քու լըրադ պիտի մտածեմ օրիորդ ու պիտի ըսեմ ինքնիրենս . . . :

— Բայ դուն քեզի թէ բարեկամ մը ունիս որ գառնապէս պիտի ցաւի երբ ըսէ թէ կախուած ես դուն: Բացի այդ նաև պիտի վիրաւորէ քու տասնապետ նախնիքներուդ արժանապատութիւ-նը :

Այս ըսելով թողուց Օրսօի թեր եւ խնդալով գէպի իր հօրը քով վաղեց ը-սելով.

— Հայր, թո՛ղ այդ խեղճ թռչուննե րը և մեզի հետ եկուր նափոլիոնի ան-ձին վրայ բանաստեղծութիւն յօրինելու համար:

ԳԼՈՒԽ Բ.

Միշտ տիսուր ու հանդիսաւոր բանմը կար բաժանման մէջ, հոգ չէ թէ որքան կարձ ատենուան մը համար ըլլար այն: Օրսօ առատուն կանուխ պիտի մեկնէր իր քրոջ հետ: Նախորդ գիշերէն հրաժեշտ տուած էր օրիորդ նէվիլին, որովհետե չէր ուղեր անոր ծոյլ սովորութիւնները վրդովել իրեն համար: Իրենց հրաժեշ-տը խիստ ձեւական և լուրջ եղած էր: Ծովեզը ունեցած իրենց խօսակցու-թենէն իվեր օրիորդը կը վախնար թէ Օրսօին համար հարկ եղածէն աւելի հե-տաքրքրութիւն ցոյց տուած չըլլայ: Մինչդեռ Օրսօ վշտացած էր անոր հեգ-նոտ և կատակող խօսքերուն համար: Պահ մը հաւատացած էր թէ Անդլուհիին զգացումներուն մէջ սէրի նմանող բան մը կածի, բայց հիմա անոր հաճոյախօ-սութիւններէն ծալրուած՝ ինքնիրեն կ'ըսէր թէ լոկ ծանօթ մը կերեսի անոր աչքին որ չուտով պիտի մոռցուի: Հե-տեւաբար մեծ եղաւ իր զարմանքը երբ առատուն մինչ Գնդապետին հետ սուրճ կը խմէին, յանկարծ օրիորդը ներս մը

տաւ իր քրոջ ընկերակցութեամբ։ Ժամը 5ին արթնցած էր ան, փորձ մը որ Անդլուհիի մը և մասնաւորապէս օրիորդին համար Օրսօին մէջ վառասիրութիւն արթնցնելու շափ մեծ բան մէր։

— Կը ցաւիմ որ քու հանգիստգ վրդովեցինք այս առառւ, ըստ Օրսօ : Անտարակոյս քոյրս արթնցուց ձեզ հակառակ իմ կողմէս եղած պատուէրներուն, ու առոր համար թերես խորչիս մեղմէ և ուղես որ անմիջապէս կախուիմ։

— Ո՞չ, ըստւ օրիորդը իտալերէն և ցած ձայնով մը որպէսզի իր հայրը չի հասկնայ : Բայց դուն երէկ իմըրած անմեղ կատակներուս համար երեսդ կախած էր, հետեւաբար չուզեցի որ անախորժ յիշառակներ տանիս քեզի հետ : Որքան ահարկու մարդեր է ք դուք Քօրսիքացիներդ : Յետոյ իր ձեռքը երկնցընելով աւելցուց, երթաս բարեաւ, յուսամ թէ շուտով կը տեսնուինք :

Օրսօ հառաշէ մը զատ ոչինչ գտաւ պատասխանելու : Քօլօմպա եղբօրը քով գնաց, զայն առաջնորդեց պատուհանի մը անկիւնը և իր քողքին տակէն բան

մը հանելով եղբօրը ցուցուց և ցած ձայնով սկսաւ խօսիլ անոր հետ :

— Քոյրս կը փափաքի քեզի մասնաւոր նուէր մը տալ, ըստւ Օրսօ օրիորդին, բայց Քօրսիքացիք իրենց համակրանքէն զատ չատ մեծ բաներ չունենալիք իրը նուէր : Քօլօմպա կը նիշէ գուք շատ հետաքրքրուած էք արոթէ գուք շատ հետաքրքրուած մ'է : Թերես ժագաշունով որ ժառանգ մ'է : Թերես ժամանակին ասիկա կը գանուէր իմ Տառնապետ նախնիքներէս մէկուն գօտիին մէջ, որոնց կը պարտիմ քեզի հետ մշակած ծանօթութիւնու :

— Դաշոյնը իրօք խիստ գեղեցիկ է, ըստւ օրիորդ Նէվիլ, բայց քանի որ անիկա ընտանեկան զէնք մ'է, չեմ կը նար ընդունիլ :

— Ասիկա իմ հօրս դաշոյնը չէ . դուշեց Քօլօմպա փութով, այլ հօրս մեծ մօրը տրուած է Թէոդորսու թագաւորէն կողմէն :

— Օրիորդ մի մերժէք թագաւորի մը դաշոյնը :

— Բայց, ըստւ ան, վարանելով առնել գաշոյնը հակառակ իր վափաքին, Քօլօմպա չեմ համարձակիր քեզ առանց

գէնքի թողուլ :

— Եղբայրս հետո է , ըստ ՔօԼօմ-պա հպարտութեամբ և հօրդ նուիրած հրացանն ալ հետերնիս :

Օրիորդ նէվիլ ընդունեց դաշոյնը :

Վերջապէս ատենը եկաւ մէկնելու , Օրս կրկին սեղմեց օրիորդին ձեռքը : Քօլօմպա դրկեց զայն , յետոյ իր վարդագոյն չըթունքները հրամցուց գընդապետին որ բոլորովին ապշեցաւ Քօրոփական քաղաքավարութեան համար : Օր . նէվիլ հիւրանոցի պատուհանէն կը դիմէր երբ եղբայր ու քոյր կը հեծնէին : Քօլօմպաի աշքերը արտասովոր փայլունութիւն մը ստացած էին : Այս բարձրահասակ և առկուն կինը , պատուոյ իր աւանդական ըմբռնումներուն մէջ մոլեռանդ , հպարտ ձականով և Սարտոնական ծիծաղով պանուած գողտրիկ չըթներով՝ որ երիտասարդը զինեալ ասպասակութեան մը կառաջնորդէր , յիշեցուց Օր . նէվիլի Օրսօին երկիւղը և խորհեցաւ թէ շար բազգը զայն դէպի իր քայրայումը կառաջնորդէր : Օրսօ , արդէն իր ձիուն վրայ նըստած , վեր նայեցաւ և տեսաւ զայն : Թէ

աղջկան մտածումներուն թափանցելով ե . թէ վերջին հրաժեշտ մը տալու համար Եգիպտական մատանին իր շըրթունքներուն տարաւ : Օր . Լիտիա , չիկնած նէրս քաշուեցաւ պատուհանէն , յետոյ անմիջապէս վերադառնալով աեսաւ որ երկու Քօրոփացիները քառարտոփ կը հեռանային : Կէս ժամ վերջ Գնդապէտը իր գիտակին օգնութեամբ ցուց զանոնք իր աղջկան որ կը յառաջանային ծովեզրին ամենահեռու մտուերէն : Օրիորդը նշմարեց որ Օրսօ չուաշուու իր գլուխը դէպի քաղաք կը դարձընէր : Վերջապէս թաւուաքներու ետին անհրեւոյթացան անոնք :

Օր . Լիտիա իր հայելիին մ'էջ նայելով տեսաւ թէ իիսու տժգունած էր :

— Այս երիտասարդը իմ մասիս ի՞նչ այխաի խօսի արդեօք , ըստ օրիորդը , գալով ինձի ես ի՞նչ կը խորհիմ իր մասին : Ճամբռորդութեան ընկեր մը : Քօրսիքա ի՞նչ ընելու եկայ ես : Ոչ , ես չեմ սիրեր զայն , ոչ , ոչ : Անկարելի է : Ես , հարու Քօլօմպաի ողբերգուհիի մը , որ մեծ դաշոյն մը ալ կըգըճածէ , ոչ անկարելի է :

Եւ տեսնելով թէ թէոդորոս թա-
գաւորին գաշոյնը իր ձեռքն է, նետեց
զայն մէկդի:

— Վասահ եմ որ Օրսօ կը սիրէ զիս:
Անիկա հերոս մ'է որուն արկածալից
կեանքը կըցած եմ հասկնալ: Բայց ար-
դեօք իր հօրը վրէժը պիտի լուծէ՞՞ Քոր-
սիքական եղանակով:

Ինքզինքը անկողնին վրայ նետեց
ու փորձեց քնանալ, բայց անկարելի
էր: Հսո զանց կընեմ շարունակել ա-
նոր մենախոսութիւնը որուն մէջ քա-
նիցըս կրկնեց թէ Պր. Տէլու եղած չէ,
չէ և երբէք պիտի չըլլայ ուէ բան ի-
րեն համար:

Գլուխ թ.

Օրսօ և իր քոյրը միասին կը յառա-
ջանային: Իրենց ձիերուն արագ վազքը
կ'արդիէր զիրենք իրարու հետ խօ-
սակցելէ: Սակայն երբ զառիվարի մը
պատճառաւ ստիպուեցան կամաց երթալ-
քանի մը խօսքեր փոխանակեցին իրենց
ետե ձգած բարեկամներու մասին: Քօ-
լոմպա խիստ եռանդագին կը դրուա-

աէր օրիորդ նէվիլի գեղեցկութիւնը,
խարսեալ մազերը և չնորհալի ձեւերը:
Հարցուց թէ Գնդապետը արդեօք երե-
ցածին չափ հարուստ է և օրիորդէն
զատ ուրիշ զաւակ ունի՞:

— Եղբայր քեղի խիստ յարմար կը
դտնեմ օրիորդը, ըստ Քօլօմպա, և իր
հայրն ալ խիստ մեծ բարեկամու-
թիւն մը կը ցուցնէ քեղի: Եւ տեսնե-
լով թէ Եղբայրը չի պատասխաներ շա-
րունակեց, մեր ընտանիքն ալ ատենօք
շատ հարուստ էր և հիմու ալ կղզին
մէջ ամենէն շատ կը յարգըսւի: Հսո
ազնուականութիւնը Տասնապետներու
ընտանիքին մէջ սահմանափակուած է
և ինչպէս գիտես, Օրսօ, գուն կղզիին
առաջնագոյն Տասնապետներէն սեռած
ես: Եթէ ես քու տեղդ ըլլամ Եղբայր
ընտ պիտի չի վարանիմ օրիորդին ձեռ-
քը խնդրել անոր հօրմէն: Օրսօ ուսե-
րը թոթվեց: Անոր բերած դրամօժիտով
Ֆալսէթափ անտառները պիտի գնեմ չըր-
ջակայ այգիներով, քարաշէն տուն մը
պիտի կառուցանեմ և յարկ մը ևս պի-
տի աւելցնեմ այն հին աշտարակին վը-
րայ որուն մէջ ապաստանած Աէմպու-

պիս այնքան Մաւրիտանացիներ սպաննեց :

— Քօլօմպա , դուն տիմար ես դեռ ,
պատասխանեց Օրսօ , վազցնելով իր
ձին :

— Դուն մարդ ես , Օրսօ , եղբայրս
և բնական է որ կնիկէ մը աւելի լաւ
կը մտածես : Բայց կը փափաքէի գիտ-
նալ թէ ինչ կարող են ըլլալ այդ Անդ-
լունիին առարկութիւնները քեզի հետ
միութիւն մը կազմելու համար : Արդ-
հօք Անդլիացիք Տասնապետներ ունին :

Բաւական երկար ճամբարդութենէ
մը վերջ քոյր և եղբայր հասան փոք-
րիկ գիւղ մը ուր կեցան ճաշելու և գի-
շերն ալ ծանօթ բարեկամի մը քով ան-
ցընելու համար : Քորսիքական ոսկո-
րական ասպեկտականութեամբ ընդուն-
ուեցան անոնք : Յաջորդ օրը իրենց հիւ-
րընկալը գիւղէն փարսախ մը հեռու ըն-
կերացաւ անոնց :

— Այս անտառներն ու թաւուտնե-
րը կը աւեսնե՞ս , ըստ իրենց բարեկամը
բաժանման պահուն մարդասպան մը
տառը տարի կրնայ խաղաղութեամբ ապ-
րիլ հսս առանց սատիկաններու կամ հը-

բացանաձիգներու կողմէ որսացուելու
վախին : Այս անտառները սահմանակից
են Վիզավոնահի պուրակներուն և եթէ
մարդ մը բարեկամ ունենայ հոն ուեէ
բանէ չի զրկուիր : Հօյակապ զէնք մը
ունիս կը տեսնեմ , խիստ հեռու պէտք
է որ նետէ գնդակը : Վայրի խոզէ մը
աւելի լաւ բան մը պէտք է որ սպան-
նես ատով :

Օրսօ պաղարիւնութեամբ պատաս-
խանեց թէ հրացանը անգլիական է : Յե-
տոյ հրաժեշտ տուին իրարու և բաժնը-
ուեցան :

Մեր ճամբարդները գիւղին բաւա-
կան մօտեցած էին երբ կիրճի մը մուտ-
քին մէջ , որմէ ստիպուած էին անցնիլ ,
եօթը ութը մարդեր նշմարեցին որոնք
հրացաններով զինուած , ոմանք քարե-
րու վրայ նստած և ոմանք ալ պառկած
էին , իսկ ուրիշներ պահազի պաշտօնին
մէջ կոպասէին : Քիչ հեռու մարդա-
գետնին վրա անոնց ձիերը հանգիստ
կ'արածէին : Քօլօմպա գիտակով գիտեց
զանոնք պահ մը և ուրախութեամբ գո-
չեց :

— Ատոնք մեր մարդերն են , Փէէ-

բուշօն խիստ լաւ կատարած է յանձնաւ-
րաբութիւններու:

— Ի՞նչ մարդեր, հարցուց Օրսօ:

— Մեր հովիւները, պատասխաննեց
ան: Երէկ չէ առջի գիշեր մէկը զրկեցի
որ այս մարդերը հաւաքէ քեզի ընկե-
րանալու համար դէպի գիւղը: Եռանց
հետեւրդի գիւղ մանել խիստ անվայել
է քեզի համար: Բացի այդ պէտք է
գիտնաս թէ Պարիչինները ամէն բան
ընելու ընդունակ են:

— Քօլօմպա՛, ըսաւ Օրսօ խստու-
թեամբ, քեզի քանի մը անդամ պատ-
ուիրած եմ որ Պարիչիններու մասին
բնաւ խոսք ըընես ինծի և ոչ ալ քու
անչիմն կասկածներուդ նկատմամբ կու-
ղեմ լսել: Ես չեմ փափաքիր ինքզին-
քըս ծիծաղելի ընել այս խումբ մը դա-
տարկ մարդերու ընկերակցութեամբ
տուն երթալ և շատ կը ցաւիմ որ ա-
ռանց իս խորհուրդս առնելու այս կար-
գադրութիւնը ըրած ես:

— Սիրելի եղբայրս, դուն քու հայ-
րենիքդ մուցած ես: Քու պաշտպա-
նութիւնդ ինծի կը վերաբերի երբ քու
անդուշութիւնդ կրնայ փորձանք բե-

բէլ քու գլխուդ: Ըրի ինչ որ պէտք
էր ընել:

Ճիշտ այն վայրկեանին գիւղացինե-
րը զանոնք նշմարելով ձի հեծան և քա-
ռատրոփի վաղեցին դիմաւորելու հա-
մար:

— Կեցցէ՛, Օրսօ Անտոն, գուշեց ճեր-
մակ մազերով մարմնեղ ծերուկ մը որ
հակառակ եղանակին առքութեան, թա-
զիքէ վերաբերուի մը մէջ փաթթուած
էր: Իր հօր իրական պատկերն է ան,
մինուկ քիչ մը երկար և աւելի զօրա-
ւոր: Տեսէ՛ք հրացանը որքան գեղեցիկ
է: Այդ հրացանը մեծ համբաւ պիտի
չինէ Օրսօ Անտոն:

— Կեցցէ՛, Օրսօ Անտոն, կրկնեցին
բոլոր հովիւնները միաձացն: Մենք ար-
դէն փատահ էինք թէ ան վերջուպէս պի-
տի վերադառնայ:

— Ա՛չ, Օրսօ Անտոն, ըսաւ բարձը-
րահասակ տղեկ մը, որքան երջանիկ
պիտի ըլլար հայրդ եթէ հիմա ողջ ըլ-
լար ու քեզ ընդունէր իր բազուկներուն
մէջ: Անիկա հոս պիտի ըլլար հիմայ ե-
թէ ուզեր ինծի վստահիլ և Պարիչինի-
ներու հետ ունեցած վէճին կարգադը-

ըութիւնը ինծիյանձնէր : Այրելի մարդ , ինքն չհաւատաց այն տաեն , բայց հիմա գիտէ թէ ես ոչ մարիտ էի :

— Էաւ , կրկնեց ծերունին , Պարի-չինիները սպասելով բան մը շը պիտի շահին :

— Կեցցէ՛ Օրսօ Անտոն , գոչեցին բոլորը և ասանեակ մը հրացանի թըն-դիւնները ընկերացան անոնց ձայներուն :

Օրսօ այս հեծեալ մարդերու խում-քին մէջ մնացած որոնցմէ ամէն մէկը ի՞ս ընկերը կը հրմըշարկէր անոր ձեռքը սեղմելու համար , շատ անախորժ հոգեկան վիճակ մը ունէր ու շէր կրնար իր ձայնը լուելի ընել աար : Վերջապէս իր զինուորները մարդով հրամանատա-իր մը հեղինակաւոր և ափական գիրքը առնելով ըստւ .

— Բարեկամներու , ձեր արտայայտած սիրոյ զգացումներուն համար խիստ ե-րախտապարտ եմ , նույնաւանդ այն համակրանքին համար որ ունիք գուք հանդէպ իմ հօրս : Բայց ուեէ մարդէ մը խրատ առնել շեմ ուզեր : Ես գիտեմ թէ ինչ պիտի ընեմ :

— Իրաւունք ունի , իրաւունք ունի

պոռացին հովիւները : Գուն գիտես թէ մենք որքան հաւատարիմ ենք քեզի :

— Այո՛ , ես վսաւամ եմ այդ մասին բայց առայժմ ուեէ մարդու շեմ կարօ-տիր ու ուեէ վտանգ չի սպառնար տա-նրս : Հիմա թողուցէք զիս և վերադար-ձէք ձեր ոչխարներուն քով : Գիւղին ճամբան գիտեմ ես և ուեէ առաջնորդի շեմ կարօտիր :

— Մի վախնա՛ր , Օրսօ Անտոն , ը-սաւ ծերունին , Անմնի այսօր պիտի շը համարձակին երեւիլ : Երբ կատուն գայ մուկերը իրենց ծակը պիտի մտնեն :

— Կատու գուն ես , իրգած ծե-քուկ , ըստ Օրսօ : Անունդ ի՞նչ է :

— Վայ , շես ճանշնար զիս , շես յի-շեր որ քեզ առջևս կը հեծցնէի ջորիիս վրայ որ կը խածնէր : Զես ճանշար փօ-լո կրիֆօն : Ես լաւ մարդ մ'եմ ու հո-գիսք և արտավ նուիրուած եմ ձեր ըն-տանիքին : Երբ ձեր հրացանը խօսիլ ակսի , մէկ բառ մը միայն , և ահա իմ այս հին , ծերացած հրացանս ալ իր լը-ուութիւնը պիտի խզէ : Վստահիր ասոր , Օրսօ :

— Էաւ , լաւ , բայց հիմա հեռացէք

և թողուցէք սր մենք մեր ձամբան շարունակենք»

Վերջապէս հովիւները քաշուեցան և սրարչաւ հեռացան դէսլի գիւղը բայց ձամբուն երկայնքը մէն մի ելեւէջի կը դառնային ու ետևնին կը նայէին որ մի գուցէ ծուղակ մը պատրաստուած շըլլայ քոյր և եղբօր առջեւ: Ծերունի Փօլօ Կրիֆօն կ'ըսէր իր ընկերներուն «Ես կը հասկնամ զայն, չատ լաւ կը հասկնամ: Թէւ շըսաւ մեզի իր մըտադրութիւնը, սակայն լաւ գիտեմ թէի՞նչ պիտի ընէ: Ճիշդ իր հօրը մանրանըկարն է, կեցցէ՛, այնքան վստահ է իր մասին որ մեր օդեռութեան ակնկալութիւն խսկ չունի: Հիմա քաղաքապետին մորթին փուշ մը անդամ չեմ տար ես ամիս մը շանցած գնդակ մը պիտի ծակէ զայն:

Տէլա Բէպիս ընտանիքին վերջին շառաւիդները այս խումբ մը հետեւորդներու առաջնորդութեամբ գիւղ մտան և իրենց Տասնապետ նախնիքներու ապարանքին առջև հասան: Տէլա Բէպիս ընտանիքին արբանեակները որոնք երկար ատենէ ի վեր առանց առաջնորդի

մնացած էին, խումբով հաւաքուած էին հոն զանոնք դիմաւորելու համար: Գիւղին չէզոք բնակչութիւնը ամբողջութեամբ փողոցը ելած էին Օրսօն աններու համար: Պարիշինիները միայն փակուած էին իրենց առւներուն մէջ և գոցուած պատուհաններու ճեղբուածքներէն դուրսը կը գիտէին:

Փիէթրէնէրա, բոլոր Քօրսիքական գիւղերու նման, խիստ անկանոն չինուած է: Տուները առանց ուեէ կարգի ասդին անդին ցրուած են: Գիւղին գըրեթէ կեդրոնը հսկայ կաղնի մը կը բարձրանայ: Անոր շուքին տակ կրանիթեա փոքրիկ կուռ մը կայ որուն մէջ փայտեայ խողովակէ աղբիւր մը կը վազէր Այս հանրօգուտ աղբիւրը Տէլա Բէպիսներու և Պարիշինիներու միացեալ օժանդակութեամբ շինուած էր, իրարու հանդէալ ունեցած նախանձի զգացումներէն խրախուսուած: Օրին մէկը Գրնդապետ Տէլա Բէպիս իր թաղին ծխական խորհուրդին փոքրիկ գումար մը զրկեց աղբիւրի մը շինութեան համար: Փաստաբան Պարիշինի մը ևս համանըման նուէր մը փութեացուց: Փիէթրէ-

նէրա իր ջուրը կը պարտի նուիրատու-
տվեան այս մրցումին : Կաղնիին և աղ-
բիւրին շուրջը ընդարձակ հրապարակ
մը կայ, ուր գիւղայիները կը հաւաք-
ուին իրիւնները թուղթ խաղալու եւ
տարին անգամ մ'ալ տօնախմբութիւն
կատարելու և պարելու : Հրապարակին
երկու կողմերը, կրանիթէ և կրաքարէ
շինուած երկու աշտարակներ կան, Տէ-
լա թէպիաններու և Պարիշիններու եր-
կու թշնամի աշտարակները : Անոնց շի-
նութեան ձևերը նոյնն են և բարձրու-
թիւնները համահաւասար :

Գետնէն ութը ոտք բարձր սանդու-
խի մը վրայ կը բացուի նեղ դուռ մը :
Դրան վրայ կայ պատուհան մը տեսակ
մը պատշգամով որուն տախտակամածը
ծածկուած է շատ մը նեղ բացուածքնե-
րով որոնց մէջէն կուի և յարձակումի
ժշնամիին վրայ կրակ կը բա-
նան առանց իրենց վնասուելուն : Դրան
և պատուհանին մէջ զետեղուած է վա-
հան մը, որուն վրայ փախադարձարար
նկարուած են Պարիշիններու և Տէլա
թէպիաններու զինանշանները : Իբր զար-
դարանք պէտք է աւելցնել այն շատ մը

գնդակի ծակերը որ բացուած են պա-
տուհանի վեղիերուն և վահաններուն
վրայ : Այս երկու աշտարակները որոշ
գաղափար մը կրնան տալ Միջին Դարու
Քորսիքական աւատական շէնքերու մա-
սին : Ընտանիքներու բնակարանները
կցուած են այս աշտարակներուն ներքին
ստորերկրեայ հաղորդակցութիւններով :

Տէլա թէպիաններու աշտարակը հը-
րապարակին հիւսիսային խոկ Պարիշինի-
ներունը հարաւային կողմը կը գանուի :
Իւրաքանչիւր աշտարակին մէկ մէկ
ճամբայ շինուած է գէպի հրապարակին
աղբիւրը : Գնդապետ թէպիաի կնոջ մահ-
ուանէն վերջ այս երկու ընտանիքներու
անդամները իրենց յատկացուած սահ-
մաններէն անդին անցած շէին ընաւ :
Օրո, ուլորտպայտ և երկար ճամբայ մը
կարելու անհարկի տուայտանքէն խու-
սափելու համար, ուղեց քաղաքապետին
տանը առջեկն անցնիլ սակայն քոյլը
զգուշացուց զայն և ջանաց համոզել իր
եղբայրը որ առանց հրապարակը կարե-
լու նեղ ճամբայէ մը երթան տուն :

— Ինչո՞ւ համար ինքզինքո պիտի
շարչարեմ, ըստ Օրո : Միթէ այս հը-

Քապարակը բոլորին չի՞ պատկանիր : Ու
իր ձին քշեց :

— Արթ' սիրու, ըսաւ Քօլօմպա ինք.
Նիրեն : ՀԱՅՑՐ, ՎՐԵՒԴԴ ԼՈՒԾՈՒԱԾ է :

Հրապարակին մէջ Քօլօմպա միշտ
ինքզինքը եղբօրը և Պարիչինիներու
տան մէջտեղը պահեց ու իր աշքերը սե-
ւեռեց իր թշնամիներուն պատուհաննե-
րը : Արդէն նկատած էր թէ ժամանակէ
ի վեր անսնք պատնիշուած էին, հիմա
ալ փոքրիկ բացուածքներ նշմարեց պա-
տուհաններուն փարի մասերը ծածկող
տախտակներուն վրայ : Սյստեսակ պատ
նէշներ այն տեսն կը չինուին երբ մօ-
տալուա յարձակումի մը վախը գոյու-
թիւն ունենայ :

— Վատե՛ր, երկշոտնե՛ր, ըսաւ Քօ-
լօմպա : Կը տեսնե՞ս եղբայր, այդ վա-
տերը արդէն հիմակուընէ սկսած են
պատնեշել ինքզինքնին : Բայց օր մը պի-
տի ստիպուին գուրս գալ . . .

Հրապարակին հարաւային կողմէն
անցնելու Օրոսին յանդուգն քայլը գիւ-
ղին մէջ մեծ յուզում մը յառաջ բե-
րաւ, և ծայրահեղ ժպրհութիւն մը նը-
կատուեցաւ : Սյս նիւթին վրայ՝ իրի-

կունները հրապարակին մէջ հաւաքուող
շէղոք խմբակցութիւնները իրենց ան-
վերջ մեկնութիւնները կը շոայլէին :

— Խիստ բարեպատեհ է, կ'ըսէր մէ-
կը, որ Պարիչինի որդիները գեռ վերա-
դարձած չեն, որովհեաև անոնք իրենց
հօրմէն աւելի դիւրագրգիռ են և պիտի
չի հանդուրժեն որ թշնամին համար-
ձակէր իրենց գրան տոջեէն անցնիլ, ա-
ռանց անոր ոպառնական վարմունքը
պատժելու :

— Դրացի՛ն, յիշէ՛ ինչ որ հիմա կ'ը-
սեմ քեզի, աւելցուց ուրիշ մը, որ գիւ-
ղին պատգամախոս ծերուկն էր -- ևս
այսօր Քօլօմպաի երեսը ուսումնակրե-
ցի և գտայ թէ ԲԱՆ մը կԱՅ անոր մըտ-
քին մէջ : Օդին մէջէն վառօդի հոտ կառ-
նեմ : Շատ շանցած մսավաճառները ա-
ժան միս պիտի ունենան գիւղին մէջ :

ԳԼՈՒԽ Ժ.

Օրսօ գեռ շատ փոքր հասակին իր
հօրմէն բաժնուած ըլլալսվ ժամանակ
ունեցած շէր զայն մօտէն ճանչալու :
Հաղիւ տասն և հինգ տարեկան ձգած

էր գիւղը և Փիսա գացած էր ուստիներու համար ու անկից ալ զինուորական վարժարան մտած էր մինչ հայրը Եւրոպայի մէջ կայսերական գրօշակը կը քալեցնէր յաղթական։ Օրսօ քիչ անգամ պատեհութիւն ունեցած էր տեսնելու իր հայրը մինչև 1815 երբ դրկուեցաւ այն բանակին մէջ որ իր հօրը հըրամանառարսւթեան տակ կը գանուէր։ Գնդապեաը խոտապահանջ զինուորական մը ըլլալով՝ իր որդւոյն հետ կը վարուէր որքան ուրիշ տեղակալներու հետ։ Հետեաբար Օրսօի մաքին մէջ իր հօր համար ունեցած յիշաստիները եղեկու տեսակ էին։ Նախ կը յիշէր իր հայրը գիւղին մէջ որ յաճախ իրեն կը յանձնէր սուրբը, որսորդութենէ վերադարձին կը թողարկ կրակի հրացանը և թողուցած էր զայն առաջին անգամ մասնակցելու ընտանեկան սեղանին խիստ փոքր հասակէն։ Յետոյ կը յիշէր իր հայրը բանակին մէջ որ քանի մը անգամ ամենափոքր յանցանքներու համար ձերբակալել տուած էր զինքը ու շարունակ իր որդին կը կոչէր Տեղակալ Տէլա Բէպիս անունով միայն։

— Տեղակալ Տէլա Բէպիս սովոր էր հրամայել, կարգին մէջ քու տեղդ պահած չես, -- երեք օր բանտարկութիւն։ Բու հրացանաձիգներդ պահեստի գունդէն հինգ մեթր տեկլի հեռու են — օր բանտարկութիւն։ Բու պաշտօնական գլխարկդ կէսօրէն հինգ վայրկեան վերջ գործածած ես — շաբաթ մը բանտարկութիւն։

Միայն մէկ անգամ, Քաթրըպլուագանուած ատեն ըստօն էր իր գաւկին,

— Շատ լաւ ըրիր Օրսօ, ըայց ըզգոյշ եղիր։

Այս վերջին յիշաստիները չէին սակայն որ իր գիւղ վերադարձէն իվերյանձախակի կուգային իր մաքին առջեւ։ Իր մանկութեան ընտանի տեսարանները, իր սիրական մօրը գործածած կահկարասիները իր սրտին խորը յաւզած էր ին այլրանուշ գգացումներու երկարշարք մը։ Յետոյ, իրեն համար պատրաստուած մութե և անորոշ ասլագայի մը հեռապակերը, Քօլօմպաի իրեն ներշնչած դժնէ անհանգստաւթիւնը և բոլորէն վերօրիորդ նէվիլի իր տունը այցելելու գաղափարը՝ այն առունը որ պերճանքի վար-

Ժըռւած մարդու մը համար հիմա խիստ
փոքր , խեղճ ու անյարմար կ'երեւէր ,
և արհամարհանքը որ օբիորդը թերեւս
պիտի ունենար տանը համար — բոլոր
այս խորհուրդները իր մտքին մէջ ըս-
տեղծած էին շփոթութիւն մը ու զայն
մատնած էին խորին յուսահատութեան
մը :

Ճաշի ժամանակ անիկա նստաւ այն
սեցած կաղնիէ բազկաթոռին վրայ ուր
իւր հայրը կը նախագահէր ընտանեկան
ճաշերու միջոցին և խնդաց Քօլօմպաի
վրայ որ կը երկմտէր իր եղբօրը հետ
սեղան նստիլ : Օրսօ խիստ երախտա-
պարա եղաւ ճաշի ատեն իր քրոջ պա-
հած լուռթեան , և անկէ անմիջապէս
վերջ զինքը առանձին թողելուն համար
որովհետեւ խիստ յոդնած կ'զգար գիմա-
դըրելու այն յարձակումներուն որ իր
քոյրը անկասկած կը պատրաստուէր ը-
նելու իր վրայ : Բայց Քօլօմպա խնայեց
անոր ու ժամանակ տուաւ որ մտածէ
երկար : Գլուխը ձեռքերուն մէջ ըըս-
նած՝ Օրսօ , անշարժ , երկար ատեն մը-
տածեց , աչքին առջև պատկերացնելով
իր կեանքին վերջին երկու շաբթուան

Դըռուագները : Կը սուրար կարդալով ա-
մենուն աշքերուն մէջ այն ակնկալու-
թիւնը որ ունէին իրմէն Պարիչինինե-
րու նկատմամբ : Գիւղին հանրային կար
ծիքը իրեն համար սկսած էր աշխարհի
կարծիքը դառնալ : Ինքզինքը պարաւա-
դըրուած կզգար իր հօրը վրէժը լուծե-
լու որովհետեւ այլապէս երկչոտ մը պի-
տի ձանչցուէր : Բայց որմէ՞ պիտի լու-
ծէր իր վրէժը : Ինք չէր կրնար ըմբըռ-
նել թէ Պարիչինիները կարող են մար-
դասպան ըլլալ : Իրաւ է թէ անոնք իր
ընտանիքին գարաւոր թշնամիներն են ,
սակայն կատարուած ոճիրը անոնց վե-
րագրելու համար իր գիւղին բիրա ժո-
ղովուրդին անհիմն նախապաշարումնե-
րը պէտք էր բաժնէր :

Երբեմն Օր . Նէվիլի նուիրած յու-
ռութքին կը սեեռեր իր յոդնած աշքե-
րը և մտքին մէջ կը կրկնէր զայն խոր-
հըրդակրող նշանաբանը — «Կեանքը կը-
ուի մ'է» : Անմիջապէս յետոյ ինքնավա-
րութեամբ մը կը կրկնէր «Պայքարէն
յաղթական գուրս պիտի գամ» :

Իրիկուն մը այս մտածումներով տա-
ռապած՝ ելաւ , ճրագը առաւ և կը պատ

բաստուէր վերը իր սենեակը առանձնանալ, երբ մէկը դուռը զարկաւ : Ժամը անյարմար էր ուեէ ընդունելսւթիւն ունենալու համար : Յանկարծ Քօլօմպա երեցաւ իր սպասուհիին ընկերակցութեամբ :

«Մարդ չկայ» ըստ ան դէպի դուռը վազելով : Սակայն բանալէ առաջ հարցուց թէ ո՞վ է զարնողը : Նուրբ ձայն մը պատասխանեց «Ես եմ» : Անմիջապէս դրան ետե խաչաձև զետեղուած երկաթէ ձողը՝ վերցուեցաւ եւ պղտիկ, տասը տարեկան, բոկոտն եւ ցնցոտիներ հագած աղջնակ մը՝ որուն գողտրիկ խոպոպները իր դլուխը կապած թաշկինակին տակէն վար կը կախուէին, Քօլօմպակ ետեէն ճաշարան մըտաւ : Փոքրիկ աղջիկը նիհար էր ու տժոյն, մորթը արեէն խանձած ու իր ուշիմ աչքերը կը փայլէին անդադար : Օրսօն տեսնելով, անիկա զգուշութեամբ կանգնեցաւ և գեղջուկներու սովորական կերպով բարեւեց : Յետոյ Քօլօմպաի հետ սկսաւ խօսիլ ցած ձայնով մը անոր յանձնելով դեռ նոր սպաննուած երէ մը :

— Շնորհակալ եմ, Զիլի՛, ըստ Քօլօմպա : Ի՞նչպէս է հօրեղբայրդ, աղէկէ :

— Շատ լաւ է օրիո՛րդ, և պատրաստ քեզի ծառայելու : Աւելի կանուխ չի կրցի գալ որովհետեւ անիկա ուշացաւ : Թաւաւաներուն մէջ երեք քառորդ ժամ սպասեցի անոր :

— Ճաշդ ըրա՞ծ ես :

— Ինչո՞ւ օրիո՛րդ, ոչ : Ժամանակ ունեցած չեմ դեռ :

— Ուրեմն պէտք է որ ճաշ տամ քեզի : Հօրեղբայրդ հաց ունի՞ :

— Քիչ մը, օրիորդ, բայց անիկա վառօթ կ'ուղէ ամէն բանէ առաջ : Հիմա որ կազինները հասած են, անիկա վառօթէ զատ ուեէ բանի մը չի կարօտիր :

— Հիմա քեզի հաց մը և վառօթ ալ պիտի տամ : Բոչ անոր որ խնայողութեամբ գործածէ, որովհետեւ սուղ է :

— Քօլօմպա, ըստ Օրսօ Փրանսերէն, որու է որ կուտաս այդ ողորմութիւնը :

— Խեղճ աւաղակի մը, պատասխանեց Քօլօմպա : Այս փոքրիկը անոր եղ-

բօր աղջիկն է :

— Կը խրատեմ քեզ որ քու նուէրներդ աւելի լաւ տեղեր շռայլես : Ի՞նչո՞ւ վառօթ կը դրկես սրիկայի մը որ սոսկ ոճիրներ գործելու համար պիտի գործածէ զայն : Աւազակները Քորսիքայէն վաղուց անհետացած պիտի ըլլային եթէ ժողովուրդը անոնց հանդէպ ողբալիօրէն վախկոտ դիրք մը բռնած չըլլար :

— Անոնք որ թաւուտներուն մէջ կ'ապրին, միւտ երկրին վնասակար մարդերը չեն :

— Հաց տալու համար բան: չեմ ըսեր, որովհետեւ ուեէ մարդու հաց մերժելու չենք, բայց կարդիլես քեզի անոնց սազմամթերք հայթայթելէ :

— Եղբա՛յրս, ըսաւ Քօլօմպա արխուր ձայնով մը, դուն այս տանը տէրն ես ու ամէն բան քեզի կը պատկանի, բայց ըսեմ քեզի որ կը նախընարեմ իմ քողս տալ այս աղջկան ծախելու համար ու վառօթ չեմ մերժեր աւազակին : Վառօթ մերժել : Աւելի լաւ կըլլայ զանոնք սստիկանութեան յանձնել : Անիկա

իր գնդակներէն զատ ուրիշ ի՞նչ պաշտուանութիւն ունի անոնց դիմադրելու ամար :

Այս միջոցին փոքրիկ աղջիկը անյագաբարար կտոր մը հաց կուտէր ու աչքերովը կը դիտէր Քօլօմպա և իր եղբայրը ուղելով հասկնալ թէ ի՞նչ կը խօսին անոնք :

— Այդ քու պաշտպանած աւագակդ ի՞նչ ըրած է : Ի՞նչ ոճիրի համար ինք դինքը թաւուտներուն մէջ նետած է :

— Պրանտօլաշիօ ուեէ ոճիր գործած չէ, ըսաւ Քօլօմպա : Անիկա սպաննեց իր հօրը սպաննէշը, ուրիշ ոչինչ :

Օրսօ ետ դարձաւ, ճրագը առաւ դնաց իր ուեներակը : Քօլօմպա վառօթ և պաշտ աւազով աղջկան դէպի դուռը առաջնորդեց զայն ըսելով,

— Էսէ՛ հօրեղբօրդ որ ամէն բանէ առաջ հոկէ Օրսօին վրայ :

Գլուխ ժԱ.

Քնանալէ առաջ Օրսօ երկար ատեն արթուն միաց և ատոր համար ալ հետեւ օրը խիստ ուշ արթնցաւ : Եւ

Եւէն վերջ իր տեսած առաջին բանը իր
թշնամիին տունը եղաւ և պատնէշներ
որոնք դեռ նոր աւելցուած էին։ Վար
իջաւ և իր քոյրը հարցուց։

— Վարը խոհանոցը փամփուշտ կը
չինէ, պատասխանեց սպասուհին։

Այսպէս Օրսօ ամէն քայլափոխի պա-
տերազմի ուրուականէն կը հալածուէր։

Գտաւ Քօլօմպան աթոռի մը վրայ
նսատած ու նորաձոյլ փամփուշտներու
վրայէն կապարի դուրս ցցուած մասեր
կը կտրտէր։

— Ի՞նչ կ'ընես հոս, հարցուց Օրսօ։

— Հօրս հրացանին համար գնդակ-
ներ կը պակսին, պատասխանեց ան մեղմ
ձայնով մը։ Սնոր ճիշտ շափովը կա.
դապար մը գտայ ու հիմա քսան և չորս
գնդակներ ունիս պատրաստ, եղբայ-
րս։

— Փառք Աստուծո՛յ, անոնց պէտք
չունիմ ես։

— Անպարաստի պէտք չէ որ գըտ-
նըուիս, Օրսօ Անտօնիօ։ Դուն մոռցած
ես քու հայրենիքդ և քեզ շրջապատող
ժողովուրդը։

— Եթէ ես մոռցած եմ, դուն միշտ

կը յիշեցնես զայն ինծի։ Բոչ տեսնեմ,
քանի մը օր առաջ սնառուկ մը եկա՞ւ
հոս։

— Այսո՛, վերը սենեակդ տանեմ
զայն։

— Դուն վեր տանես զայն։ Դուն
այդշափ զօրաւոր չես։ Մարդ մը չկա՞յ
որ տանի զայն։

— Կարծածիդ շափ տկար չեմ ես,
ըստ Քօլօմպա, իր շապիկին թեերը վեր
առնելով և ցուցնելով իր կլորիկ, ձերմակ
թեերը, որոնք թէև չնորհածե, սակայն
արտասովոր զօրութիւն մը կը մատ-
նէին։ Սավէ՛րիս, պոռաց ան սպասու-
հին կանչելով, եկո՛ւր օքնէ ինծի։ Հա-
զիւ թէ ծանր սնառուկը վերցուցած էր,
Օրսօ անմիջապէս օքնութեան փու-
թաց։

— Քեզի համար նուէր մը կայ այդ
սնառուկին մէջ, սիրելի Քօլօմպա, ըստ
ան։ Ներէ՛ ինծի եթէ քիչ գտնես զայն,
որովհետեւ կէս թօշակով տեղակալի մը
քսակը շատ լեցուն չըլլար։ Եոյն ատեն
սնառուկը բացաւ, կարդ մը հագուստ-
ներ, շալ մը և կնոջ մը վերաբերեալ
ուրիշ առարկաներ դուրս հանեց։

— Որքան գեղեցիկ են ասոնք, գուշեց Քօլօմպա, համբուրելով իր եղբօր ձեռքերը։ Անմիջապէս պիտի պահեմ դանոնք որ շմասուին։ Իմ հարսնիքիս պիտի պահեմ զանոնք, ըստ ան արխուր ծիծաղով մը, որովհետեւ հիմա սգաւոր եմ։

— Այսքան երկար սուր մը կեղծիք կը նկատուի քոյրս։

— Երդունցած եմ այսպէս ընել, ըստ Քօլօմպա հաստատամտութեամբ։ Երբէք պիտի չը դադրիմ սգալէ . . . ու պատուհանէն դէպի Պարիչինիներու տուն ուղղեց իր աչքերը։

— Մինչեւ քու հարսանիքիդ օրը, ըստ Օրոս, ջանալով արգիլել իր քրոջ խօսքին վերջին մասը։

— Միայն այն մարդուն հետ պիտի ամուսնանամ որ երեք բան ըրած է, ըստ Քօլօմպա, չարագուժ նայուածքը գեռ պահելով իր տատած տանը վրայ։

— Կը զարմանամ որ դուն դեռ ամուսնացած չես, Քօլօմպա, դուն որ այդքան գեղանի ես։ Ըսէ տեսնեմ ո՞վ կը սիրէ քեզ։ Կը սիրեմ լսել անոր սիրաբանութիւնները։ Խիստ սրամիտ ըլ-

լալու են անոնք քեզ նման ողբերգակ մը հաճեցնելու համար։

— Ո՞վ պիտի ուղէ առնել խեղձ որբ մը։ Յետոյ այն մարդը որ ուղէ իմ սուզով վերցնել պէտք է զայն փոխադըրէ դիմացի տան կիներուն վրայ։

— Ի՞նչ խենդութիւն, ըստ Օրոս ինքնիրեն։ Աւ ալ չի պատասխանեց վեճաբանութենէ խուսափիելու համար։

— Եղբայր, ըստ Քօլօմպա գգւող ձայնով մը, ես ալ ունիմ բան մը քեզի նուրիբելու։ Այդ քու հագած զգեստներդ խիստ նուրբ են այս երկրին համար։ Այդ գեղեցիկ վերարկուդ քանի մը օրէն կտոր կտոր կըլլայ թաւուտներուն մէջ։ Պէտք է որ սլահես զայն նէվիլի գալէն վերջ հագնելու համար։ Յետոյ գզրոցը բանալով որսորդութեան լման հագուստ մը հանեց ու ըստ։

— Քեզի թաւշեայ վերարկու մը չինած եմ և ահաւասիկ գլխարկ մը որ մեր երկրին բարեկիրթ մարդերը կը հագնին։ Քեզի համար ասեղնագործած եմ զայն երկար տաենէ ի վեր։ Անգամ մը կը փորձե՞ս զայն։

Անոր հագցուց մէծ թաւիչ վերար-

կու մը որ հսկայ գրպան մը ունէր ետին ու ու թաւիչէ սրածայր գլխարկ մը դրաւ անոր գլուխը, մետաքսով առեղնագործուած և երկար ծոպով մը գարդարուած :

— Ահաւասիկ հօրս գնդակագօտին ըսաւ ան, անոր գաշոյնն ալ վերարկուից դրպանն է : Սպասէ որ անոր ատըրձանակն ալ բերեմ :

— Ճշմարիտ աւազակապետի մը կը նմանիմ հիմա, ըսաւ Օրսօ, ինքզինքը դիտելով փոքրիկ հայելի մը մէջ :

Օրսօ իր նոր տարազով ճաշեց եւ հանգստեան միջոցին ըսաւ Քօլօմպաի թէ սնտուկին մէջ կարդ մը գրքեր ունի և ուրիշներ ալ պիտի ապսպէ ֆրանսաէն և իտալիաէն որպէսդի կարդայ զանանք : Որովհեակ, Քօլօմպա', քեզի պէս աղջկան մը համար ամօթէ չգիտնալ այն բաները որ եւրոպայի մէջ իւստ փոքրիկները կը սովորին :

— Իրաւունք ունիս, եղբայր, ըսաւ Քօլօմպա, դիտեմ թէ ես շատ մը թերութիւններ ունիմ ու մեծ ուրախութեամբ յանձն պիտի առնեմ ուսանիլ եթէ յօժարիս դաս տալ ինձի :

Քանի մը օրեր յաջորդեցին իրարու և Քօլօմպա Պարիչինիներուն անունը բերանը չառաւ երբէք : Միշտ փոքրիկ բարութիւններ կընէր իւր եղբօրը և յաճախ կը խօսէր անոր Օր Նէվիլի վրոյօք Օրսօ անոր ֆրանսերէն և իտալերէն կտորներ կը կարդար և մերթ կը զարժանար անոր ճիշդ բանիմաց դիտութիւններուն և մերթ ամենէն հասարակ բաներուն համար իսկ ցոյց տըւած տգիտութեան վրայ :

Առողու մը, ճաշէն վերջ, Քօլօմպա դուրս ելաւ պահ մը և փոխանակ իր գրքով վերադառնալու, երեցաւ քօղարկուած : Իր կերպարանքը սովորականէն աւելի լուրջ էր :

— Եղբայր, կը ինդրեմ որ հետո դուրս դաս :

— Ու՞ր կուզես որ երթանք, հարցուց Օրսօ, իր թեւք անոր նուրիբելով :

— Քու թեւիդ չեմկարօտիր ես, հըրացանդ և գնդակներդ հետդ առ, մարդ մը առանց իր զէնքերուն պէտք չէ ո՞ր դուրս ելլէ :

— Շատ լաւ, սովորութեան կը հետեւիմ : Ու՞ր պիտի երթանք :

Քօլօմպա առանց պատասխանելու
քօղարկուեցաւ, որսի շունը կանչեց և
իր եղբօրը հետ դուրս ելաւ: Շուտով
գիւղէն դուրս ելաւ և դէպի այդիները
տանող նեղջամբան բռնեց: Շունը միշտ
առջեէն կը զրկէր, մասնաւոր նշան՝ մը
ընելով անոր որ անանկ երկէր թէ կը
հասկնար որովհետև անմիջապէս կ'սկը-
սէր վազել այս կամ այն կողմը լրտեսի
մը նման:

— Երբ շունը սկսի հաշել, ըստ
Քօլօմպա, անմիջապէս հրացանդ լե-
ցուր եղբայր, ու մի շարժիր:

Շատ մը ոլորապտոյտ ճամբաներէ
անցնելէ վերջ Քօլօմպա յանկարծ կանդ
առաւ, գիւղէն կէս մզոն հեռու տեղ
մը, ուր ճամբան երկուքի կը բաժնուի:
Երեք ոտք բարձր կանաչ և չոր ճիւղե-
րու դէզ մը կար հոն: Սև ներկուած
փայտէ խաչի մը ծայրը դուրս ցցուած
էր դէզին գագաթէն: Քօրսիքայի շատ
մը և մահաւանդ լեռնոտ մասերուն
մէջ, Հեթանոս նախապաշարումի մը
հետ կասլուած սովորոյթ մը կը պար-
տադրէ անցորդներուն քար մը կամ
ճիւղ մը նետել հոն ուր ատենօք մարդ

մը սպաննուած է անգթօրէն: Որքան
ատեն որ այդ եղերական գէպքին յիշա-
տակը վառ մնայ մարդոց սրտին մէջ,
այդ տարօրինակ շեղջակոյտը երթալով
կը կուտակուի ու կը բարձրանայ:

Քօլօմպա ճիւղերու կոյտին առջե-
կանգ առաւ ու ինքն ալ վայրի ծառի մը
ճիւղը կտրելով հոն նետեց:

— Օրս'օ, բսաւ ան, հոս էր որ հայ-
րենիս մեռաւ: Եղբայր'ո, աղօթենք
անոր հոգիին համար:

Սնիկու ծունկի եկաւ և Օրսօ անոր
օրինակին հետեւեցաւ: Նոյն պահուն գիւ-
ղի եկեղեցիին զանդակը սկսաւ զօղան-
ջել՝ որովհետեւ նոյն գիշերը մարդ մը
մեռած էր: Օրսօ սկսաւ լալ:

Քանի մը վայրկետն վերջ Քօլօմպա
ոտքի ելաւ: Անօր աշքերը չոր էին սա-
կայն իր երեսը ներքին յուղում մը կը
մասնէր: Տեղական սովորութեան հա-
մաձայն բթամատով խաչակնքեց, որ
նուիրական ուխտի նշանն է, յետոյ իւ
եղբօր առաջնորդութեամբ վերադար-
ձաւ գիւղը. Լռութեամբ տուն մտան և
Օրսօ իր սենեկակը առանձնացաւ: Վայր-
կեան մը յետոյ Քօլօմպա հետեւեցաւ ա-

նոր, հետը տանելով փոքր տուփ մը
զոր սեղանին վրայ դրաւ: Բացաւ զայն
ու դուրս հանեց արիւնով ներկուած շա-
պիկ մը:

— Սսիկա հօրդ շապիկն է Օրս'ո,
ըսաւ, նետելով շապիկը անոր ծունկե-
րուն առջև, ու ահաւասիկ այն գնդակ-
ները որ մեացուցին: Այս ըսելով երկու
ժանդառած գնդակ դրաւ շապիկին վրայ:

— Օրս'ո, եղրայր'ո, դոչեց ան, ինք
դինքը անոր թեերուն մէջ նետելով և
պինդօրէն սեղմելով զայն: ՕՐՍ'Ո, ՊէՏՔ
է ՈՐ ԱՆՈՐ ՎՐԵՖԸ ԼՈՒԾԵՍ:

Յեայ կաաազօրէն գրկեց զայն, գըն-
դակներն ու շապիկը համբուրեց և սեն-
եակէն դուրս ելաւ, թողելով իր եղ-
բայրը աթոռին վրայ քար կտրած: Օր-
սօ ատեն մը անշարժ մնաց, չի համար-
ձակելով այդ ահարկու մասունքները
մէկ կողմ գնելու: Վերջապէս զանոնք
կրկին տուփին մէջ դրաւ և ինքինքը
նետեց անկողնին վրայ, երեսը պատին
դառցուցած ու զայն իր բարձին մէջ թա-
զած: Իր քրոջ վերջին խօսքերը ական-
ջին մէջ դամուած կը մնային և անանկ
կը թուէր թէ մահագուժ և անխուսա-

փելի պատգամ մը կը լոէր ինք, որ
իրմէ արիւն կը պահանջէր և անմեն ար-
իւն: Երկար ատեն մնաց նոյն գիրքին
մէջ առանց իր գլուխը դարձնելու:
Վերջապէս վեր կեցաւ, գոցեց տուփը
և տունէն դուրս գալով սկսաւ թափա-
ռիլ դաշտերուն մէջ, առանց գիտնալու
թէ ու՞ր կերթայ:

Թարմ օգը տակաւ առ տակաւ կաղ-
դուրեց զայն: Հանդարտեցաւ և պա-
ղարիւնով մը իր կացութիւնը քննեց և
անկէ աղատելու միջոցներուն վրայ մը
տածեց: Արդէն մենք գիտենք թէ Օր-
սօ Պարիչիներուն վրայ երբէք չէր կաս-
կածեր, բայց կ'ամբատանէր զանոնք
իբր աւազակ Ա. կ օ թ ի ն ի ի նամակը
կ ե զ ծ ո զ ն ե ր: Անիկա կը հաւա-
տար թէ այդ նամակը եղած է իր հօր
սպաննութեան պատճառը: Կ'զգար թէ
անկարելի է անոնց դէմդատ բանալ իբր
զեղծարարներ: Երբեմն երբ իր երկրին
նախապաշտումներն ու բնազդները կը
յաղթէին իր սրտին, կ'զգար թէ որքան
դիւրին է իր վրէժը լուծել, սակայն
սոսկումով իր մաքէն կը վանէր այդ
խորհուրդները, յիշելով բանակին և

Փարիզի արքունիքին մէջ ունեցած իր
ընկերները և մտնաւորապէս Օր. Նէ-
վիլը : Յետոյ իր քրոջ մեղադրանքները
կը վերադառնային կրկին և իր նկարա-
գըրին Քօրսիքական կողմը կ'արգարա-
ցնէր զանոնք ու աշտելի կը սրէր :
Նախապաշտամքի և խղճի այս անվերջ
պայքարին մէջ, միան մէկ մխիթարանք
ունէր թէ օր մը վէճի բանուելով Պարի-
չինիի սրդիներուն հետ անոնցմէ մէկին
կամ միւսին հետ կը մենաժարտի : Սու-
րով կամ գնդակով մէկը սպաննելը իր
ֆրանսական և Քօրսիքական գաղափար-
ները կը հաշտեցնէր իրարու հետ : Երբ
այս ծրագիրը սրդեգրեց և զայն գործա-
դրելու միջոցներուն վրայ մտածեց եր-
կար, ծանր բեռէ մը աղատուած զգաց
և լաւագոյն մտածումներ եկան հան-
դարտեցնել իր տենդոս յուզումները :
Կիկերոն իր գեղանի ազջկան մահուան
առթած վիշտը անոր լաւագոյն յատկու-
թիւններուն վերջիշումովը կը փարա-
տէր : Պըն. Հէնաի իր սրդուն մահուա-
նէն վերջ կենաց և մահու վրայ գրած
ձառելովը կը մխիթարէր ինքոյնքը :
Օրսօ իր եռացող արիւնը կը պաղեցնէր

իր մտքի վիճակը Օր. Նէվիլի պատկե-
րացնելու ծրագրովը :

Անիկա նորէն գիւղին մօաեցաւ, որ
մէ առանց գիտնալու չատ հեռացեր էր :
Յանկարծ ձայն մը լսեց : Փոքրիկ աղ-
ջիկ մըն էր որ բուրութիւն մինակ կար-
ծելով, թաւուտքին ծայրը նոտած երդ
մը կերգէր, որ ամայութեան մէջ յու-
ղարկաւորութեան մը հեծեծանքներու
տպաւորութիւնը կը թողուր մարդուն
վրայ :

«Հեռու երկիր նժդեհ զաւկիս իմ
մարտիկ :

Պահեցէ՞ք խաչս և արիւնոտ իմ շա-
պիկ» :

— Ի՞նչ է որ կերգես, ա՛ղջիկ, ը-
ստ Օրսօ բարկութեամբ, մէկէն անոր
առջև կանգնելով :

— Ո՛չ, չու՞ն ես Օրսօ Անտօն . գո-
չեց լեզապատառ մանկիկը : Ասիկա Օր.
Քօլումպաի երգերէն մին է :

— Կը հրամայեմ որ անգամ մաւ-
չերգես զայն, ըստ Օրսօ ահարկու ձայ
նով մը :

Պղտիկը անգամ մը աջ, անգամ մը
ձախ նայեցաւ, գտնելու համար թէ որն

է փախչելու լաւագոյն ճամբան և անպատճառ պիտի փախչէր եթէ իր քովը խոտին վրայ մեծկակ ծրար մը չունենար :

Օրսօ ամչցաւ իր վարմունքին համար :

— Փոքրիկ'ս, ի՞նչ է ատ, հարցուց կրցածին չափ անուշ ձայնով մը :

Զի ինա երկմտեցաւ պատասխանել :
Օրսօ բացաւ ծրարը ու տեսաւ թէ հոն հաց մը և ուրիշ ուտելիքներ կային :

— Որո՞ւ կը տանիս այս հացը, սիրունո, հարցուց ան :

— Գիտես արդէն, տէր իմ հօրեղորս :

— Քու հօրեղբայրդ աւազակ մ'է անանկ չ'է :

— Քեզի ծառայելու պատրաստ, Օրսօ Անտօն :

— Եթէ սստիկանները քեզի հանդիպին ու հարցնեն թէ ուր կերթաս :

— Կըսեմ թէ կուքակ անտառները կարող աշխատաւորներուն կերակուր կը տանիմ, պատասխանեց աղջիկը առանց վարանելու :

— Իիցուք թէ անօթի որսորդ մը

հանդիպէր և ուզէր քեզմէ խելել այդ
ծրարդ :

— Զէր համարձակիր : Կ'ըսէի թէ
հօրեղբօրս կը պատկանի :

— Անշուշտ անիկա մարդ մըն է որ
չի ներեր իր ճաշը իրմէ յափշտակողին :
Հօրեղբայրդ քեզ շատ կը սիրէ, անանկ
չ'է :

— Այս, տէր իմ : Իմ հօրս մահէն
վերջ անիկա տարած է ամբողջ ընտա-
նիքին հոգը : Մօրս հիւանդանալէն ա-
ռաջ զայն հարուստ տուներու կը յանձ-
նարարէր որ անոր գործ կուտային : Քա-
ղաքապետը տարին հագուստ մը կը նը-
ւիրէ ինծի և քահանան ալ Քրիստոնէա-
կան և կարդալ կը սորվեցնէ ինծի : Բայց
քու քոյրդ բոլորէն աւելի բարի եղած
է մեզի :

Նոյն պահուն շուն մը երեւցաւ
ճամբուն վրայ : Փոքրիկ աղջիկը երկու
մատը բերանը տարաւ և ուժգնօրէն
սուլեց : Անմիջապէս շունը անոր քով
վազեց և սկսաւ գգուել զայն, յետոյ
մէկէն թաւուտքին մէջ վազեց կորսուե-
ցաւ : Քիչ մը վերջ երկու աղքատ հագ-
ուած բայց լաւ զինուած մարդեր գուրս

Ելան մացառներով ծածկուած կոճղի
մը ետևէն :

— 0, Օրսօ Անտոն, բարի ես եկեր,
ըստ երկութէն տարեցը : Ի՞նչ, զիս
չե՞ս ճանշնար :

— Ոչ, ըստ Օրսօ շեշտակի նայելով
անոր :

— Մօրուք մը և սրածայր գլխարկ
մը սրբան կրնան փոխեր մարդ մը : Ե-
կուր, Տեղակալ, և մօտէն նայիր : Ար-
դեօք մոռցա՞ր Վաթէռլօփ զինուորները :
Չե՞ս յիշեր Պրանտօ Սալէլին որ այդ
դժբաղդ օրը մէկէ աւելի գնդակներ
խածաւ :

— Ի՞նչ, միթէ դու՞ն ես, ըստ Օր-
սօ, որ 1816ին ձեցիր բանակը :

— Ճիշդ է Տեղակալ : Ինչպէս գի-
տես, զինուորութիւնը խիստ ճանճարալի
է յետոյ այս երկրին մէջ հաշիւ մը ու-
նէի մաքրելիք : Հա, հա, Զիլէ դուն
լաւ աղջիկ մըն ես : Բաց ծրաբդ որով-
հետև շատ անօթի եմ : Տեղակալ, բը-
նաւ չես կրնար ըմբռնել թէ սրբան լաւ
ախորժակ կունենանք մենք այս թա-
ւուաքներուն մէջ : Ո՞վ դրկեց մեզի ա-
սոնք : Քաղաքապետը թէ Օրիսրդ Քօ-

Լոմպան :

— Ո՛չ, Հօրեղբայր ջաղացալանին կինը
տուաւ անոնք, մօրս ալ վերմակ մը :

— Ի՞նչ կը խնդրէ ինձմէ :

— Կըսէ թէ այդ լուքացիները դոր
վարձած է դաշտերը մաքրելու համար,
հիմա օրը եռեսուն հինգ սէնթ և կա-
զինները կը ատհանջեն :

— Ծոյլ սրիկանե՛ր, կը տեսնէք : Տե-
ղակալ, մեր համեստ ճաշին կուղէ՞ք
մասնակցիլ : Զինուոր եղած ժամանակու
մեր ճաշերը աւելի խեղճ էին : Իսկ հի-
մա ազատ ենք դէխթ :

— Շատ չնորհակալեմ : Ես ալ ազատ
եմ հիմա զինուորութենէ :

— Այս, Լամած եմ արդէն : Անշուշտ
ուրախ ես ատոր համար, մանաւանդ
որ հաշիւ մ'ալ դուն ունիս մաքրելիք :
Յետոյ աւազակը իր ընկերոջ դառնալով
ըստ, եկուր նստիր փոխերեց : Պրն.
Օրսօ, թոյլ տուէք որ ծանօթացնեմ
զայն ձեզի : Վստահ չեմ փոխերեց մը
ըլլալուն, սակայն շատ ուսած մարդ մ'է :

— Աստուածաբանութեան խեղճ ու-
սանող մը, ըստ երկրորդ աւազակը,
որ արգիլուած է իր կոչումին հետեիլ:

Ո՞վ գիտէ , թերես հիմա Պապ մը կըր-
նայի ըլլալ , այնպէս չէ՞ Պրէնդօլաչիօ :

— ի՞նչ պատճառաւ եկեղեցին զրկած
է քեզ քու պաշտօնէդ , հարցուց Օրսօ :

— Զնջին պատճառով մը , մաքրած
մէկ փոքրիկ հաշիւս համար , ինչպէս
ընկերս սովոր է ըսել : Փիսաի համալ-
սարանը ուսանած ժամանակս քոյրս հոս
խենդութիւն մը ըրած էր : Վերադար-
ձայ որ ամուսնացնեմ զայն , բայց հաս-
նելէս երեք որ առաջ կարծեցեալ ամու-
սինը յանկարծ մեռած էր : Հետեաբար
մեռնողին եղբօրը առաջարկեցի , ըսուե-
ցաւ որ անիկա ամուսնացած է : ի՞նչ
պէտք էր որ ընէի :

— Իրաւի ի՞նչ ըրիր , խիստ ծանրա
կըշիու հարց մ'է :

— Ասիկա պարագայ մ'է որ հրացա-
նըդ պէտք է օգնութեան կանչես :

— Ըսել է թէ . . .

— Գնդակ մը զետեղեցի անոր գըլ-
խուն մէջ , պաղարիւնով մը պատասխա-
նեց աւագակը :

Օրսօ սարսափէն ցնցուեցաւ : Բայց
հետաքրքրութիւնը և ուշ տուն վերա-
դառնալու փափաքը պատճառ եղան որ

հոն մնայ ու խօսակցութիւնը շարունա-
կէ այդ արտասովոր մարդերուն հետ ,
որոնցմէ իւրաքանչիւրը սպաննութեան
բեռ մը ունէր իր խղճին վրայ :

Մինչ իր ընկերը կը խօսէր , Պրան-
տօլաչիօ անոր առջև գրաւ քիչ մը հաց
և միս ու չանն ալ բաժին մը հանեց ,
ինչպէս նաև փոքրիկ աղջկան :

— Որքա՞ն երջանիկ է աւագակի մը
կեանքը , գոչեց մեր աստուածաբանը ,
քանի մը պատառ ուտելէ վերջ : Թէ երե-
ւս գուն ալ օր մը դատապարտուիս այս
կեանքին Պր : Օրսօ , այն ատեն պիտի
համոյքէդ զատ ուրիշ ուեէ տէր չունե-
հաճոյքէդ զատ ուրիշ ուեէ տէր չունե-
նալ : Երիտասարդի մը համար Քօրսի-
նալ : Գայու համայալի տեղ չէ , բայց ա-
գան շատ համոյալի տեղ չէ , բայց ա-
գան կի մը համար կը տարբերի խըն-
դիրը : Կիները կը խենդենան մերվը-
րայ : Ես երեք սիրահարներ ունիմ երեք
տարբեր տեղեր որոնցմէ մին սատիկանի
մը կինն է : Ամէն տեղ խիստ ընտանի
կղգամես :

Աւագակը Փրանսերէն կը խօսէր այս
բոլորը :

— Անանկ կ'երեւի թէ քանի մը ւե-

զուներ գիտէք, ըստ Օրսօ աւազակին։
— Ստիպուած եմ Փրանսերէն իսո-
սիլ որովհետեւ այս պղտիկին գէշ օրի-
նակ տալ չենք սիրեր։ Ես և Պրանտօ-
լաչիօ մատղբած ենք այս աղջիկը բարի
մեծցնել։

— Երբ տասնեհինդ տարեկան ըլ-
լայ ան, ըստ Զիլինայի հօրեղբայրը,
պիտի ամուսնացնեմ դայն։ Արդէն թեկ-
նածու մը սրչած եմ մտքիս մէջ։

— Դուն ի՞նքու պիտի առաջարկես
տիլուն, հարցուց Օրսօ։

— Կառկած չկայ։ Կը խորհի՞ս թէ
ուեէ մէկը պիտի համարձակի գժկամա-
կիլ, նոյնիսկ ամենէն հարուստ մարդը
երբ սապէս առաջարկեմ իրեն թէ, «Ես
Պրանտօ Սավէլիս, կը փափաքիմ որ
ձեր որդւոյն կնութեան առնէք Զիլինս
Սավէլին, իմ եղբօր աղջիկը»։

— Պիտի խրատեմ անոր որ չի մերժէ,
ըստ միւս աւազակը։ Բնկերոջո ձեռքը
խիստ ծանրէ։

— Եթէ ես սրիկայ մը, գեղծարար
մը կամ խարդախ մը ըլւայի, կրնայի
քսակս բացած նստիլ և դրամը աղբիւ-
ռի նման պիտի վաղէր հոն։

— Ի՞նչպէս, քսակիդ մէջ քաշողա-
կան ուեէ բան ունի՞ս, հարցուց Օրսօ։

— Ոչի՞նչ։ Բայց եթէ գըեմ հարուս-
տի մը թէ հարիւր Փրանքի կը կարօտիմ
պիտի չուշանար բնաւ զրկելու դայն։ Սա
կայն ես պատուաւոր կուզեմ ապրել,
Տեղակալ։

— Գիտէ՞ք, Պր. Տէլա Բէպիա, ըստ
մեր աստուածաբան աւազակը, այս երկ-
րին մէջ սովորութիւն գարձած է որ
կարգ մը ինկած թշրւառականներ օգալ-
ուելով այն հմայքէն որ ձգած ենք հոռ
մեր այս անցագիրներուն չնորհիւ (ցու-
ցընելով իր հրացանը) սպառնական փոխ-
գիր կը քաշէն մարդերու վրայ կեղծե-
լով մեր ձեռագիրները։

— Գիտեմ, ըստ Օրսօ խոժոռ դէմք
մը առնելով։ Բայց ի՞նչ տեսակ փոխ-
գիր։

— Վեց ամիս առաջ, շարունակեց
աւազակը, Օրէզայի քովերը կը շըշա-
գայէի, երբ գեղջուկ մը մօտեցաւ ինձի
և յարգանօք գլխարկը վերցնելով ը-
ստ, «Օ՛, փոխերեց, խնդրեմ ներէ ին-
ձի և տուածդ պայմանաժամըքիչ մ'ալ
երկար է։ Միայն յիսունեհինդ Փրանք

կրցած եմ հաւաքել և ճշմարիս որ առ-
կէց աւելին չեմ կրնար գտնել» : Բոլո-
րովին զարմացած ըսի անոր, «ի՞նչ կը
փշես սրիկայ, ի՞նչ 55 Փրանք» : — Վաթ-
առնենի հինդ Փրանք ըսել կուզեմ,
ոլ ա տ ա ս խ ա ն ե ց , բայց գալով
քու պահանջած հարիւր Փրանքին,
անկարելի է» : — «Ես ե՞րբ քեզմէ հար-
իւր Փրանք ուզած եմ, ես նոյնիսկ քեզ
չեմ ճանչնար» : Ասոր վրայ ինձի յանձ-
նեց սպառնական նամակ մը որ կը հրա-
մայէր անոր հարիւր Փրանք թաղել նը-
շանակուած տեղ մը, հակառակ պարա-
գային իմ անունովս կ'սպառնար վառել
անոր տունը և սպաննել խեղճին կովե-
րը : Որոշ էր թէ սնլիքորին մէկը իմ ա-
նունս խարդախած էր : Իմ արժանա-
պատուութիւնս վիրաւորողը սակայն ճե-
ռագրին պարունակած տառախալներն
էին : Տառասխալ գրե՛մ, ես որ դպրո-
ցին մէջ հեգելու համար միշտ մըցա-
նակ կը խէիք : Բարկութենէս քանի մը
հարուած իջեցուցի գիւղացիին որ սկը-
սաւ ճշալ : Ասիկա զիս քիչ մը հանգըս-
տացուց : Յետոյ հարցուցի անոր թէ երբ
և ուր տեղ հրամայուած է իրեն թաղել

դրամը : Որոշուած օրն էր արդէն հետե-
ւաբար միասին գացինք : Ես անմիջա-
պէս դարանի մտայ իսկ ինք դրամը
թաղեց շոճիի ծառի մը ստորոտը ու
կրկին քովս եկաւ : Ամբողջ վեց ժամ
սպասեցինք հոն ու եթէ հարկ ըլլար վեց
օր պիտի սպասէի : Վեց ժամ վերջ Պատ-
թիախ աղսուտ վաշխառու մը երկցաւ :
Երբ անիկա ծուեցաւ դրամը առնելու,
ես կրակեցի : Մարդուն գլուխը ինկաւ
դրամին համար բացուած փոսին մէջ :
Դառնալով գեղջուկին ըսի — «Գնա՛ առ
դրամդ և անգամ մ'ալ մտքէդ մի ան-
ցըներ թէ ես ատանկ ցածութիւններ
ընել կը զիջանիմ» : Գեղջուկը սարսա-
փահար առաւ դրամը և շնորհակալ ե-
ղաւ ինձի : Հրաժեշտի փառաւոր աքա-
ցի մ'ալ իջեցուցի ու վասահ եմ թէ մին-
չե հիմա դեռ ցաւէն կը վաղէ ան :

Սրեը սկսաւ մարը մտնել :

— Քանի որ մեղի հետ չպիտի ճաշեն
Օրսօ Անտոն, ըսաւ Պրանտօ, կը փափա-
քիմ որ Քօլոմպան երկար սպասցնել չի
տաս : Բացի այդ, արևմարէն վերջ այս
ճամբաներէն անցնիլ շատ ապահով չէ :
Առանց զէնքի ինչ ու դուրս ելած ես :

Զգուշացիր, վաստ մարդեր չան կան
հոս։ Այսօր վախնալու պատճառ չու-
նիս որովհետեւ Պարիչինիները կուսա-
կալը իրենց տունը հրաւիրած են։ Այս
գիւեր անոնց տունը պիտի մնայ։ Մա-
կայն վաղը անոնք աղատ կ'ըլլան։ Վին-
ուէնթէլօ Պարիչինին կատարեալ ստա-
հակ մ'է, իսկ անոր եղբայրը անկէց վար
չի մնար։ Զանա՛ որ զանոնք առանձին
առանձին ձեռք անցնես։ Զըլլայ որ վը-
տահիս անոնց, այս է իմ միակ թելա-
դըրութիւնս։

— Ճնորհակալ եմ խրատիդ համար,
բսաւ Օրսօ, բայց մենք իրարու հետ
կուսելու պատճառ մը չունինք։ Եթէ
անոնք չի ստիպեն դիս, ես անոնց հետ
ուեէ գործ չունիմ։

Սւազակը հեգնոտ արտայայտու-
թիւն մը ունեցաւ բայց չի պատասխա-
նեց։ Օրսօ ոտքի ելաւ մեկնելու հա-
մար։

— Իրաւ չի մոռնամ չնորհակալու-
թիւնս յայտնել վառօդին համար որ
ձիգդ պատեհ ժամուն հասաւ ինծի, ը-
սաւ աւագակը։ Այժմ ուեէ բանի պէտք
չունիմ։ Բոել կուզեմ զոյգ մը կօշիկի

կը կարօտիմ զոր պիտի չինեմ այսօր կամ
վաղը։

Օրսօ ասաւ Փրանք սպրդեցնելով
անօր ձեռքին մէջ ըսաւ։

— Քօլոմ պան էր քեզի վառօդ դրու-
կողը։ Ասիկա ալ կօշիկներուդ համար։

— Ո՛չ, երբէ՛ք, Տեղակալ, գոյնց
Պրանտօն, ես աալով դրամը։ Զիս մու-
րացկա՞ն կարծեցիր։

— Հին զինւորներ պէտք է օդնեն
իրարու։ Մնաք բարեաւ։

Սակայն մեկնէլէ առաջ դրամը գաղ-
տուկ մը անոր դրամնը ձգեց։

— Երթաս բարեաւ Օրսօ Անտօն, ը-
սաւ Աստուածաբանը։

— Թերես օր մը թաւուտներուն
մէջ հանդիպինք իրարու։

Օրսօ բաւական հեռացած էր իր բա-
րեկամներէն երբ լսեց իր ետևէն վազող
մարդու մըձայնը։ Պրանտօլաշիօն էր։

— Քիչ մը չափը տարիր Տեղակա՞լ,
պոռաց ան չնչասպառ։ Կը ցաւիմ։ Ետ-
առ այս ասաւ Փրանքը։ Եթէ ուրիշ մը
ըլլար չպիտի ներէի։ Իմ ջերմ բարկնե-
րըս Քօլօմպալին։ Գիշեր բարի։

Քօլօմպա իր եղբօր երկար բացակայութենէն սկսած էր մտահոգուիլ, սակայն զայն տեսնելուն պէս վերստացաւ իր սովորական տիրադէմ հանդարտութիւնը: Իրիկուան ճաշի միջոցին շատ մը անպէտ նիւթերու մասին խօսեցան և Օրսօ քաջալերուած իր քրոջ խաղաղ երեռյթէն ըստ անոր իր աւազակներուն հանդիպումը, նոյն իսկ քանի մը կատակներ ըրաւ բարոյական և կրօնական այն դաստիարակութեան մասին որ փոքրիկ Զիլինան կ'ստանար իր հօրեղբօր և անոր վերապատուելի պաշտօնակին խնամատարութեան ներքեւ:

— Պրանտօլաչիօ լաւ մարդ մըն է, ըստ Քօլօմպա, իսկ գալով իր ընկերոջ լսած եմթէ անիկա ուեէ սկզբունք չունի:

— Իմ կարծիքովս երկուքն ալ նոյն արժանիքը կը ներկայացնեն, ըստ Օրսօ: Երկուքն ալ կոիւ յայտարարած են ընկերութեան դէմ: Միակ մէկ ոճիր մը զանոնք հազարաւոր ոճիրներու մըղած է, սակայն թերես անոնք ընկերութեան մէջ ապրող շատ մը մարդե-

ըէն նուազ յանցաւոր են:

Ուրախութեան արև մը փայլեցաւ իր քրոջ մոռայլ դէմքին վրայ:

— Այո, չարունակեց Օրսօ, այդ թշուառականները գէթ պատիւ և արժանապատութիւն ունին: Նենդաւոր եսսուիրութենէն աւելի, անգութ նախապաշարումներն են որ մղած են զանոնք այդ կեանքին:

Վայրկեան մը լոռութիւն տիրեց:

— Եղբայր իմ, ըստ Քօլօմպա, գաւաթ մը սուրձ երկնցնելով անոր, լսեցի՞ր թէ երեկ գիշեր Փիէթրին մեռած է տենդէն:

— Ո՞վ է այդ Փիէթրին:

— Մեր գիւղացի մը, այն կնկան է. ըիկը որ հօրս մեռած ժամանակ յուշատեարը առած էր անոր ձեռքէն: Որբեարին եկաւ և խնդրեց ինձմէ որ սըգերգ մը երգեմ անոր համար: Կը փափիմ որ գուն ալ հետո գաս: Անոնք մեր գրացիներն են և քաղաքավարութիւնը կը պահանջէ որ չի մէրժենք:

— Ես երբէք չեմ փափաքիր որ քոյրս այդ կերպով հանրութեան ուշադրութեան ենթակայ ըլլայ:

— Օրսօ . պատասխանեց ան , ամէն
ժողովուրդ իր մեռելները իր սովորու-
թեան համաձայն կը պատուէ : Աղբեր-
դի սովորոյթը մեր նախնիքներէն աւան-
դըուած է մեզի ու պէտք է որ մենք
յարգենք դայն :

կը խորհիս թէ մեռելը առանց
ձեր այդ սովեղ երգերուն միւս աշխար-
հի ճամբան պիտի չի կրնայ գտնել :
Թաղման հանդէսին գնա՛ Քօլօմպա ու
եթէ անհրաժեշտ կը նկատես կ'ընկերա-
նամ քեզի , սակայն խնդրեմ մի երգեր :
Քու տարիքիդ անվայել է քոյրս ու կա-
զաշեմ մի ընէր :

— Եղբա՛յր , արդէն խոստացած եմ :
Ասիկա տեղական սովորութիւն մ'է , և
հիմա դիւզին մէջ ինձմէ զատ մէկը չը
կայ :

— Ապուշ սովորոյթ :

— Պէտք է գիտնաս թէ ողբ եր-
գած պահուս շատ կը տառապիմ , որով-
հետեւ մեր դժբաղդութիւնը միտքս կիյ-
նայ : Վստահ եմ թէ վաղը պիտի հի-
ւանդանամ ալ , սակայն պէտք է որ եր-
թամ : Թուլատրէ եղբայրս : Կը յիշե՞ս
որ Անդլուհին հաճոյացնելու համար եր-

գել տուիր ինծի որպէսզի մեր սովո-
րոյթներուն վրայ ծիծաղի : Արդեօք պի
տի մերժե՞ս , երդելու աղքատ կնոջ մը
համար , որսնց տառապանքը պիտի նուա-
զեցնեմ և որուն համար երախտապարտ
պիտի միան ինծի :

— Լրէ՛ , ինչ որ կուզես : Վստահ
եմ թէ արդէն սովերգդ շինած ես ու
չես ուղեր կորսնցնել :

— Ո՛չ , ո՛չ : Կանխաւ կարելի չէ
յօրինել երգը : Երբ մեռելին մօտ եր-
թամ ու խորհիմ անոնց մասին որ իր
ետեւը կը թողու , այն ատեն աչքերս
արցունքով կը լեցուին ու կակոիմ եր-
գել ինչ որ եկաւ միտքս :

Այնքան պարզութեամբ ըստ այս
բոլորը Քօլօմպա , որ անկարելի էր տ-
նոր մէջ բանտստեղծական ուէ սնափա-
ռութիւն գտնել : Օրսօ վերջապէս զի-
ջանեցաւ և իր քրոջ հետ միասին մեռե-
լին տունը գնաց : Մեռելը , երեսը բազ
երկնցուած էր սեղանի մը վրայ , տանը
ամենամեծ սենեակին մէջ : Դռները և
պատուհանները բաց էին և սեղանին
չուրջ քանի մը մոմեր վառուած էին :
Մեռելին գլխուն վրայ իր այրին նըս-

տած էր ու անոր ետե նստող կիները
սենեակին մէկ կողմը ամբողջ գրաւած
էին : Միւս կողմը մարդիկ կեցած էին,
գլխաց , լուռ և աչքերնին դիակին յա-
ռած : Իւրաքանչիւր այցելու նախ դի-
ակին մօտենալով կը համբուրէր զայն ,
յետոյ այրին ու զաւակները
բարեւելով , առանց խօսելու շրջա-
նակին մէջ կը մանէր : Մերթ ընդ մերթ
սակայն , ներկաներէն մին լռութիւնը
լողելով մեռելին խօսքեր կուզդէր :

Մեռեալին որդին , բարձրահասակ
երիտասարդ մը , իր հօր ցուրտ ձեռքե-
րը թոթվելով կը գոչէր «Ո՛հ ինչո՞ւ հա-
մար կատաղի մահով մը չի մեռար
որ վրէ ժդ լուծէ էի» :

Ներս մտած պահուն Օրսօի լսած ա-
ռաջին խօսքերը ասոնք եղան : Ի տես
անոր շրջանակը բացուեցաւ և հետա-
քըրքը ութեան թեթև փորտուք մը հա-
ւաքոյթին մէջ ողբերգուի մը ներկա-
յութեան յօյսը արծարծեց : Քօլօմպա
այրին համբուրեց , անոր ձեռքերէն մին
առաւ , և պահիկ մը մտածմունքի մէջ
թաղուած մնաց : Յետոյ իր քօղը մէկ-
դի նետեց , իր աչքերը մեռելին սկսուց

և անոր վրայ հակելով ու անոր չափ
տժգունած սկսաւ երգել :

Տառապանքոտ այս սին կեանքէն՝
Մեռնողն խպառ կ'ազատի ,
Ու կերթայ հոն՝ ուր ոչ արև ,
Ոչ ալ սարսուռ կայ ցուրտի :
Ցաւերժութեան մէջ չքանան
Ատելութիւնք ահարկու ,
Անհունութիւնն անպէտ կ'ընէ
Մահասփիւռ սուրն հատու :
Սշխատանքի ու տաժանքի
Օրերուն տեղ սկ ամպոտ ,
Հանգստութեան , խրախճանքի
Ժամերն հասնին արեւոտ :
Մահուան հատու մանգաղն անգութ
Երբ հնձէ սիւնը տունին ,
Սնոօ մէջքէն աճող որդին ,
Դառնայ տէրը օճախին :
Չոր ու հինցած կաղնին ահեղ
Երբ խորտակուի օը մ'յանկարծ՝
Արմատէն գուրս ընձիւղած ճիւղն
Կըլլայ ծառ մը ուժովցած :
Հանգստաւէտ շուքին ներքև
իր ճիւղերուն տարածուն
Հանգչին թշուառք և օրհնեն յար ,
Պարգեւիչն այդ հովանոյն» :

Այս միջոցին այրին սկսաւ բարձրածայն հեկեկալ ու քանի մը մարդեր ըսկսան իրենց արևակէզ այտերէն արցունքնին սրբել : Քոլօմպա այսպէս շարունակեց պահիկ մը, մերթ մեռնողին, մերթ որբացածներուն ուղղելով իր խօսքերը և երբեմն ալ բանաստեղծական խաղով մը հանգուցեալին բերանը գըրուած խօսքերով կը մխիթարէր ու կը խրատէր սգացողները : Երգելու միջոցին երեսը գերագոյն արտայայառութիւն մը առած էր ու իր շառագոյն դէմքին վրայ կրակով լեցուած երկու աչքեր կը փայլէին : Երբեմնակի հառաչանքներէն ու խղդուած հեկեկանքներէն զատ բազմութեան մէջ ձայն մը անդամ չէր ելլեր : Հակառակ որ Օրսօ ուրիշներէն նըւազ ենթակայ էր այս վայրի բանաստեղծութեան գրդուումներուն, սակայն շուտով տարուեցաւ տիրապետող ընդհանուր յուղումէն : Սենեակին մէկ մութ անկիւնը քաշուած կուլար դառնակը կը սկսկիծ :

Յանկարծ թեթև շարժում մը ըսկսաւ սենեակին մէջ, չըջանակը բացուեցաւ և քանի մը անձանօթներ ներս

մտան : Ցոյց տրուած յարդանքէն և անոնց տեղ տրուելու համար եղած աճապարանքէն յայտնի էր թէ անոնք կարեոր անձեր էին ու իրենց այցելութիւնը ընտանիքին համար պատիւ մ'էր : Սակայն ի յարգանս սուգին ոչ ոք խօսեցաւ անոնց : Անոնց առաջնորդող անձը երկոյթէն հազիւ քառասուն տարեկան կար : Իր սե զգեստը կարմիր գըրտակը և տիրական ու անձնավոսահ արտայայտութիւնը կը ցուցնէր թէ կուսակալն էր ան : Անոր կը հետեւէր կորաքամակ ծերուկ մը, մաղձարին երեւոյթով ու կանաչ ակնոցներուն ետե երկու երկչոս ու անհանգիստ աչքեր կը փայլէին : Սկ վերարկու մը հագած էր սիրմէն մեծ, որ թէե նոր, սակայն ուրոշ կ'երկէր թէ քանի մը տարի առաջ կարուած էր : Ծերունին այնքան մը մօտէն կը հետեւէր կուսակալին որ կարծենթէ անոր չուքին մէջ պահուըտիւ կուզէր : Անոնց ետեէն կը քալէին երկուբարձրահասակ երիտասարդներ, իիսրմագերու մէջ թաղուած երեսներով և հպարտ ու սեափառ աշքերով որոնք անհպատաճ հետաքրքրութիւն մը կը ցուպաշաճ հետաքրքրութիւն մը կը ցու

լացնէին :

Օրսօ շատ երկար ատեն գիւղէն բացակայած ըլլալով, գիւղի մարդոց գիմագիծը մոռցած էր: Բայց ի տես կանաչ ակնոցաւոր ծերու կին յանկարծ անցեալի վերյիշումներ արթնցան անոր մտքին մէջ: Անիկա փաստաբան Պարիշինին էր, գիւղասկեաը, որ երկու զաւակներուն հետ եկած էր կուսակալին ողբերգ մը ցուցնելու: Դժուար է գուշակել թէ ի՞նչ անցաւ այդ պահուն Օրսօի մտքէն. սակայն իր հօր թշնամիին ներկայութիւնը սարսուռ մը պատճառեց իրեն:

Իսկ գալով Քօլոմպայի, որ մահացու ատելութիւն մը ուխտած էր այդ մարդուն հանդէպ անմիջապէս շարագուժ արտայայտութիւն մը առաւ: Զամիադանց տժգունեցաւ, ձայնը իրապոտեցաւ, ու տողերը իր շրթներուն մէջ սկսան մեռնիլ: Բայց շուշով իր պաղարիւնը վերստացած, նոր թափով մը ըսկսաւ երգել իր սղերգը:

«Վերջին հրաժեշտ տուէք շուշով,
Բաւ է որքան լացիք դուք.

Հանգստաւէտ մահեճին մէջ
Մեռնող մարդուն՝ պէտք չէ սուդ:
Խոր ծերութեան հասնող հոգիք
Կ'ղձան տալ հուսկ հրաժեշտ,
Պատրաստ, մաքուր խղճով երթալ
Մէծ Ասեանին, որտով հեշտ:

* * *

Որբուկ թողուած խեղճ աղջիկ մը
Բնաւ չի լար ձեզ համար
Անոր արցունքն իրեն ՑԱԼԻՆ
Սրդէն իսկ չէ բաւարար:
Երկչու, նուաստ չար դահիճներ,
Մարդասպաններ վատ հոգի
Քաջ ասպետին վեհ կռնակէն
Զարկին հարուածն սոսկալի:

Զոր ու կանաչ տերեւներու
Գէզի մը տակ, տառապած
Պառկի հայրս, իր արիւնին
Ճապաղիքին մէջ խղդուած:
Ազնուական ու սիրասուն
Կաթիլներն այդ արիւնին,
Սրդարագործ վրէժի մը
Կ'սպասեն որ հանդարտին:

Գիւղին տխուր հորիզոնը ,
Այդ արիւնով շառագոյն՝
Սև բարձունքէն վար կը մաղէ
իր զայրութի կարմիր թոյն։
Անմեղ արեան հեղմամբ գիւղին
Ճակտին քսուած մուրը մութ
Որբուելու համար կուզէ
Զարագործին ձեռքն անգութ։

Քնաթաթաւ բաղէն օր մը
Երբ սթափի, զայրութէն
Իր լայն, հուժկու թեւերն բացած
Պիտի սուրայ դէս ու դէն։
Իր ահարկու մագիլներով,
Պատուծ սիրաը թշնամուն,
Վրիժառու բաց կտուցով
Պիտի խմէ պիտծ արիւնն։»

Հաղիւ թէ վերջին համարը տւար-
տած՝ Քօլօմպա յանկարծ ինքղինքը ա-
թուի մը վրայ նետեց, իր քոզով գլու-
իք ծածկեց ու սկսաւ գառնօրէն հեկե-
կալ։ Կիներ արցունքոս աչքերով անոր
քով խստեցին, մարդեր վայրի ու զայ-
րացկոտ տկնարկներ ուղղեցին գիւղա-
պետին և անոր երկու որդիներուն, ու

քանի մը ծերուկներ իրենց քթերուն
տակէն սկսան քրթմշել ու բողոքել ա-
նոնց ներկայութեան համար։ Հանգուց-
եալին որդին անմիջապէս ճամբայ բա-
ցաւ գիւղապետին քով երթալու և ը-
սելու թէ որքան որ կարելի է շուտով
թող հեռանայ իր տունէն։ Գիւղապե-
տակ առաջն շսպասեց այդ հրաւէրին։
Արդէն մինչև դուռը հասած էր իր որ-
դիներուն հետ միասին։ Կուսակալն ալ
քանի մը հակիրճ միսիթարական խօսքել՛
ընելէն վերջ հետեւեցաւ անոնց անմի-
ջապէս։ Օրսօն իր քրոջը քով գնաց ու
անոր թել մտած զայն դուրս առաջնոր
գեց։

— Անոնց ընկերացէք, ըսաւ մեռնո-
ղին տղան իր բարեկամներուն։ Հոգ
ապրէ՛ք որ բան մը չպատահի անոնց։
Երեք, չորս երիտասարդներ իրենց
դանակները իրենց թեւերուն մէջ պա-
հած։ Օրսօն և իր քոյրը մինչև տունը
առաջնորդեցին։

ԳԼՈՒԽ ԺԳ.

Քօլօմպա, չնչահեղձ ու սպառած ,
կարող չէր ուկ բառ արտասանել։ Գը-

լուխը իր եղբօր ուսերուն վրայ հանդ-
չեցուցած և ձեռքերը անոր ձեռքերուն
մէջ դրած էր: Թէկ Օրսօ ներքնապէս
խիստ նեղուած էր պատահած անպա-
տեհ դէպին համար, սակայն չհամար-
ժակեցաւ իր քոյրը պարսաւել: Անիկա
լուռ և անխօս իր քրոջ ունեցած ջղային
գրգռութեան վերջաւորութեան կսպա-
սէր: Յանկարծ դուռը զարնուեցաւ եւ
Սավերիա այլայլած ներս մտաւ գոշե-
լով, «Կուսակալը»: Այս լսելով, Քօ-
լոմպա ոտքի ելաւ և կարծես իր տկա-
րութենէն ամշցած աթոռի մը յենեցաւ
որ իր ձեռքերուն տակ սկսաւ գողդղալ:
Կուսակալը քանի մը խօսքերով նե-
րողութիւն խնդրեց ուշ ատեն ըրած
այցելութեան համար ու իր ցաւակցու-
թիւնը յայտնեց Քօլոմպաի մատնանշե-
լով անոր, ծայրահեղ յուղումներու վը-
տանդը: Նաև սլարսաւեց սգերդի սովո-
րոյթը իր առթած դառն ու ցաւալից
արդիւնքին համար: Մասնաւոր վար-
պետութեամբ մը նաև պարսաւեց Քօ-
լոմպաի արարքը: Յետոյ խօսակցու-
թիւնը փոխելով ըստ,

— Պրն. Տէլա Բէպիա, Անգլիացի

բարեկամէդ շատ բարեւներ կը բերեմ
քեզի: Օր. Նէվիլ իր բարեները դրկեց
քրոջդ և նամակ մ'ալ քեզի:

— Նամակ մը Օր. Նէվիլէն, գոչեց
Օրսօ:

— Դժբաղդաբար քովս չէ, սակայն
հինգ վայրկեանէն կրնաս ունենալ: Հայ-
րը հիւանդացաւ ու պահիկ մը վախցանք
թէ տեղական սոսկալի տենդէն բոնը-
ուած է: Բարեբաղդաբար վատնդը ան-
ցուց և կը յուսամ թէ կարճ ժամա-
նակէն պիտի տեսնես զինքը:

— Անշուշտ օրիորդը շատ նեղուե-
ցաւ:

— Բարեբաղդաբար անիկա հիւանդու-
թեան վատնդամոր ըլլալը չէր դիտեր:
Պր. Տէլա Բէպիա Օր. Նէվիլ քու և քը-
րոջդ մասին շատ կը խօսէր ինձի: Եր-
կուքիդ համար ալ մեծ բարեկամու-
թիւն մը ունի:

— Անիկա աղնիւ և սիրուն օրիորդ
մ'է, ըստաւ Օրսօ:

— Գրեթէ անոր ինդրանքովս էր որ
ես հոս եկայ, պր. Օրսօ: Ինձմէ լաւ ոչ
ոք դիտէ այն եղեռնական պատմութիւ-
նը որ երանի թէ ստիպուած չըլլայի յի-

չեցնել քեղի : Բայց քանի որ դեռ Պարիշինին է գիւղապետը և ես ալկուսսակալը սախպուած եմ ըսել քեղի թէ այն չարամիտ կասկածները որ անխոհեմ եւ բանսարկու մարդիկ հաղորդած են քեղի քու հօրդ սպաննութեան մասին բուրովին անհիմն են : Աւրախ եմ որ դուք ալ իր զինուորական և մեծ նկարագրի տէր մարդ արհամարանքով մերժած էք դանոնք :

— Քօլօմպա', ըսաւ Օրոս, իր աթոռախ վրայ անհանգստութեամբ շարժելով, չափազանց յոգնած ես դուն, լաւ կըլլայ որ անկողին երթաս :

Քօլօմպա գլուխը շարժեց, մերժեց առաջ արկը : Անիկա իո ռավորական հանդարատութիւնը վերո ցած էր ու իր կրակոտ աչքերով կուսակալը կը զննէր :

— Պր. Պարիշինին, շարունակեց կուսակալը, կը փափաքի որ ձեր մէջ գոյութիւն ունեցած այս անորոշ և լուռ հակառակութիւնը վերջ մը գտնէ : Ես ալ չափազանց ուրախ պիտի ըլլամ թէ դուք իրր պարկեցա քաղաքացիներ դրաբու հետ յարաբերիք բարեկամա-

Պանօրէն :

— Պր. կուսակալ, ըսաւ Օրոս գողդովուն ձայնով մը, ես երբէք Պարիշինիները ամբաստանած չեմ իբր իմհօրոս սպաննիշները, սակայն անոնք ըրած են բան մը որ կ'արգիլէ զիս անոնց հետ բարեկամանալու : Անոնք իբր թէ աւագակի մը կողմէն գրուած սպաննական նամակ մը կեղծած են ու զայն ձեռքի տակէ իմ հօրս վերագրել տուած են : Այս նամակը ահաւասիկ անուղղակի կերպով կ'արագ սպաննութեան պատճառը եղած է :

— կտտի ունենալով քու հօրդ բըրաւով թեան սաստկութիւնը, ըսաւ թեան սաստկութիւնը, մտածեէ կուսակը և վայրկեան մը մտածեէ վերջ, ներկաէր անոր հաւատալ թէ Պարիշինիները զեղծարարներ են, բայց տառանկ անխոհեմութիւն մը քու կողմէդ գտատալարտելի է : Մասձէ անմուգ գտատալարտելի է : Պարիշինիները ի՞նչ չահանդամ մը : Կը հաւատան թէ օրէնքէ հասքեց : Կը հաւատան թէ օրէնքէ հասքեց : Կը ցող մարդու մը —

— Բայց, տէր իմ, ընդմիջեց Օրսօ, յիշեցէք թէ ըսել թէ այդ նամակը Պարէինիներու գործը չէ, զայն իմ հօրս վերագրել ըսել է: Անոր պատիւը իմ ալ պատիւն է:

— Ոչ ոք պը. Տէլս թէպիաի պատիւը աւելի կը յարգէ քան ես, ըստ կուսակալը: Այդ նամակին իսկական հեղինակը արդէն գտնուած է:

— Ո՞վ է, գոչեց Քօլօմպա դէպի կուսակալը յառաջանալով,

— Վաս ոճրագործ մը, ինկած աւազակ մը որուն երբէք կարելի չէ ներել: Թովմաս Պիանչի անունով մէկը որ Պասթիաի բանաը դրուած է արդէն, խոստովանած է թէ ինքն է այդ մահացու նամակին հեղինակը:

— Էս աս մարդը չեմ ճանչնար, ըստ Օրսօ: Ի՞նչ եղած են անոր շարժափները:

— Անիկա մեր գիւղացի է, ըստ Քօլօմպա, մեր ջաղացաններէն մէկուն եղբայրը: Ցածհոգի և ստախօս մարդուն մէկն է, որուն խօսքին կարելի չէ վստահիլ:

— Շուտով պիտի տեսնես, շարժա-

ոկթը, հօրմէդ ջրաղաց մը վարձած էր որ վէճի պատճառ եղող գետակով կը դառնար: Հայրդ այնքան բարերար էր որ անկից ուեէ վարձք չէր ստանար: Անոր աւազակ եղբայրը նկատելով թէ եթէ Պարիչինիները դատը շահին, իրենց դրամասիրութեան պատճառաւ մեծ վարձք մը պիտի պահանջեն եղբօրմէն, կեղծեց այդ նամակը: Արդէն գիտես թէ Քօրսիքափ մէջ ընտանեկան կապերը այնքան զօրաւոր են որ իրարու համար ոճիր իսկ գործելու յանձն կառնեն: Հաճեցէք ընդհանուր դատախազին սամէկ նամակը կարգաւոր որ իմ ըսածներս պիտի հաստատէ:

Մինչ Օրսօ աւազակին խոստովանանքը խտացնող նամակը կը կարդար, Քօլօմպա ալ անոր ուսերուն վրաէն կը զննէր դրուածքը: Վերջանալէն յետոյ Քօլօմպա պուաց,

— Ամիս մը առաջ Օրլանտուչիօ Պարիչինին Պասթիա գնաց: Եղբօրս դալը լսելուն պէս աւազակը տեսաւ ու այս սուտերը գնեց անկէ.

— Օրիօրդ ըստ կուսակալը անհամ բերութեամբ, գուն ամեն ինչ ատելաւ

վառ ենթագրութիւններով կը ջանաս
բացատրել : Աստիկա չէ ճշմարտութիւ-
նը երեւան հանելու կերպը : Պր . Օրսօ ,
դուն աւելի պաղարիւն ես , ըսէ թէ այս
մասին ինչ կը մատածես հիմա : Դուն ալ
քու քրոջդ պէս կը հաւատա՞ս թէ մարդ
մը որ ահագին դատապարառութեան տակ
է պիտի ուղէ ինքզինքը խարդախու-
թեան ոճիրով մ'ալ ծանրաբեռնել :

Օրսօ կրկին կարդաց դատախազին
նամակը , ամէն բառ ուշադրութեամբ
կշռելով : Վերջապէս սախալուեցաւ ըն-
դունիլ թէ արուած բացատրութիւնը
գոհացուցիչ է : Ասկայն Քօլօմպա գո-
չեց .

— Թովմաս Պիանչին սրիկայ մ'է :
Վստահ եմ թէ անիկա կամ չպիտի դա-
տապարտուի կամ թէ բանտէն պիտի
փախչի :

Կուսակալը ուսերը թոթվեց :

— Պրն . Օրսօ , իմ ունեցած
տեղեկութիւններս տուի քեզի : Հիմա
կերթամ ու կը թողում որ երկար մը-
տածեմ : Կը յուսամ թէ մտածումներդ
պիտի լուսաւորեն քեզ , ու քրոջդ մութ
կասկածներովը պիտի չառաջնորդուիս :

Օրսօ քանի մը ջատագովական իսօն-
քեր ընելէն վերջ Քօլօմպաի համար ,
կրկնեց թէ այլես ուեէ կասկած չունի
Պարիչինիներու մասին :

Կուսակալը ռաքի ելաւ մեկնելու :

— Եթէ ուշ ըրլւար , պիտի առա-
ջարկէի որ ինձի ընկերանայիր Օր . Նէ-
վելի նամակը ստանալու համար և նոյն
ատեն պրն . Պարիչինիի ալ ըսելու , այն
ինչ որ ինձի ըսիր հիմա : Ասանկով ա-
մէն բան վերջացած կըլլայ :

— Օրսօ Տէլա Իէպիա երրէք չպիտի
մանէ Պարիչինիներուն տունը , պոռաց
Քօլօմպա ստակութեամբ :

— Օրիորդը այս ընտանիքին «թին-
թինածօ*»ն կերկի , ըսաւ կուսակալը
կատակելով :

— Տէ՛ր իմ , ըսաւ Քօլօմպա վճռա-
կանօրէն , դուք խարուած էք , դուք

*) Այն ոչխարը որուն վզէն զան-
գակ մը կախուած է և հօտին կառաջ-
նորդէ թինթինածօ կը կոչուի : Նոյն բա-
ռը փոխարերօրէն կը գործածուի անոնց
համար սրոնք ընտանիքի մը մէջ ամէն
բաներու կուզեն խառնուիլ :

փաստաբանը չէք ճանշնար : Անիկա չափազանց վարպետ և նենդամիտ մարդ մըն է : Կը խնդրեմ որ չստիպէք եղբօրս առնել քայլ մը որ ամօթ բերէ անոր ճակտին :

— Քօլօմպա , ըսաւ Օրսօ , յուզումը քեզ կը խենդացնէ երբեմն :

— Օրսօ , Օրսօ , ի սէր քեզի տուած այն տուփին մտիկ ըրէ ինծի : Մեր և Պարիչինիներու միջև արիւն կայ , պէտք չէ որ անոնց տունը երթաս դուն :

— Քո՛յր :

— Ո՛չ , եղբայրս , չեմ ուղեր որ երթաս , հակառակ պարագային կը փախչիմ տունէն ու ալերեսս չես տեսներ : Օրսօ' , գթ'ա ինծի , գոշեց Քօլօմպա ու լալով ինկաւ անոր ոտքերը :

— Կը ցաւիմ օրիորդին յամառութեանը վրայ , ըսաւ կուսակալը , վստահ եմ թէ պիտի կրնաս համոզել զայն վերջապէս :

Դուռը կէս մը բացած , սպասողական դիրքի մը մէջ , կեցաւ մինչև որ Օրսօ հետեւի իրեն :

— Ճիշդ հիմա չեմ կրնար թողութոյրս , ըսաւ Օրսօ : Վաղը եթէ ...

— Վաղը կանուխ պիտի մեկնիմ ես ըսաւ կուսակալը :

— Եղբայր' , կը խնդրեմ , ըսաւ Քօլօմպա ձեռքերը իրարու միացուցած գէթ մինչև վաղը առտու սպասէ : Ժամանակ տուր ինծի որ կրկին իմ հօրս թղթերուն մէջ նայիմ : Այսչափը պէտք չէ որ մերժես ինծի :

— Շատ լաւ , այս իրիկուն պէտք է որ վերջացնես ամէն բան և ասկից վերջ չեմ ուզեր որ զիս չարչըկես քու այդ անզուսպ տաելութեան զգացումովդ : Կուսակա'լ , ներողութիւն կը խնդրեմ եսալ արդէն լաւ չեմ զգար : Վաղը ալ աւելի յարմար է :

— Գիշերը շատ անգամ մեծ իրատատու մըն է , ըսաւ կուսակալը երթալու պահուն , յուսամ թէ մինչև վաղը ձեր բոլոր կասկածները պիտի փառատին :

— Սավերիս , ըսաւ Քօլօմպա սպասուհիին , լապտերը առ և ընկերացիր կուսակալին : Անիկա նամակ մը ունի եղբօրս համար : Յետոյ գաղննի քանի մը խօսքեր փսփսաց անոր ականջին զոր ոչ ոք լսեց բացի սպասուհիէն :

— Քօլօմպա, ըստու Օրսօ, կուսակաւ-
լը մեկնելէն վերծ, դու՞ն չափազանց
կը վշարցնես զիս: Արդեօք միշտ պիտի
յամառի՞ն ապացոյցները մերժել:

— Մինչև վաղը ինձի ժամանակ
տուած ես, պատասխանեց ան, թէն
շատ քիչ է միջոցը սակայն տակաւին կը
յուսամ:

Յետոյ բանալիներու արցակ մը
առնելով վեր վաղեց ու սենեակ մը մը-
տաւ: Անմիջապէս քանի մը գզրոցներ
բացաւ ու փնտռեց այն պահարանները
որոնց մէջ իր հայրը բոլոր կարեռը թուղ
թերը կը պահէր:

Գլոխից ԺԴ.

Սպասուհին ուշացաւ և Օրսօի ան-
համբերութիւնը իր գաղաթնակէտին
հասաւ: Յանկարծ երկցաւ ան ձեռքը
նամակ մը բռնած: Անոր կը հետեւիր
փոքրիկ Զիլինան որ իր աշքերը կը ճըմ-
ռէր, քունէն դեռ նոր արթնցուած ըլ-
լուն համար:

— Գիշերուան այս ժամուն հոս ի՞նչ

գործ ունիո, ըստու Օրսօ, փոքրիկին
դառնալով:

— Օրիորդը կանչած է զիս, պա-
տասխանեց Զիլինան:

— Ի՞նչ պիտի ընէ արդեօք, ըստու
Օրսօ ինքնիրեն ու հապձելով մը Օր-
Լիտիայի նամակը բանալով սկսաւ կար-
դալ հետեւալը,

«Պարսն, Հայրս քիչ մը հիւանդ ըլ-
լալով և արդէն նամակ գրելու տրամա-
դրութիւն ալ չունենալով, անոր քար-
տու զարը ըլլալ յանձն տոի: Գիտես ար-
դէն թէ անցեալ օր փոխանակ մեղի
հետ բնական գեղեցիկութիւնները դիտե-
լու, ծովեղերքը իրեն ոտքերը կը թըր-
ջէր ու այս դիւթական կղզիին մէջ ատ-
իսկ բաւական է տենդէ բռնուելու հա-
մար: Այս առթիւ չափազանց վախցայ:

Կուսակաւլը որ հաճոյալի մարդ մընէ,
լաւ բժիշկ մը յանձնարարեց մեղի որ
երկու օրէն բժշկեց Հայրս: Հիմա Հայ-
րը լաւ է ու կուզէ որսի երթալ, սա-
կայն ես կարդիլեմ:

Ի՞նչ վիճակի մէջ գտար ձեր լեռ-
նական բերդը, աշտարակը դեռ կան-
գուն կը մնայ: Ագիներ կա՞ն հոն: Քա-

նի մը օրէն ձեր ասպնջականութիւնը պիտի վայելէնք և յուսամ թէ Տելա Բէպիաներու բերդը որ հին ու խարխուլ է կըսէիր, մեր գլխուն վրայ շի պիտի փլչի:

Կուսակալին հետ ձեր մտաին ալ խօսեցանք, անիկա ըսաւ ինծի թէ Պատթիափ բանափին մէջ սինլքոր աւազակ մը բանապրկուած է ու անոր խոսափանութիւնները պիտի նպաստեն մեծապէս ձեր կասկածները փարատելու համար: Զեր թշնամանանքը որ կը սարսափեցնէր զիս, այժմ վերջացած կը նկատեմ: Զէք կրնար ըմբռնել թէ որքան կը հրճուիր ատոր համար: Երբ ասկից մեկնեցաք այդ գեղեցիկ Սուգերդողին հետ, հրացան ի ուսին, և մը ռայլագէմ, այն ատեն ինծի յաւէտ Քօրսիփացի երեցաք: Երկար գրելուս համար ներեցէք ինծի որովհետեւ հոս առանձին մնալէն ձանձրացայ, երբ ասկէ ձեր կողմերը մեկնինք կը գրենք ձեզի: Սէրս յայտնեցէք Քօլօմպաին: Անոր դաշոյնը կը գործածեմ միշտ, գրքիս թերթիկները կտրելու համար, բայց այդ տեսակ փափուկ բաներու համար գոր-

ծածուելէն զայրացած գէշ տեսակէն գիրքս կը պասուէ: Մնաք բարեաւ հայրըս իր սէրը կը զրկէ ձեզի:

Մտիկ ըրէք կուսակալին տալիք խըրատներուն, անոնք ձեր օգտին համար պիտի ըլլան: Կը փափաքիմ որ երկար օրէն պատասխանէք այս նամակիս: Որշափ տարօրինակ է որ ձեր հասնելուն մասին չի գրեցիք մեզի:

Լի՛մի

Յ. Գ. Կրկին կը խնդրեմ որ մտիկ ընէք կուսակալին ու ընէք այն ինչ որ կը թելադրէ: Միասին որոշած ենք որ ատանկ ըլլայ ու պէտք է որ ըլլայ, ատանկով չափազանց պիտի ուրախացնէք զիս»:

Օրսօ այսնամակը երեք, չորս անգամ կարգաց, իւրաքանչիւր անգամ զանազան թարգմանութիւններ և մեկնութիւններ տալով անոր մասին իր մտքին մէջ: Յետոյ նստաւ ու երկար պատասխան մը գրեց: Անիկա արդէն մոռցած էր Քօլօմպաի տուած նեղութիւնները Օր. Լիտիայի նամակը լաւատեսութեան

Ճառագոյթ մը ծալթեց անոր սրտին մէջ
իր կասկածներն ու ատելութիւնները
ցնդեցան : Քիչ մը ատեն սպասեց իր քը-
րով վերադարձին բայց իդուր, հետեւա-
բար թեթեցած սրտով անկողին դնաց
ու անուշ մը քնացաւ : Քօլօմպա գաղտ-
նի հրամաններ տալով Զիլինան ճամբու
դրաւ ու գիշերուան մեծ մասը փոշոս
թուղթերը կարդալով անցուց : Դեռ ա-
րեւ չի ծագած քանի մը անգամ փոքր
քարեր նետուեցան պատուհանին փեղ-
կերուն : Այս նշանին վրայ Քօլօմպա
պարահեղ իջու և ծածուկ դռնէ մը եր-
կու չարադէտ մարդեր ներս տուաւ :
Զանոնք խոհանոց տուաշնորդելով կերտ-
կըրեց լաւ մը : Թէ ովքե՞ր էին այդ մար-
դերը հիմա պիտի հասկնանք :

Գլուխ ժե .

Յաջորդ օրը առաւօտեան ժամը վե-
ցին, կուսակալին ծառաներէն մին Օր-
ովին տան դուռը զարկաւ : Քօլօմպա
բացաւ գոււը : Ծառան ըստաւ թէ կու-
սակալը պատրաստուած է մեկնիլ, հե-
տեւաբար Օրսօին կ'սպասէ : Քօլօմպա ա-

ուանց վարանելու պատասխանեց թէ իր
եղբայրը ճիշդ քանի մը վայրկեան ա-
ռաջ աստիճաններէն վար իյնալով ուրքը
վկասած էր, հետեւաբար մեծապէս ե-
րախտապարտ պիտի մնար եթէ կուսա-
կալը յանձն առնէր ինքն անձամբ գա-
լու : Պահ մը յետոյ Օրսօ վար իյնալով
հարցուց թէ արդեօք կուսակալը իր ե-
տեւ մարդ զրկած չէ :

— Կուր զրկած է որ դուն հոս իրեն
սպասես, ըստաւ Քօլօմպա մեծ վստա-
հացումով մը :

Ամբողջ կէս ժամ անցաւ ու ամենա-
փոքր շարժում մը անդամ չի նշմար-
ուեցաւ Պարիչինիներու տան մէջ : Այս
միջոցին Օրսօ հարցուց Քօլօմպայի թէ
ուեէ նոր գիւտ մը ըստած էր այդ գիշեր,
որուն Քօլօմպա պատասխանեց թէ իր
բացատրութիւնները կուսակալին առջե-
պիտի ընէ : Հակառակ իր արտայայտու-
թեան, գոյնին և աչքերուն մէջ փայ-
լող տենդոս յուզումին, Քօլօմպա հան-
դարտութիւն կը կեցնէր :

Վերջապէս Պարիչինիներու տանը
դուռը բացուեցաւ, և կուսակալը իր
ճամբորդի տարագով դուրս ելաւ : Անոր

կը հետևէին քաղաքապետը և անոր երկու որդիները : Կարելի չէ բացատրել այն զարմանքը զոր ունեցան գիւղացիները երբ նկատեցին թէ երեք Պարեշինիները կուսակալին հետ միասին գիւղին հրապարակը կարելով Տելա Բէպիաներու տունը մտան :

— Անոնք հաշտութիւն կը կնքեն, իրարու փափսացին գիւղին քաղաքադէաները :

— Ձեզի չէի ըսեր, կաւելցնէր ծերունի մը, թէ Օրսօ Անտօնը այնքան երկար ապրած է Եւրոպական ցամաքին վրայ որ արիասիրտ մարդու մը պէս իր գործերը կարգադրել մոռցած է :

— Մի մոռնար սակայն, ըսաւ Բապիական մը, թէ Պարիչինիներն են որ անոր կերթան : Անոնք ներողութեան համար անոր ոտքը կերթան :

— Կուսակալը համոզած է զանոնք պատասխանեց ծերունին, հիմա մարդիկ իրենց արիութիւնը կորսնցուցած են և վատերու նման իրենց հայրերուն արիւնին փող մը անդամ չեն տար :

Կուսակալը չափագանց զարմացաւ երբ Օրսօ ոտքի վրայ տեսաւ : Անմիջա-

պէս Քօլօմպա քանի մը բառով ներութիւն խնդրեց անկէ իր խօսած սուտին համար :

— Տէր ի՞մ, եթէ ուեկ ուրիշ տեղ գիշերած ըլլայիք, ըսաւ ան, եղբայրս երէկ իսկ պիտի գար ձեզ բարի գաղուստ մաղթելու :

Օրսօ, յանկարծակիի եկած ներողահայց խօսքերու չարք մը սկսաւ, պնդելով թէ այդ ծիծաղաշարժ վարպետութեան մէջ ինքը ուեէ բաժին չունի : Կուսակալն ու գիւղապետը հաւատացին անոր անկեղծութեան որ աւելի իսկ երեւան եկաւ իր քրոջ հասցէին ուղղած չարք մը պարսաւանքի և կշտամբանքի խօսքերով : Բայց գիւղապետին երկու որդիները բնաւ գոհն չի մնացին :

— Անոնք մեղ կը նախատեն, ըսաւ Օրլանտօն, լսուելու աստիճան բարձր ձայնով մը :

— Եթէ իմ քոյրս ըլլար այդ խաղը խաղցողը, ըսաւ Վինչէնթէլօ, ես անոր կը սովորեցնէի թէ ինչ կը նշանակէ ուշիւը խարելը :

Այս խօսքերը և անոնց արտայայտութեան եղանակը չափազանց գէշ աղ-

դեցին Օրսօխ վրայ ու ստիպեցին որ առնիկա իր բարեկամութենէն մաս մը կորսնցնէ : Ինք և Պարիչինիները ակնարկներ փոխանակեցին որ այնչափ բարեգուշակ չէին :

Բոլորն ալ նստեցան շուտով խակ Քօլօմպա խոհանոցին դրան քով կանգնած մնաց : Կուսակալը սկսաւ խօսիլ, Գիւղական կարգ մը նախապաշարումներու շուրջ փոքրիկ ակնարկներ ընելէ յետոյ ըստ թէ արիւնաւից ատելութիւններուն մէծ մասը ուրիշ բան չեն եթէ ոչ արդիւնքը սխալ թիւ բիմացութիւններու : Յետոյ գիւղապետին ուղղելով իր խօսքերը ըստ, թէ Օրսօն երբէք չէ հաւատացած թէ Պարիչինի ընտանիքը ուղղակի կամ անուղղակի ունէ բաժին ունեցած է իր հօր սղբալի սպաննութեան մէջ և վերջերս երեան ելած կարգ մը իրողութիւնները իր մէջէն արմատախիւըրած ըլլալով ամենափոքր կառկածներն իսկ, կը փափաքի կրկին իր բարեկամական և դրացիական յարաբերութիւնները հաստատել Պարիչինի ընտանիքին հետ :

Օրսօ գլուխով խոնարհութիւն ը-

րաւ, գիւղապետը քանի մը անհասկը նալի բառեր թոփովեց, իսկ անոր որդիները առաստաղը կը գիտէին : Կուսակալը սկսաւ իր խօսակցութիւնը և կը պատրաստուէր Պարիչինիներու կողմէն Օրսօին քանի մը խօսքեր ուղղել, երբ յանկարծ Քօլօմպա իր թաշկինակին տակէն քանի մը թղթի թերթիկներ քաշելով, երկու հաշտուող կողմերու մէջ տեղը կանգնեցաւ :

— Մեր երկու ընտանիքներու միջեղոյութիւն ունեցող ատելութիւնը վերջացած տեսնել իմ միակ բաղձանքս է, ըստ ան, բայց որպէսզի հաշտութիւնը անկեղծ ըլլայ, պէտք է որ պարզ խօսինք և ուեէ բան կասկածելի չի թողունք : Պրն . Պարիչինի, ես կարգ մը կարեռը պատճառներ ունիմ կասկածելութիւններով Պիտնչի յայտարարութիւններու մասին որովհետեւ խիստ վատահամբաւ մարդէ մը կուգան անոնք : Բսած եմ արդէն թէ թերես քու որդիներդ տեսած են զայն Պասթիաի բանալ :

— Կը սխալիք, ընդմիջեց Օրլանտուչիոն, ես տեսած չեմ զայն :

— Տէր կուսակալ, դուք ըսիք պատ-

Ճառը թէ ինչու թովմաս Պիանչին ըստ
պառնական նամակ մը գրած ու կեղ-
ծած է զայն : Անոր նպատակը եղած է
իր եղբօր իմ հօրմէս վարձած ջրաղա-
ցին ապահովութիւնը ունենալ, անանկ
չէ :

— Յայտնի եղաւ թէ այդ եղած
է միակ պատճառը, ըստ կուսակալը :

— Ատանկ աննկարագիր և վատ
մարդէ մը ամէն բան կարելի է ակնկա-
լել, ըստ Օրսօ, քաջալերուած իր քրոջ
հանդարտ կեցուածքէն :

— Խարդախուած նամակը, ըստ
Քօլօմպա, որուն աչքերը սկսան աւելի
պայծառ փայլիլ, Յուլիս 11-ի թուակա-
նը կը կրէ : Այդ ատեն թովմաս իր եղ-
բօր հետ չըրացը կը մնար :

— Այս, ըստ կուսակալը քրչ մո-
ջդագրգռուած :

— Ի՞նչ կրնար ըլլալ թովմասի նը-
պատակը այն ատեն, գոշեց Քօլօմպա
յաղթական : Իր եղբօր վարձքին ժամա-
նակը լրացած ըլլալով, հայրս Յուլիս
1ին զեկոյց զրկած է անոր : Ահաւասիկ
իմ հօրս արձանագրութիւնները, զե-
կուցագրին պատճէնը և գործակալի մը

նամակը որ նոր վարձկալ մը գտած ըլլ-
ալու կը տեղեկացնէ :

Կօռած միջոցին թղթերը կուսակա-
լին յանձնեց : Վայրկեան մը ընդհա-
նուր զարմանք տիրեց : Օրսօ խոժոռա-
դէմ յառաջ անցաւ թուղթերը դիտե-
լու համար .

— Ասոնք մեղ կը նախատեն, կրկին
դոչեց Օրլանտուչիօ, բարկութեամբ
ոտքի ելնելով : Երթանք հայ'ր, արդէն
պէտք չէր որ հոս գայինք :

— Վայրկեան մը բաւական եղաւ
Պրն . Պարիչինիի ինքզինքին գալու
համար : Թղթերը ուզեց ինքն ալ քըն-
նելու համար : Կուսակալը առանց ուեհ
խօսքի տուաւ զանոնք : Յետոյ կանաչ
ակնցները զերցնելով, սկսաւ թղթե-
րուն վրայէն անցնիլ, մինչ Քօլօմպա
վագրուհիի մը աչքերով կը դիտէր իր
թշնամին :

— Բայց, ըստ Փաստաբան Պարի-
չինի թղթերը կրկին կուսակալին յանձ-
նելով, թովմաս վստահ ըլլալով գըն-
դապետին բարեսրտութեանը մասին կը
խորհէր թէ անիկա պիտի փոխէ զա-
նոնք իր ջրաղացէն հանելու որոշումը

և կրկին զիրենք պիտի պահէ , ինչպէս
որ ըրաւ ալ յետոյ :

— Ես էի որ զանոնք հոն պահեցի ,
ըստ Քօլօմպտ սպառնական ձայնով մը :
Հայրս մեռնելէն վերջ ես որսչեցի անոր
վարձկալներու հետ լաւ վարուիլ :

— Ինչ որ ալ ըլլայ , ըստ կուսա-
կալը , որոշ է թէ Թովմաս ըրած է այս
յայտնութիւնը :

— Ինծի ալ սա չափը որոշ է թէ
այս բոլորին ատկ հսկայ դաւադրու-
թիւն մը կայ թագնուած , ըստ Օրսօ :

— Ես դեռ այս Պարսններուն ըրած
ուրիշ մէկ յայտարարութիւնը կուզեմ
ջրել , ըստ Քօլօմպա : Անիկա խոհանո-
ցին դուռը բացաւ և շուն մը ու երկու
աւազակները , Պրատօլաչիոն և Փոխե-
րեցը , ներս առաւ : Երկուքն ալ զինա-
թափ եղած էին : Փամինուշտատուփերը
մէջքերնին էր թէւ , սակայն հրացան
չունէին իրենց հետ : Երբ սենեակը մը-
տան իրենց գլխարկները յարդանօք
վար առին :

Անոնց յանկարծական երեւումը
ընդհանուր յուղում ատաճառեց : Գիւ-
ղազետը գրեթէ վար ինկաւ իր տեղէն :

Անոր երկու որդիքը քովը վաղեցին ու
ձեռքերնին դաշոյններուն տարին : Կու-
սակալը քայլ մը առաւ դէպի դուռը :
Իսկ Օրսօ աւազակն օձիքէն բռնած
կը դոչէր ,

— Թշուառակա՞ն , հոս ինչ դործ
ունիք :

— Հոս դարան մը կայ , դոչէց դիւ-
զապետը փորձելսվ որ դուռը բանայ :
Բայց դուռը ետեւէն ամրացուած էր :

— Բարեկամներ , ըստ Պրանտօ , մի
վախնաք մեղմէ : Երեւցածնուս չափ
սադայէլներ չենք մենք : Ուէ չար նը-
պատակ չունինք : Կուսակա՞լ , ես քու
խոնարհ ծառադ եմ : Իսկ դուն տե-
ղակալ քիչ մը կամաց սեղմէ օձիքս ,
հիմա կը խեղդուիմ : Մենք հոս վըկա-
յութեան եկած ենք : Փոխերե'ց , խօ'սէ
տեսնեմ , դուն արագախօս լեզու մը
ունիս :

— Կուսակա՞լ , ըստ Փոխերեցը ,
ես քեզ ճանշնալու պատիւը ունեցած
չեմ : Ես կիօքանթօ կասթրիքոնին եմ
որ աւելի Փոխերեց անունով կը ճանչ-
ցուիմ : Ա՛հ , կը յիշես , անանկ չէ՞ :
Օրիսրդը , որուն հետ ալ ասկէ առաջ

ծանօթանալու պատիւը ունեցած չէի,
ինդրեց ինձմէ տեղեկութիւն առ
թովմաս Պիանչի կոչուած մարդու մը
վրաօք որ ինձի հետ միասին բանար-
կուած էր Պամիափառ բանալ։ Ահաւա-
սիկ ինչ որ պիտի ըսեմ։

— Դուն քեզ մի չարչրկիր, ըստ
կուսակալը, քեզի նման մարդէ մը ուել
բանլսել չեմ ուզեր։ Պրն. Տելա Բեպիա
կը սիրեմ հաւատալ թէ այս զգուելի
դաւագրութեան մէջ գուն ուէ բաժին
շունիս։ Կը փափաքիմ գիտնալ թէ ո՞վ
է այս տանը զլուխը։ Հրաման ըրէ որ
բանան դուռը։ Եւ վասահ եղիր թէ
քու քրոջմէդ բացատրութիւն պիտի
պահանջուի այս աւազակներուն հետ
ունեցած իր տարօրինակ յարաբերու-
թիւններուն համար։

— Տէ՛ր կուսակալ, հաճեցէք լը-
սել այն ինչ որ այս մարդը պիտի խօ-
սի։ Դուն հոս կը գանուիս արդարու-
թիւնը երեւան հանելու համար, հե-
տեւաբար պէտք է որ ճշմարտութիւնը
գտնես։ Խօսէ՛, կիօքանթօ կասթրի-
քոնի։

— Մտիկ մի՛ ընէք անոր, գոչեցին

երեք Պարիչինները միաձայն։
— Եթէ ամեն մարդ նոյն ատեն
խօսի, ըստ աւազակը ժպտելով, պա-
տեհութիւն պիտի չըլլայ որ ես լը-
ուսւիմ։ Բանտին մէջ, այդ խնդրոյ ա-
ռարկայ թովմասը, իմ ընկերս էր,
բայց ոչ թէ բարեկամու։ Պրն. Որլան-
տուշիօն քանիցս այցելեց անոր բան-
տին մէջ։

— Սուտէ, պոռացին երկու եղ-
բայրները միասին։

— Երկու ժխտական մէկ հաստա-
տական կը շինեն, ակնարկեց աւազակը
անտարբերութեամբ։ Թովմաս առատ
դրամ ունէր ու առատ կ'ուտէր, կը
խմէր։ Զակառակ որ գծկամակութեամբ
կ'ընկերանայի այդ սրիկային, քանի մը
անդամ ճաշեցի անոր հետ։ Իբր երախ-
տիք, առաջարկեցի իրեն հետս փախ-
ցունել։ Թովմաս մերժեց, ըսելով թէ
ինք իր մասին անհոգ է, քանի որ Փաս-
տաբան Պարիչինին զինքը դատաւորե-
րուն յանձնաբարած է ու քիչ տաենէն
անպարտ պիտի արձակուի, գրպանը
դրամով լեցուն։

— Ինչ որ այս մարդը ըստ սուտ

է . կրկնեց Օրլանտուչիօն հասաւառօքէն :
Եթէ հրացանը ձեռքերնիս դաշտին մէջ
եղած ըլլայինք , անիկա պիտի չըհա-
մարձակէր ատանկ խօսիլ :

— Պարապ խօսք , ըսաւ միւս աւա-
զակը : Փոխերեցին հետ չըլլայ թէ կը-
ովիւի բռնուիս :

— Պիտի թողովս որ ասկից դուրս
ելլենք Պրն . Օրսօ , ըսաւ կուսակալը ,
անհամբերութեամբ ոտքը գետին դար-
նելով :

— Սավերի'ա , Սավերի'ա , դուռը
բաց , ըսաւ Օրսօ :

— Մէկ վայրիկեան մը , ըսաւ աւա-
զակը , պէտք է որ մենք մեկնինք ա-
ռաջ :

— Մնաք բարով , ըսաւ աւազակը :
Յետոյ իր թե՛ը հորիզոնաձև երկարելով
ըսաւ իր շանը , «Պրուսքօ , մէյ մը ցաթ-
է կուսակալին համար» :

Շանը ցաթէկեյէն վերջ , աւազակնե-
րը իրենց հրացանները առին և պար-
տէզին կողմէն աներեւոյթացան : Սուր-
սուլոցէ մը վերջ յանկարծ դուռը բա-
ցուեցաւ :

— Պրն . Պարիչինի , ըսաւ Օրսօ

բուռն զայրութով , այսօրուանէ սկսեալ
քեզ գեղձարար մը կը ճանշնամ : Այսօր
իսկ ընդհանուր դատախազին պիտի
դրկեմ իմ ամբաստանագիրս քեզի դէմ ,
իբր զեղձարար և թովմաս Պիանշիի
գործակից : Թերեւս ալ աւելի զօրաւոր
ամբաստանութիւն մը ներկայացնեմ
քեզի դէմ :

— Կու ալ իմ կողմէս , Պրն . Տելա
թէպիա , պատասխանեց գիւղապետը ,
քեզ կ'ամբաստանէմ իբր դաւադիր և
աւազակներու գործակից : Նոյն ատեն
կուսակալը քեզ պէտք է սատիկանու-
թեան յանձնէ :

— Կուսակալը իր պարտականու-
թիւնը պիտի կատարէ , ըսաւ պաշտօ-
նեան խիստ ձայնով մը : Անիկա պիտի
ջանայ որ խաղաղութիւնը անվթար
պահուի այս գիւղին մէջ ու արդարու-
թիւնը երեւան ելլէ : Ասկա բոլորիդ
ալ կըսեմ հաւասարապէս :

Գիւղապետն ու իր փոքր որդին ար-
դէն սենեակէն դուրս ելած էին և Օր-
լանտօն եա եա երթալով կը հետեւէր
նոր :

— Հայրուածով մը կրնամ ջայի է և մէկ
հարուածով մը կրնամ ջայի լզայն :
Վրէժս քեզմէ ու եղբօրմէդ պիտի լու-
ծեմ :

Ի պատասխան Օրլարտոն իր դաշոյ-
նը քաշած , խենթի նման Օրսօի վրայ
խուժեց : Բայց իր զէնքը գործածելէ
առաջ Քօլօմպա անոր թեւը բռնեց ու
կատաղօրէն ոլորեց , և Օրսօ բռունց-
քով անոր երեսին անանկ մը զարկաւ
որ թաւալելով գնաց զարնուեցաւ դը-
ռան : Դաշոյնը ձեռքէն թռաւ ինկաւ
տախտակամածին վրայ : Վինչենթելօ
իր դաշոյնը քաշած ներս կը խուժէր ,
երբ Քօլօմպա հրացանը խլելով յար-
ցակեցաւ անոր վրայ : Նոյն պահուն
կուսակալը միջամտեց :

— Կրկին կը տեսնուինք , Օրսօ Սն-
տո՛ն , պօռաց Օրլանաօ և սենեակին
դուռը քաշելով իր ետեւէն դոցեց
զայն որպէսզի ժամանակ ունենայ հե-
ռանալու :

Օրսօն և կուսակալը , ամէն մէկը
անկիւն մը քաշուած , երկար ատեն
լուռ մնացին : Քօլօմպա , յաղթական
հրացանին յենաց , հպարատութիւնով մը

մէկէն միւսին կը նացէր :

— Սոսկա'լի երկիր , սոսկա'լի երկիր ,
գոչեց կուսակալը վերջապէս , ուժդը-
նօրէն աեղէն շարժելով : Տելա թէսլիս' ,
ըրածդ չխտակ չէր : Պատւոյ խօսքդ
կը պահանջեմ որ ծայրահեղութիւննե-
րու չի դիմես մինչե որ արդարութիւ-
նը երեւան ելլէ :

— Այս' , կուսակա'լ , սխալ ըրի այդ
անպիտանին զարնելովս , սակայն զար-
կի ու չեմ կրնար մէրժել անոր պա-
հանջին գոհացում ատլ :

— Ո՛չ , ո՛չ , անիկա չուզեր քեզի հետ
մենամարտիլ , սակայն եթէ անիկա քեզ
սպահնէ պատճառ տուած եղար անոր :

— Մենք կրնանք զմեզ պաշտպա-
նել , ըստ Քօլօմպա :

— Օրլանտոն քաջ մէկը կ'երեւի ,
ըստ Օրսօ , և իրմէն ատկից աւելին կ'ա-
կընկալեմ : Անիկա չատ չուտ դիմեց
կընկալեմ : Ուրախ ես ալ նոյնը պիտի ընէի ան-
զէնքի և ես ալ նոյնը պիտի ընէի ան-
կասկած : Ուրախ եմ որ քընջու բա-
զուկները ակար չեն :

— Պէտք չէ որ մենամարտիք , պո-
ռաց կուսակալը , կ'արգիլեմ այժմէն :

— Թոյլ տուէք ըսել թէ պատիւի

Խնդիրներու մէջ իմ խղճմատանքէս զատ
ուրիշ իշխանութիւն չեմ ճանչնար,
ըստ Օրսօ :

— Կ'ըսեմ թէ պիտի չ'ը մենամար-
տիք :

— Կրնաք զիս ձերբակալել տալ,
այն ալեթէ թոյլատրեմ : Եթէ յաջո-
ղիք, ատանկով միայն կրնաք յետաձը-
գել գործ մը որ այժմէն անխուսափելի
կը նկատեմ : Դուք պատիւի մարդ մ'էք
ու գիտէք թէ այլապէս կարելի չէ
կարգադրել այս խնդիրը :

— Եթէ եղբայրո ձերբակալել
տաք, աւելցուց Քօլօմպա, գիւղին կէ-
սը անոր կողմը պիտի բռնէ և փառաւոր
ընդհարում մը պիտի ունենանք :

— Կ'ագդարաբեմ ձե՛զ, կուսակա՛լ,
ըստ Օրսօ, ու կը խնդրեմ որ ասիկա
սպառնալիք մը չընկատէք, որ եթէ
Պարիշինին իր իշխանութենէն և պաշ-
տօնէն օգառելով զիս ձերբակալել
ուզէ, ինք զինք ու պիտի պաշտ-
պան եմ :

— Այս օրէն սկսեալ անիկա պիտի-
կախակայուի իր պաշտօնէն, ըստ կու-
սակալը : Յուսամ թէ ինք ինքնքը պիտի-

արդարացնէ : Պըն . Տելա թեալի՛ս, մը-
տիկ ըրէ : Ես քեզմով կը շահագրգը-
ռուիմ : Կը խնդրեմ որ խաղաղութեամբ
տունը մնաս, մինչև որ ես վերադառ-
նամ կօրդէն : Երեք օր մինակ պիտի
բացակայիմ : Դատախաղը հետս առած
պիտի վերադառնամ ու պիտի ջանամ
այս տիսուր ինդիրը կատարելապէս
վերջացնել : Կը խոստանա՞ս բոլոր թըշ-
նամութիւներդ յետաձգել մինչև վերա-
դառնամ :

— Զեմ կրնար խոստանալ եթէ Օր-
լանտօն մենամարտի հրաւիրէ զիս, ինչ
որ կը խորհիմ թէ ընէ :

— Ի՞նչ, դուն ֆրանսացի զինուոր
մը, պիտի ուզե՞ս մենամարտիլ մէկին
հետ զոր զեղծարար կը ճանչնաս դուն :

— Ես զարկի անոր :

— Եթէ եղերնագործի մը զարկած
ըլլայիր ու ան քեզմէ գոհացում պա-
հանչէր արդեօք անոր հետ պիտի մե-
նամարտէի՞ր : Շատ լաւ, աւելի քիչը
պիտի պահպնջեմ քեզմէ : Դուն զայն
մի փնտոեր : Աղատ ես մենամարտիլ
անոր հետ եթէ ինք կարդայ հրաւէրը :
— Պիտի պահպնջէ ինձմէ անկաս-

կած բայց կը խոստանամ ուրիշ հար-
ռւածներ չտալ անոր զայն կոիւի
մղելու համար :

— Ի՞նչ սուկալի երկիր, կրկին գո-
չեց կուսակալը, ե՞րբ ֆրանսա պիտի
վերադառնամ :

— Կուսակալ, ըստւ Քօլօմպա,
ամենաքաղցր ձայնով մը, արդէն ուշ
է, պիտի փափաքէի որ պատուէիք մեզ,
մեզի հետ ճաշելով :

կուսակալը շի կրցաւ խնդուքը
դսպել :

— Արդէն պէտք եղածէն աւելի
կեցայ հոս, աշառութիւն նկատուելու
չափ երկար : Պէտք է որ երթամ :
ՕՐԻՈՐԴ Ո՞Վ ԳիՏէ ԱՅՍՈՐ ՔԱՆԻ
ԴԺԱՂԴՐԱԽԻՆՆԵՐ ՊԱՏՐԱՍՏԵՑԻՐ :

— Տէ՛ր իմ, գոնէ պէտք է արդա-
րութիւն ընէք քրոջո գէթ հաւատալու
թէ անոր համոզումները շատ խորունկ
են : Վասահ եմ թէ դուք իսկ հիմա կը
հաւատաք թէ որքան ձի՛ց են տնոնք :

— Մնաք բարով, ըստւ կուսակալը,
ձեռքերը շարժելով : Այժմէն կը զեկու-
ցանեմ թէ սոտիկանութեան լուր պի-
տի տամ որ ձեզ մօտէն լրտեսէ :

Երբ կուսակալը հեռացաւ, Քօլօմ-
պա ըստւ,

— Օրսօ՛, հոս Եւրոպական ցամաքը
չէ, Օրլանտօն ձեր մենամարտները չի
հասկնար ու բացի ատ, այդ սրիկան
կարիծի մահով մեռնելու արժանի չէ :

— Քօլօմպա՛, սիրելի՛ս, գուն քաջ
աղջիկ մ'ես : Այս օրուայ դաշոյնի հա-
րուածէ մը աղատիլս քեզի կը պար-
տիմ : Թող որ ձեռքերդ համբուրեմ :
Բայց պէտք է որ դուն ազատ ձգես զիւ-
դործելու համար : Կան կարգ մը բա-
ներ որոնց գեռ խելքդ չի հասնիր : Քիչ
մը նախաձաշ առուր ինձի և կուսակալին
մեկնելէն անմիջապէս յետոյ Զելինան
զրկէ քովս : Այդ փոքրիկը շատ լաւ կը
կատարէ իրեն եղած յանձնարարութիւն-
ները : Կուզեմ նամակ մը զրկել անոր
ձեռքով :

Մինչ Քօլօմպա նախաձաշ կը պատ-
րաստէր, Օրսօ իր սենեակը առանձնա-
ցաւ ու հետեւեալ նամակը գրեց :

«Անշուշտ անձկոս ես մենա-
մարտելու : Ես պակաս չեմ : Վաղը
առտու ժամը վեցին, հանդիպէ
ինձի Աղուավիվախ ձորը : Ատը՝

Ճանակ գործածելու մէջ շատ վարպետ եմ ես, հետեւաբար չեմ առաջարկեր ատ զէնքով մենամարտի : Լսած եմ թէ լաւ հրացան կրնաս գործածել : Ուրեմն երկուքը ալ երկիվող հրացաններով ներկայանանք : Ես մէկ ընկերով մը պիտի գամ: Եթէ եղբայրդ կը փափաքի հետոդ գալ, ուրիշ վկայ մը առ հետդ :»

ՕՐՍՈ ԱՆՏՕՆԻՕ ՏԵԼԱ. ԲԵՊԻԱ

Կուսակալը ժամի մը շափ փոխգիւղապետին և քիչ մ'ալ Պարիչիներու քով մնալէն վերջ ճամբայ երաւ, ոստիկանի մը ընկերակցութեամբ: Քանի մը վայրկեան յետոյ Զիլինան Օրսօի նամակը տարաւ յանձնեց Օրլանտօին:

Պատասխանը մինչեւ իրիկուն ուշացաւ: Պրն. Պարիչինին ոտորագրած էր անոր տակ ու ոպառնացած էր Օրսօին նամակը դատախազին առջև հանել, ու վերջացուցած էր այսպէս— «Իմ Խըզդմանքիս ապաւինելով արդարութեան պիտի սպասեմ քու չարութիւններդ պատժել տալու համար :»

Հինգ հովիւներ որ ՔօԼօմպան կանչած էր տանը պաշտպանութեանը համար հասած էին արդէն ու հակառակ Օրսօի բողոքներուն ուազմական պատրաստութիւններ ու զգուշութիւններ կ'ընէին պատշգամին վրայ և պատնէշներուն ետեւ: Գիւղին ժողովուրդը ինքնարերաբար ծառայելու կը գիմէր հոն: Նամակ մը եկաւ Աստուածաբանաւազակէն որ օգնութիւն կը խոստանար Օրսօի եթէ Պարիչիները ոստիկանութեան դիմէն: Հետեւեալ յետը ըրութեամբ կը վերջանար նամակը: «Կը փափաքէի գիտնալ թէ կուսակալը ի՞նչ կը մտածէ այն սքանչելի դաստիարակութեան մասին զոր ընկերս կուտայ իր շանը: Զիլինայէն վերջ չունէն աւելի նուտումնալից աշակերտ մը չեմ գիտեր ես :»

ԳԼՈՒԽ ԺԶ.

Հետեւեալ օրը առանց ուկէ թէլլ նամութեան անցաւ: Երկու կողմի ալ պաշտպանողական դիրք բռնած էին: պաշտպանողական

Օրսօն տունէն դուրս չելաւ և Պարի-
չինիներու դուռն ալ մինչև իրիկուն
դոց մնաց : Հինգ սստիկաններ որ դիւ-
դին պաշտպանութեան համար նշանակ-
ուած էին մերթ հրապարակին և մերթ
դիւդին եղերքները կ'երեւէին անընդ-
հատ : Փոխ-դիւդակեաը միշտ իր պաշ-
տօնին վրայ էր թէկ, սակայն բացի եր-
կու թշնամի տուներու պատնէչներուն
ոչինչ կար պատերազմ արտայրազ :
Քօրսիքացիէ մը զատ ուէ մարդ չըպի-
տի կրնար նկատել թէ հրապարակին վր-
րայ և կաղնիին տակ միակ և միակ կի-
ներ էին որ կ'երթեւէկէին :

Ընթիքի ժամանակ Քօլօմպա ու-
րախութեամբ եղբօրը ցուցուց հետեւեալ
նամակը զոր նոր ստացած էր Օր . Նե-
փիէն :

«Իմ սիրելի Քօլօմպա ,

Շատ ուրախ եղայ եղբօրդ նամակէն
հասկնալով թէ ձեր թշնամութիւն-
ները վերջացած են : Շնորհաւորու-
թիւններս այդ մասին : Հայրս ա-
ռանց եղբօրդ չի կրնար մնալ հոս :
Սյսօր կը մեկնինք առկից և գիշերը

ձեր բարեկամին տունը ալիորի ան-
ցունենք : Վազը չէ միւս օր ժամը
Արին սպասեցէք մեզի :

Ցտեսութիւն Քօլօմպա
Բարեկամուհիդ
Լիքիս Նեվիկ»

— Անանկ կ'երեւի թէ վերջին նա-
մակը չէ ստացած , ըստու Օրսօ :
— Թուականէն յայտնի է թէ քու
նամակդ հասնելէն տուած արդէն անոնք
մեկնած են եղեր : Բայի՞ր անոր որ չէ
դայ :

— Գրեցի անոր թէ պաշտպան վի-
ճակի մէջ ենք : Կարծեմ թէ ի վիճակի
չենք հիւրեր ունենալու :
— Ա՛հ , այդ Անդղիացիները տա-
րօրինակ ժողովուրդ մ'են : Իր հետ
անցուցած վերջին գիշերը ըստու ինձի
թէ Քօրսիքան պիտի չձգէ մինչև որ
փառաւոր կոիւ մը չտեսնէ :
Եթէ յօժարիս Օրսօ , անոնց կըր-
նանք ցուցընել թէ ինչպէս կարելի է
հարձակիլ թշնամիի մը ուան վրայ :
— Գիտե՞ս Քօլօմպա՞ , թէ ընու-

թիւնը սիսալած է քեզ կի՞ն մը ստեղծ-
ծելով։ Դուն սքանչելի դինուոր մը
կրնայիր ըլլալ։

— Թերեւու Ամեն պարագայի տակ
պիտի պատրաստուիմ զանոնք ընդու-
նելու համար։

— Անօգուտ է, որովհետեւ մարդ մը
պիտի զրկեմ որ ճամբայ ելլելէ առաջ
ետ կեցնէ զանոնք։

— Ի՞նչ : Այս փոթորկու օդին ո՞վ
պիտի զրկես : Ճեղեղ մը կրնայ զրկած
մարդդ նամակիդ հետ միստին քշել
տանել : Խեղձ աւագակներ, արդեօք
ի՞նչ կընեն անոնք այս փոթորկիին : Բա-
րեբախտաբար անոնք լաւ վերաբկու-
ներ ունին : Օրսո, ըսեմ քեզի թէ ինչ
պէտք է ընել : Վաղը առառւ կանուխ
երբ փոթորկը դադրի ճամբայ ելիր ու
դիմաւորէ զանոնք : Վատահ եմ թէ մեր
բարեկամներուն տունը պիտի գտնես
զանոնք, քանի որ օրիսրդը միշտ ուշ
կ'ելլէ իր անկողնէն : Անոնց կիմացնես
պատահածը և երբ անոնք պնդեն գա-
լու մասին, շատ ուրախութեամբ կ'ըն-
դունինք զանոնք։

Օրսո իր հաւանութիւնը տուաւ այդ

ծրագրին, և Քօլօմպա քանի մը վայր-
կեան լուռթենէ վերջ շարունակեց,
— Թերեւու կը խորհէիր թէ կատակ
կ'ընէի, երբ Պարիչինիներու տան վրայ
յարձակում մը ընելու մասին կը խօ-
սէի : Գիտե՞ս թէ մենք անոնցմէ զօ-
րաւոր ենք, մէկի գէմ երկուք : Քանի
որ կուսակալը զայն պաշտօնանկ ըլլաւ
գիւղացիները բոլորն ալ մեր կողմը
պիտի բանեն : Շատ դիւրին պիտի ըլլայ
զանոնք ջախջախնել : Եթէ թոյլ տաս
ինծի աղբիւրը կ'երթամ և անոնց կիները
կը նախատեմ, անոնք դուրս պիտի գան
և թերեւու այնքան երկուա պիտի ըլ-
լան որ պատշգամներու ետեւէն իմ վը-
րաս կրակ բանան : Անոնք չեն կրնար
իզիս ուղաննել, բայց նախայարձակը ի-
շենք եղած կըլլան : Աւելի գէշ իրենց
համար : Կուրէ մը վերջ ուէ մարդ յան-
համար : Վայրէ մը վերջ ուէ մարդ յան-

ունեցած պիտի ըլլայինք հիմա :

Բոլոր այս խօսքերը անըմբոնելի պաղարիւնով մը արտասանուեցան : Օրոն ապշած՝ իր քոյրը կը դիգէր հիմացումով և սարսափով :

— Սիրելի Քօլօմպա , ըստ Օրսօ , դուն սատանային մարմնացումն ես : Բայց կեցիր : Եթէ ես չի յաջողիմ զանոնք օրէնքով կախաղան հանել , իմ վրէժու լուծելու համար ուրիշ միջոցներու կրնամ գիմել : Տաք գնդակ , կամ պաղ պողպատ . . . գիտցիր թէ Քորսիքացիութիւնս մոռցած չեմ դեռ :

— Որքան շուտ , այնքան լաւ , ըստ Քօլօմպա հառաշանքով : Ո՞ր մէկ ձին կ'ուզես հեծնել վաղը Օրսօ' :

— Աւ ձին , ի՞նչու կը հարցնես :

— Որպէսզի առատ գարի արուի անոր :

Երբ Օրսօ իր սենեակը քաշուեցաւ , Քօլօմպա սպասուհին և հովիւները դրկեց որ պառկին ու ինք առանձին մնաց խոհանոցին մէջ կարգ մը պատրաստութիւններ տեսնելու : Մերթ ընդ մերթ մտիկ կընէր գիտնալու համար թէ եղբայրը քնացած էր : Երբ վըս-

տահ եղաւ թէ ամեն ոք քնացած է , սուր գանակ մը առաւ , մեծկակ կոչիկ մը հագաւ և կամացուկ մը պարտէզը ելաւ : Պարտէզին չորս կողմը ցանկապատուած էր : Նոյն գդուշութեամբ ձիւրուն պահուած տեղին մօտեցաւ և սուլելով զանոնք իրեն չուրծը հաւաքեց

Երբ սև ձին մօտեցաւ իրեն յանկարծ վզին երկար մազերը բռնեց , ուլուխը վար քաշեց ու անոր ականջը ձեղքեց իր գալույնովը : Զին կատաղի ոստում մը ըրաւ , վրնջեց և փախաւ : Քօլօմպա բոլորովին գոհ , պարտէզէն կը վերադառնար , երբ Օրսօ պատուհանը բանալով պոռաց :

— Ո՞վ է հոտ :

Նոյն պահուն Օրսօ իր հրացանը կը լեցունէր : Բարեբաղդաբար պարտէզին դուռը սև մթութիւն կը աիրէր և մեծ դուռը ծառ մը կը ծածկէր Դայն : Քօլօմպա արագութեամբ մը պարտէզին Լուսականոցին քսուելով յագոցեց և պատին քսուելու խոհանողեցաւ առանց նշմարուելու խոհանոցը մտնել , Օրսօի երեալէն քանի մը վայրկեան առաջ :

— Ի՞նչ կայ, հարցուց Քօլօմպա:

— Ինձի անանկ թուեցաւ թէ մէկը պարտէ զին դուռը բացաւ, պատասխանեց Օրոս :

- Անկարելի է : Անշուշտ շուները
պիտի հաչէին : Ինչ որ է , երթահք,
տեսնենք :

Օրսօ պարտէզին շուրջը դարձաւ և
երբ տեսաւ թէ դուրսի դուռը լաւ մը
կղպուած է, քիչ մը ամչցաւ իր սը-
խալին համար:

--կըտեսնեմթէ կամաց կամաց սկը-
սած ես զգուշութիւն ձեռք տանել,
ըստ Քօլօմպա, ինչ որ անհրաժեշտ է
քու վիճակու ունեցող մէկին համար :

— Դուն կը վարժեցունես զիս, պատասխանեց Օրսօ : Գիշեռ բանի առաջար:

Առառնելուն կանուխ Օրսօ պատրաստ
էր մեկնելու : Իր արտաքին կերպա-
րանքէն, կիներու հաճելի երեւնալու
մարմանջէն բռնուող մէկու մը կը նը-
մանէր, իսկ իր զէնքերը կուիւի մեկ-
նող Քօրսիքացիի մը երեւոյթը կուտա-
յին իրեն : Պէտք եղածին պէս սպա-
ռագինուած էր : Սրագ, արագ իմեց
իր սուրբը : Հովիւներէն մին զրկուեցաւ

ձին թամբելու համար : Օրո և Քօլօմ-
պւա հետեւցան անոր : Հսկիւը հազիւ
թէ ձին բռնեց, սոսկումէն թամբն ու
սահնձը ձգեց իր ձեռքէն, մինչ ձին յի-
շեյսկ անցեալ դիւերուան դանակի հար-
ուածը վախէն կը ցատկէր :

— **Горючий газ**, **упрощая** **0расо:**

— ԱՇ, Օրո Անտօն, աՇ, բացա-
գանչեց հսկիւը։ Յեսայ սկսու անբա-
ցարելի հայհոյութիւններ լնել։

Հայոց պատահած է, հարցուց

Քօլոմպաւ :
Ամենքն ալ ձիուն մօտեցան և երբ
դայն արիւնլուայ և ականջը ճեղքուած
գատն , զարմանքի և սրտմառթեան
աղաղակներ օգը թնդացուցին : Պէտք
է գիտնալ թէ Քօրսիքայի մէջ թըշ-
նամիին ձիուն ականջը ճեղքել միան-
գամայն վրէժիսնդրութիւն , մարտա-
կոչ և սպանութեան սպառնալիք կը
նշանակէ : Հրացանի դնդակէ մը զամ-
ոցինչ կրնայ այդ ոճիրը մաքրել : Թէկ
Օրսօ երկար ատեն երկրէն բացակայ-
գանուելով միւսներէն նուազ կզդար-
գործուած նախատինքին ահագնու-
թիւնը , սակայն եթէ այդ վայրկեանի

Պարիչինի մը ներկայանար իրեն, անոր հատուցում ընել պիտի տար գործուած թշնամութեան համար :

— Երկուա սրիկաներ, գոչեց ան, փոխանակ ճակատ առ ճակատ ինձի հետ կուելու, խեղա ձիէն կ'ուղեն իրենց վրէժը լուծել :

— Ի՞նչ բանի կ'սպասենք, պուաց Քօլօմպա սաստկութեամբ : Անոնք մեր ձին վիրաւորելով մեզ գրգռել ուղած են ու պէտք է որ սպասավանենք անոնց :

— Վրէժինգութիւն, գոչեցին հովիւները : Յարձակում անոնց տանը վրայ :

— Իրենց աշտարակին կից ախոռ մը կայ խոտով լեցուն, ըստ Փօլօ Կրրիֆօն, ակնթարիթի մը մէջ կրնամ վառել զայն :

Այսպէս ամեն մէկը մասնաւոր միջոց մը կ'առաջարկէր վրէժ լուծելու համար : Դժբաղդաբար կամ բարեբաղդաբար Քօլօմպա, ձիուն վրայ գործած իր անդթութեան, ակնկալած արդիւնքը չունեցաւ, չնորհիւ Օրսօի : Անիկա կառկած չունէր թէ առ վայրենի արարքը իր

թշնամիներուն գործն էր ու այս նուաստ ու անվայել վրիժառութիւնը թշնամիներուն վրայ ունեցած իր համարումը աւելի պղափիցուց ու կուսակալին իրաւունք տուալ թէ այս մարդիկները արժանիքը չունին անոնց հետ մենաւարտելու համար : Սակայն կրրկին աղդաբարեց իր մարդիկներուն,

— Ես եմ այս տան տէրը և պէտք է որ հնագանդիք ինձի : Զեզմէ ան որ սպաննելու, կամ այրելու ուէք քայլ առնէ, ես պիտի սպաննեմ զինքը : Շուտ, մսիսրագոյն ձիս թամբեցէք :

— Ի՞նչ, Օրսօ, ըստ Քօլօմպա զայն մէկ կողմ քաշելով, թոյլ կուտաս որ ժողովուրդը մեզ նախատէ : Իմ հօրս ողջ եղած ժամանակ Պարիչինիները ոչ մէկ տաեն համարձակեցան մեր կենդանիները վիրաւորել :

— Կը խստանամ որ անոնց զղջալ պիտի տամ, բայց սոտիկաններուն և բանախին կը մնայ կենդանիներու վրայ մինակ իրենց ուժը փորձող վախկոս սնիքորները պատժել : Յրդաբութեան կը թողում որ լուծէ վրէժս, հակառակ պարագային չեմ ձգեր որ ուրիշներ

իմ որու զաւակըլլալս յիշեցունենինծի :
— Համբերութիւն, ըստ ինքն ի-
րեն Քօլօմպա հառաչելով :
— Քո՞յրու; յիշէ՛թէ վերադարձիս
երբ լսեմ թէ Պարիշինիներու դէմ ուեէ
ցոյց եղած է մեր կողմէն, երբէ՛ք շը-
պետի ներեմ քեղի : Յետոյ անուշըւ-
թեամբ մը աւելցուց, շատ հաւանական
է որ գնդապետին և աղջկան հետ վե-
րադառնամ : Զանա՛ որ անոնց համար
հատկացուելիք ունեակները մաքուր
ըլլան, նախաճաշը մաքուր պատրաս-
տուի ու մեր հիւրերը կարելի եղածէն
աւելի հանգիստ ըլլան : Կոոջ մը համար
շատ լաւ է քաջ ըլլալ, բայց անհրա-
ժեշտ է որ տուն կառավարել ալ դիս-
նայ ան : Եկո՞ւր, համբո՞ւրէ զիս ու
զգոյշ եղիք միշտ :

— Օրսո՛, մինակ պիտի չերթաս :

— Ես ուեէ մարդու պէտք չունիմ,
պատասխանեց Օրսօ, ու կը խոստանամ
որ երբէ՛ք թոյլ չասմ ուեէ մարդու իմ
ականջս ալ կարելու :

— Ո՞չ, պատերազմի ժամանակ
երբէ՛ք չեմ ձգեր որ առանձին երթաս :
Փօլօ կրիֆօ, մրանք Մէմօ, առէ՛ք ձեր

հրացանները և եղրօրս ընկերացէք :

Երկար վիճարանութենէ մը վերջ
Օրսօ համաձայնեցաւ հետեւորդներ ու-
նենալ : Հովիւններէն մէկ քանին իր հետ
առաւ և քրոջը քանի մը պատուէրներ
տալով ճամբայ ելու : Գիւղէն արդէն
հեռացած էին և սրարշաւ կը քշէին
ձիերը երբ ծերունի Փօլօ կրիֆօն հե-
ռուն, առուակին եզերքը քանի մը խո-
գեր տեսաւ որ ցեխին մէջ պառկած կը
հանգչէին, թէ տրեւուն ճառագայթ-
ները և թէ ջուրին զովութիւնը վայի-
լելավ : Ծերուակը անոնց ամենէն մնձին
նշան առնելով կրակեց ու տեղն ու աեղը
սպաննեց զայն : Միւսները սոսկալի ա-
րագութեամբ փախան և թաւուանե-
րուն մէջ ապաստանեցան : Միւս Հովիւ-
ներուն կրակները պարապը գացին :

— Յիմարնե՛ր, գոչեց Օրսօ, ընտա-
նի խոզերուն տարբերութիւնը չէ՞ք գի-
տեր :

— Շատ լաւ գիտենք, Պրն . Օրսօ,
պատասխանեց Փօլօ կրիֆօն, բայց ատ
երամակը փաստաբանին կը պատկանի
հետեւաբար անոր սովորեցնել ուզեցի
թէ ինչ ըսել է կենդանիները վիրաւո-
րել :

— Ի՞նչ, սրիկանե՛ր, պոռաց Օրոս,
սոսկալի բարկացած, գուք ալ իմ թըշ-
նամիներուս իրենց վատութեամբը կը
փոխարինէք: Թողուցէք դիս ու հեռա-
ցէք թշուառականներ: Ես ձեզի պէտք
չունիմ: Խոզերու հետ կռուելէ զատ
ուրիշ բանի չէք ծառայեր դուք: Կ'երդ-
նում որ եթէ ինձի հետեւիք ձեր ու-
ղեղները գուրս կը թափեմ:

Հովիւները անխօս՝ իրարու երես
նայեցան: Օրոս քառատրոփ հեռացաւ ու
աներեւոյթ եղաւ:

— Լա՛ւ, ըստե Փօլօ կրիֆօն, պա-
տուական էր: Սիրէ զանոնք որ վերջը
քեզի հետ ասանկ վարուին: Իր հայրը՝
գնդապեան ալ բարկացաւ անդամ մը
որովհետեւ փաստաբանին ուղղեցի հրա-
ցանս ու շկրակեցի: Իսկ որդին, նայիր
ի՞նչ ըրի անոր համար ու ասոր վոխա-
րէն սպառնացաւ գլուխս պատռել, կար-
ծես թէ գինիի դոյլ մը ըլլար ան: Ահա
ինչ որ կը սովորին անոնք եւրոպա եր-
թալով:

— Եյո՛, և եթէ գիտնան թէ դուն
սպառննեցիր այս խոզը, դտտ պիտի բա-
նան դէմդ և Օրոսն ոչ դատարան պի-
տի ներկայանայ և ոչ ալ արժէքը պիտի

վշարէ: Բարեբաղդ ենք որ ոչ ոք տե-
սաւ մեղ:

Կարձ խորհրդակցութենէ մը յետոյ
հովիւները սրուցին խոզին սատակը
ճահիճին մէջն ետել, երկու ընտանիք-
ներու ատելութեան այդ անմեղ զոհին
մարմնոյն վրաէն քանի մը շերտ միս
տոնելէն վերջ:

ԴԼՈՒԽ ԺԷ

Օրոս իր հետեւորդներէն ազատե-
լէն վերջ, շարունակեց իր ձամբան,
Օր Նեղիլը աեսնելու ակնկալութեան
հաճոյքավը գինովցած աւելի, քան
թշնամիներուն հանդիպելու վախովը:

— Այս թշուառական Պարիչինինե-
րու հետ ունենալիք դատիս համար
Պասթիս ափափ ստիպուիմ: Երթալ,
ըստ Օրոս ինքնիրեն: Օրիորդն ալ ին-
ծի կընկերանայ ու անկից ալ Օրէզափ
աղբիւները կերթանք: Ու սկսաւ ա-
պագայի մասին փառաւոր երազներ
ստեղծել մտքին մէջ:

Յանկարծ իր ձին կանգ առաւ:
Փոքրիկ Զիլինան ճամբան կարելով,

ձիուն սանձէն բռնած էր :

— Ո՞ւր կերթաք այսպէս առանձին Օրսօ Ահատօն, հարցուց ան, չէ՞ք դիմերթէ ձեր թշնամին հոս մօտերն է :

— Իմ թշնամի՞ն, գոչեց Օրսօ սոսկալի կապած : Ո՞ւր է ան :

— Օրլանտուչիօն հոս մօտն է ու քեզի կ'սպասէ, լու է որ ետ դառնաս :

— Քսելէ ինձի ալ կսպասէ հա՞ : Դուն տեսա՞ր զի՞նքը :

— Եյո՛, ես ցախի մը տակ պառկածէի երբ անցաւ ան : իր հեռաղիտակովը որս դին կը դիմէր :

— Ի՞նչ ուղղութեամբ գնաց ան : Քու դացած ուղղութեամբդ վարիջաւ ան :

— Շնորհակալ եմ փոքրիկս : Պրն. Օրսօ, աւելի լաւ չը՞լլար որ հօրեղբօրս սպասէք : Անիկա շուտով կը հասնի հոս ու ալ ապահով կըլլաք :

— Մի վահնար Զիլի, ես ուեէ մարդու օգնութեան չեմ կարօտիր : Եթէ չէք բարկանար, ես կերթամ ձեր առջեւէն :

— Ո՞չ, շնորհակալ եմ փոքրիկս : Օրսօ ճամբայ ելաւ իր թընա-

մուն գացած ուղղութեամբ : Իր առաջին գգացումը սոսկալի և կոյր բարկութիւն մը եղաւ և գոհ գգաց որ պատեհութիւնը կը ներկայանայ վերջապէս իր երկչուս ու առնազուրկ թընամուն արժանի պատիքը տալու : Երբ բուական յառաջացաւ, կուսակալին տուած իր խոստումին վերիշումը և Օր. Նէփիլը ժամ առաջ տեսնելու ըդանքը, խորհելու իր եղանակը փոխեցին ու ալ գրեթէ չէր ուղէր իր թշնամուն հանդիպիլ : Յետոյ իր հօրյիշատակը, իր ձիուն եղած նախատինքը, Պարիչինիներու ըրած սպառնալիքը, կրկին իր բարկութիւնը արծարծեցին ու մզեցին զինք իր թշնամին փնտուելու ու զայն մենամարտի գրգռելու : Սյոսպէս իրար չէզոքացնող խորհուրդներով մտազբաղ կը յառաջանար ան զգուչութեամբ, մերթ մտցառներուն ետև նայելով և մերթ ամենացած ձայներուն և շշուկներուն ականջ դնելով :

Զիլինայէն բաժնուելէն ասսը վայրկեան ետք, ինքզինքը ցցուն զառիվարի մը գագաթը գտաւ : իր կտրած ան-

զանոն ճամբան դեռ նոր վառած թաւ-
ոււտ մը կը ճեղքէր կանցնէր : Գետինը
ճերմակ մոխիրով ծածկուած էր ու հոս
ու հոն կրակէն սկցած և տերեւազուրկ
ծառեր կը կանգնէին անկենդան : Հոս
տեղ Օրսօ իր անձնական կացութեան
տեսակէտէն կարեւոր դիրք մը նրկա-
տեց , որովհետեւ շրջանակները ամայի
էին ու մերկ ու այդ պատճառով որս
գայթ չէին կրնար պարունակել ու մա-
ցառներուն մէջէն իրեն ուղղուած հը-
րացանի մը փողը տեսնելու վախը կա-
րելի չէր ունենալ : Այրած թաւուտնե-
րէն անդին մշակուած գաշտեր կերե-
էին , քարէ պատերով շրջափակուած :

Զառիվարին շատութեան պատճա-
ռաւ Օրսօ ստիպուեցաւ վարիջնալ ձիէն
և սահճը անոր վզին վրայ թոյլ մը
նետած՝ մոխիրներուն վրայէն սահելով
վար իջաւ : Հաղիւ թէ ցանկապատերէն
միոյն հասնելու քսան քայլ մնացած էր
երբ Օրսօ յանկարծ նախ իրեն ուղղուած
հրացանի մը փողը և յետոյ պատէն
գուրս ցցուած մարդու մը գլուխը
նշմարեց : Անմիջապէս ճանշցաւ Օր-
լանտուշիոն որ կը պատրաստուէր կը

բակելու : Օրսօ փութաց ինքովինքը
պաշտպանել ու պատրաստուիլ , ու եր-
կուքն ալ իրարու նշան բռնած , քանի
մը երկվայրկեան իրարու նայեցան ,
կեանքի և մահու ճգնաժամային կոփեին
առթած զգացումներովը մտայուղ-
ուած :

— Ողորմե՛լի երկշուտ , գոչեց Օր-
սօ : Հաղիւ թէ արտասանած էր այս
խօսքը երբ իր սոսխին հրացանին կը-
րակումը նշմարեց ու գրէթէ նոյն պա-
հուն երկրորդ պայթուժ մը լսեց իր
ձախ կողմէն , ուրիշ պատի մը ետև
պահուած անձի մը կողմէն որ մինչեւ
այդ պահուն նշմարած չէր : Երկու
գնդակներն ալ հասան իրենց նպատա-
կին , առաջինը իր ձախ թեւը ծակեց
անցաւ , իսկ միւսը վերարկուն ծակե-
լով կուրծքը պիտի մնաէր , եթէ բաղ-
դին մէկ հրաշքովը գաշոյնին չեղրին
հանդիպելով տափակցած շըլլար , միայն
աննշան քերթուածք մը թողելով անոր
կուրծքին վրայ :

Օրսօի ձախ թեւը անկենդան կա-
խուեցաւ ուսերէն վար ու հրացանին
փողը վայրկեան մը վար ինկաւ : Սա-

կայն անմիջապէս վերցուց զայն կրկին
և սոսկ իր աջ թեւը գործածելով նշան
առաւ ու կրակ ըրաւ Օրլանտուշիօի :
Անոր գլուխը որ մինչեւ աչքերը հաղիւ
վեր ցցուած էր պատէն, յանկարծ անե-
րեւոյթ եղաւ : Օրսօ դէպի ձախ դառ-
նալով իր երկրորդ գնդակը արձակեց
մարդու մը վրայ որ մութին մէջ թա-
զուած ըլլալով հաղիւ թէ կը տեսնուէր :
Այս ալ իր կարգին աներեւոյթ եղաւ :
Այս շորս գնտակները աներեւակայեցի
արագութեամբ յաջորդած էին իրարու :
Օրսօի վերջի գնդակէն յետոյ լուութիւն
տիրեց : Հրացաններու մուխը կամաց
կամաց երկինք կը բարձրանար : Պատե-
րուն ետեւ ոչ շարժում կար և ոչ իսկ
ամենափոքր շշուկ մը : Եթէ թեւին
վրայ սատցած վէրքը ըլլալար, իր աե-
սած երկու մարդերը երեւակայական
ուրուականներ պիտի նկատէր :

Երկրորդ յարձակում մը ակնկալե-
լով, Օրսօ քանի մը քայլ առաւ որպէս-
դի այրած ծառերէն մէկուն ետեւ ա-
պաստանի : Հրացանը սրունքներուն
մէջ առաջ սկսաւ լեցունել զոյն : Իր
ձախ թեւը շափաղանց կը նեղէր դինքը :

Սակայն ի նշ եղան իր թշնամիները : Ա-
սիկա չի կրցու հասկնալ : Եթէ անոնք
փախած կամ վիրաւորուած ըլլային ան-
պատճառ շշուկ մը լսած պիտի ըլլար :
Մեռած էին արդեօք, թէ պատին տակ
ապաստանած՝ յարմար պարագային
կոպասէին կրակելու համար : Այս անո-
րոշութեան մէջ, սկսաւ իր ոյժերը
կորանցունել : Աջ ծունդը գետնին տը-
ւաւ, իր վիրաւոր թեւը միւսին վրայ
դրաւ և հրացանը հանգչեցուց ծառին
ձիւզին վրայ : Մատը հրացանի ձգանին
վրայ դրած, աչքերը պատին սեւեռած
և տկանջները սրած, քանի մը վայր-
կեան անշարժ կեցաւ : Այս անորոշու-
թեան քանի մը վայրկեանները դար մը
երեւցան իրեն : Յանկարծ իր ետեւ սուր
ձայն մը լսեց ու կայծակի արագու-
թեամբ, շուն մը մօտեցաւ իրեն ու իր
առջեւ կենալով սկսաւ իր պոչը շարժել :
Պրուսքօն էր, աւագակներու ընկերն ու
աշակերտը որ իր տիրոջ գալուստը կը
ծանուցանէր :

Շունը, թունջը օդը տնկած, վագեց
դէպի մօտակայ պատր, անհանգստօքէն
չոտոտելով չորս դին : Յանկարծ սոս-
կալի մանչիւն մը հանեց, մէկ սոսունով
պատին վրայ ցատկեց ու սկսաւ շեշտակի

Օրսօրին նոյիլ զարմացմամբ։ Յետոյ
սկսաւ միւս ուղղութեամբ վազել, կըր-
կին թունջը տնկած։ Վայրկեան մը յե-
տոյ երեւցաւ պատին վրայ անհանդրս-
տութեան և զարմանքին նոյն արտայա-
տութեամբ փայլող աչքերը Օրսօրին
ուղղած։ Պոչը սրունքներուն մէջ առած
սկսաւ կողմնակի վազել դէպի թա-
ւուտներուն կողմը դիմաւորելու հա-
մար մէկը որ առանց զառիվարին ու-
շագրութիւն տալու արագութեամբ
վար կը սուրար։

— Հոս, Պրանտօ, պառաց Օրսօ,
ձանչնալով աւազակը։

— Լաւ, Օրսօ։ Ի՞նչ, վիրաւորուս՞ծ
ես, հարցուց աւազակը, վազելէն շըն-
չառպառ։ Արդեօք կուրծքէդ թէ թէ թէ։

— Թէւէս։

— Թէւէս, ուրեմն ոչինչ է։ Ոսո-
խիւ մասին ինչ լուր։

— Կը խորհիմ թէ զարկի անոր։

Պրանտօլաշխօն, իր շան առաջնոր-
դութեամբ, ամենամօտ ցանկապատին
մօտեցաւ փութով ու ծռեցաւ միւս
կողմը դիտելու համար։ Այդ պահուն
իր գլխարկը հանելով ըստ,

— Բարի լոյս, Պրն։ Օրլանտուչիօ։
Յետոյ Օրսօին դառնալով կատարեալ
լրջութեամբ բարեւեց զայն։ Ճշմարիս
որ շատ լաւ ծառայած ես մարդուն։

— Դեռ ո՞չ է, հարցուց Օրսօ, դըժ-
ուարաւ չնչելով։

— Ո՛չ, ո՛չ, ատանկ բան չկայ,
գնդակիդ առթած ցաւը խիստ բուռն
եղած է։ Սուրբ Կոյսին արիւնը վկայ՝
ատ ինչ սոսկալի ծակ է, ճշմարիս, որ
պատուական հրացան մը ունիս։ Որքա՞ն
ալ մեծ։ Բան մը չէ ուղեղ մը պայ-
թեցնելը այդ գնդակով։ Ըսեմ քեզի
Օրսօ, երբ առաջին անգամ փի՛փ,
փի՛փ լսեցի, ըսի ինքնիրենս, «Տեղա-
կալս կ'սպաննեն։» Յետոյ երբ պո՛ւմ,
պո՛ւմ լսեցի «Ա՛չ, ըսի, ատիկա Անդ-
լիսկան հրացան է որ կը խօսի, անիկա
գնտակներուն կը պատասխանէ։» Լաւ,
Պրուսքօ ի՞նչ կուզես ինծմէ։

Շունը զայն միւս պատին ետե
առաջնորդեց։

— Աստուած իմ, գոչեց Պրանտօ-
լանչիօն զարմանքէն։ Զոյգ մը հա-
րուած, ոչ աւելի, ոչ պակաս։ Զար
սատանայ, վառօթը ողած է կերեւի որ

տուէր : Տես , ձիշդ ձախ կուրծքին :
Գրաւ կը գնեմ որ գնդակը որտին շատ
մօտիկ է : Ա՛հ , զոյդ մը գնդակ , զոյդ
մը դիակ : Կերպնում որ ասկից վերջչի
պարծենամ իրո հրացանածիդ : Երկու
գնդակ , երկու մեռել , երկու եղբայր :
Երրորդ գնդակ մալ անշուշտ հայրը
պիտի սպաննէր : Ան ալ ուրիշ ատենի
մը թող մնայ : Կեցցէ՛ Օրսօ : Եւ խոր-
հիլ թէ դեռ ես օր մը կրցած չեմ սո-
տիկաններուն վրայ ատանկ յաջողու-
թիւն մը ունենալ : Աւազակը խօսած
պահուն Օրսօի թեւը կը քննէր ու դա-
շոյնով անոր շատիկին թեւերը կը պատ-
ոէր :

— Քու վէրքդ ոչինչ է : Քօլօմպան
քիչ մը գործ պիտի ունենայ վերարկու գ-
նորսգելու : Բայց կեցի՛ր , ի՞նչ կը սեմ :
Ահաւասիկ պատռուածք մը : Ուէ բան
մտած է հոն : Կարծեմ թէ բաւական
պիտի նեղէ քեզ : Տեսնեմ , փորձէ մատ-
ներդ շարժել : Ուէ ցաւ կդգայ թեւդ
խածած ատենս : Ա՛շ : Լաւ ուրեմնի :
Ուէ վախ շկայ : Թաշկինակդ ու փողկա-
պըդ ինծի տուր : Ի՞նչո՞ւ համար այսքան
Դա շիք հագուած ես , Ամուսնանալ

այսքան խնայողութեամբ շարժած ես :
— Աստուծոյ սիրոյն , ի՞նչ պատա-
հած է , հարցուց Օրսօ :

— Կատակնէրդ մէկ կողմ դի՛ր
Տեղակալ : Առաս որս ընելէդ վերջ
կուզես որ ուրիշի հաւաքել տաս զա-
նոնք : Փաստարան Պարիշինին հաճոյա-
լի՛ աղանդներ պիտի ունենայ այսօր :
Չար սատանայ ո՞վ պիտի ըլլայ անոր
ժառանգը : Մսավաճառները առատ միս
ունին հիմա , ու չատ ալ աժան :

— Ի՞նչ , վինչէնթէլօ՞ն ալ մեռած :
— Մեռածն ալ խօսք է : Արեւը մե-
զի , ւղի մնացող ներուս : Բարի բան մը որ
ըրած ես ան ալ առանց չարչարելու
զանոնք մեռցնելդ է : Եկո՛ւր անդամ մը
և Վինչէնթէլօն տե՛ս , դեռ անիկա ծուն-
դի վրայ է , ու իր գլուխը պատին յե-
նած : Կարծես թէ քնացած է : Կապա-
րեայ քուն մը կրնաս կոչել : Խեղճ ողոր-
մելի :

— Վստա՞հ ես թէ մեռած է ան ,
հարցուց Օրսօ , սարսափահար գլուխը
անդին դարձնելով :

— Դուն Սամփիկը Քօրսօին կը
նմանիս որուն գնդակը ի զուր չէր նե-

կ'երթաս : Քիչ մը գինի խմէ տեսնեմ :
ինչո՞ւ դոյլով գինի առած չես հետդ :
Քօրսիքացի մը հիշ առանց դոյլի դուրս
կելէ :

Յետոյ կրկին սկսաւ բացագանչել .
— Զոյգ մը գնդակ : Երկուքն ալ
մեռած : Փոխերեցը որքան պիտի
խնդայ : Ահա Զիլին կուգայ :

Օրսօն չի պատասխանեց : Անիկա մա-
հուան չափ աժգունած էր ու սաքչն
մինչեւ գլուխ կը դողար :

— Զիլի՛ , գոչեց աւազակը , վազէ՛
ու այդ պատին ետև նայի՛ր : Ի՞նչպէս կը
սիրես :

Պղտիկը ձեռքով , ոտքով մագլցե-
լով պատին վրայ ելու ու դիակը տես-
նեյուն պէս սկսաւ խաչակնքել :

— Ատրիկա բան մը չէ , շարունակեց
աւազակը , գնա ու հոն ալ նայիր :

Պղտիկը նորէն խաչակնքեց :
— Ատիկա գո՞ն ըրիր , հօրեղբայր ,
հարցուց Զիլին վախուխելէն :

— Ես ալբանի չեմ գար , ըսաւ Պը-
րանտօն , այս աղնուականին գործն է
ատ : Ծնորհաւորութիւններդ յայտնէ
անոր :

— Քօլօմպան որքա՞ն ուրախ ովոսի
ըլլայ , ըսաւ Զիլին , իսկ վիրաւորուե-
լուդ համար ալշատ պիտի ցաւի , Պրն .
Օրսօ :

— Հիմա , Օրսօ , ըսաւ աւազակը ,
Զիլին ձիդ բերած է : Հեծիր որ ինծի հետ
թաւուաները երթանք : Քեզի պէտք
եղած հոգը կը տանինք հոն : Երբ Սր .
Քրիսթինէի Խաչին քով հասնինք վար
իջիր ու ձիդ Զիլիին տուր սրպէսզի Քօ-
լօմպաին լուր տանի : Ամեն բան կրնաս
ըսել այս փոքրիկն Օրսօ՛ , անիկա զտոր
կտոր կըլլայ ու դադանիք չիյայաներ :

— Դւր կուզես տանիլ զիս , Պրանտօ ,
հարցուց Օրսօ նուազուն ձայնով մը :

— Ուր որ գուն ընտրես : Բա՞նտը
թէ թաւուաները : Սակայն Տէլա Բէ-
պիսաները բանտին ճամբան չեն ճանչ-
նար : Թաւուաները երթանք Օրսօ :

— Մնաք բարեա՛ւ , ուրիմն , սկ իմ
յոյսերս , հառաչեց վիրաւորր :

— Յոյսէ՞րդ : Սատանան տանի զա-
ննեք : Երկիող հրացանով մը ասկից ա-
զէ՞կ կը յուսայիր ընել : Պատմէ տես-
նեմ : Ի՞նչպէս եղաւ որ վրադ յարձա-
կեցան : Այս խեղճերը քեզի հետ գլութ

ԵԼԼԵԼՈւ համար կառուի հոգի պէտք
էր որ ունեցած ըլլային :

— Անոնք առաջ կրակեցին, առա-
տասխանեց Օրսօ :

— Քիտեմ արդէն, դեռ չեմ մոռ-
ցած: Փի՛ֆ, փի՛ֆ: Պո՛ւմ, պո՛ւմ: Եր-
կու հարուած ան ալ մէկ ձեռքով: Եթէ
ունէ մարդ ատկից լաւ ընկը յաջողի,
ինքինքս կը կտիւմ: Մեկնելէդ ա-
ռաջ անդամ մը ձեռքիդ գործը դիտէ:
Առանց հրաժեշտի ընկերները թողու-
երթալ անքաղաքավարութիւն է:

Օրսօ իր ձին խթանեց: Աշխարհի
վրայ ոչինչ պիտի կրնար սախակէլ Օր-
սօին իր սպաննած դժբաղդ մարդոց
դիտկները դիտել:

— Հսո նայէ՛, Օրսօ Անտօն, ըստ
առազակը ձիւն սանձը քաշելով: Կու.
զե՞ս որ անկեղծութեամբ խօսիմ: Լաւ,
առանց քեզ վիրաւորելու, ըսեմ թէ,
շատ կը ցաւիմ այս երկու երիտասարդ
ներուն վրայ: Խնդրեմ ներէ ինձի:
Անոնք գեղեցիկ, զօրաւոր և երիտ-
ասարդ էին դեռ: Մեծ եղօրը հետ քա-
նիցս որսորդութեան գացած եմ ես:
Դեռ չսոս օր առաջ ինձի տուփ մը ծը-

խախոտ տուաւ . Պղտիկ եղբայրն ալ
խիստ լաւ աղայ մ'էր: Ճշմարիս է
որ քեզի համար անհրաժեշտ էր որ ա-
սանկ վերջանար խնդիրը: Սակայն ես
ասոնցմէ ուերցէ ցաւ չունէի: Գիտեմ
որ դուն իրաւունք ունէիր: Թշնամի
ունեցողը պէտք է որ աղատի անկէ:
Պարիշինիները շատ հին ընտանիք մ'էն,
հիմա մէկ հարուած սվ անսոնցմէ երկու
հատ ալ պակսեցան: Իրօք որ հրաշալի է:

Պարիշինի եղբայրներուն գամբա-
նականը այսպէս աւարտելէն յետոյ,
Պրանտօն Օրսօն դէպի թաւուտներուն
խորը առաջնորդեց:

ԳԼՈՒԽ ԺԷ

Օրսօի մէկնումէն վերջ, ՔօԼօմպա
իր լրտեսներէն հասկնալով թէ Պարի-
շինիները ճամբան կտրած են, սկսաւ
շափաղանց մտահոգուիլ: Տանը մէջ
ասդին անդին կը վազվատէր, խոհա-
նոցէն սենեակները, մէրթ զբաղեալ
ու երեմն ալ կը դիտէր թէ արդեօք
դիւլին մէջ անսովոր շարժում մը կայ: ^ջ
Ժամբ ատան և մէկի ատենները կարդ

մը ձիւաւորներ մատան գիւղը : Գընդապետ ՚եվիլն էր, իր աղջկան, ծառաներուն և առաջնորդին հետ : Զանոնքը ընդունած պահուն Քօլօմպաի առաջին խոսքը եղաւ «Եղբայրս տեսա՞ք» : Յետոյ առաջնորդին հարցուց թէ որմէկ ճամբով եկած են, ժամըլ քանիին ճամբայ ելած են : Պատասխանները առնելէն վերջ կը զարմանար թէ ի՞նչու ճամբան իրարու հանդիպած շէին :

— Թերեւս եղբայրդ միւս ճամբան բռնած է, ըստ առաջնորդը :

Սակայն Քօլօմպա գլուխը շարժեց ու վերսկսաւ իր հարցաքննութիւնը : Հակառակ իր ներքին տագնապը օտարներէն ծածուկ պահելու ջանքերուն, անկարելի եղաւ անոր իր անհանդստութիւնը ծածկել : Գնդապետն ու Օր. Լիտիան ալսկսան մատահող ըլլալ, լսելով փորձուած հաշտութեան անյաջող վերջաւորութիւնը և դժբաղդ պատահարները : Օր. ՚եվիլ չափազանց այլայլեցաւ և թելադրեց անմիջապէս մարդիկ զրկել ամեն ուղղութեամբ, իսկ իր հայրը առաջարկեց ձի հեծնել կրկին և առաջնորդին հետ միասին Օրոսն փընտ-

ռել երթալ : Հիւրերուն վախը Քօլօմպայի յիշեցուց իր տանտիրուհիի պարտականութիւնները : Սկսաւ կեղծ ժըպտիլ : Ստիպեց գնդապետին որ հանդիսատնստի ու իր եղրօր ուշանալուն համար հազար ու մէկ պատճառներ ջանաց յօրինել որոնց ինքն ալ չէր հաւասար : Գնդապետը նկատելով թէ իրը մարդ իրեն բածին կիյնար կիներուն սիրտ տակ ասանկ պարագաներու տակ այսպէս սկսաւ .

— Պրաւ կը դնեմ որ Պրն. Տելա Բէպիհան ճամբան որսի հանդիպած ըլլաւուվ չէ կրցած հանդուրժել ու հիմտ պիտի վերագանայ իր տոպրակը լեցուցած երէներով : Վայ, մոռցայ ըսել որ ճամբան շորս հրացանի պայթիւններ լուցինք : Երկուքը միւսներէն զօրուառ էին ու աղջկանս ըսի «Թերեւս Օրոսն է ատ որ որսի ելած է :»

Քօլօմպա սաստիկ տժգունեցաւ և Օր. ՚եվիլ խստ մօտէն կը դիտէր գայն : Երկար լուսութենէ մը վերջ Քօլօմպա հարցուց թէ այդ բարձր պայթիւնները միւսներէն առաջ թէ վերջը լսած էին անոնք : Սակայն և ոչ մէկը ուշադրու-

թիւն առւած էր այս կարեւոր կէտին :
Ճաշի ժամանակ գնդապետէն դատ ոչ
ոք սիրտ ունէր բան ուտելու : Յանկարծ
ձիու մը վազքը լսուեցաւ :

— Ա՛հ, այս անգամ եղբայրս է,
ըստ Քօլօմպա սեղանէն ելլելով : Բայց
Զիլինան տեսնելով իր եղբօրը ձիուն
վրայ հեծած գոչեց աղիողորմ ձայնով
մը — «Եղբայրս մեռած է» :

Գնդապետին ձեռքէն դիտակը ին-
կաւ, Օր. Նեվիլ ճիշ մը արձակեց ու բո-
լորը միտոնին դէպի գուռը վազեցին :
Զիլինան ձիւն վար իջնելէն առաջ, Քօ-
լօմպա վերցուց զայն ու գրեթէ իր
բազուկներուն մէջ ճզմեց : Փոք-
րիկը հասկցաւ անոր ահարեկած կա-
ցութեան պատճառը ու իր առաջին
խօսքը եղաւ «Ողջ է ան» : Այս լսե-
լով Քօլօմպա ու բախութենէն թողուց
Զիլինան որ կատուի մը նման գետին
ինկաւ :

— Միւսնե՞րը, հարցուց Քօլօմպա
խռպոտ ձայնով մը :

Զիլինան իր ցուցամատն ու միջնա-
մատը իրարու միացուցած խաչ հանեց :
Քօլօմպաի մեռելագոյն դէմքը պայ-

ծառ աբասյայտութիւն մը ստացաւ :
Հրալից ակնարկ մը ուղղեց Պարիշինի-
ներու տան վրայ ու իր հիւրերուն
ժպտելով ըստ «Երթանք սուրճերնիս
խմենք» :

Օրոփի դրկած պատգամաբերը շատ
բան ունէր պատմելիք : Անոր գործա-
ծած գաւառարարուառը՝ նախ իստակե-
րէնի յետոյ Սնգլիերէնի կը թարգման-
ուէր գնդապետին համար Քօլօմպայի
և Օր. Նեվիլի օգնութեամբ : Վերջացը-
նելու պահուն Զիլին ըստ թէ Օրսօ կը
փափաքի որ թուղթ դրկէք իրեն և
խնդրեց որ Քօլօմպան շատ հոգ տանի
իրենց տունը հիւր եկող աղջկան և
շթողու որ երթան մինչեւ իր վերտ-
դարձը : Ու փոքրիկ լրաբերը աւելցուց
«Այս բանը ամենէն շատ կը նեղէր
Օրսօն, ճամբայ ելլելէս վերջն իսկ
ետ կանչեց զիս ու նոյն բանը կրկին
պատուիրեց» : Քօլօմպա թեթև մը
ժպտելով ու Օրիորդին ձեռքը սեղմելով
պատմեց անոր այս պարագան, որ
սկսաւ լալ ու չհամարձակեցաւ այդ մա-
սը թարգմանել իր հօրը :

— Այսո՛, սիրելի բարեկամուհիս, պէտք

է որ ինծի հետ մնաս, ու օգնես մեղի,
գոչեց Քօլօմպա օրիորդին վիզը փաթ-
թուելով:

Յետոյ կտաւ ըերելով սկսաւ վիրա-
կապեր պատրաստել իր եղբօրը համար:
իր փայլուն աշքերը և պայծառ գոյնը
տեսնողը բնաւ պիտի չի կարենար որո-
շել թէ անաւելի իր եղբօրը վիրաւո-
րուելու համար կը ցաւի թէ իր թըշ-
նամիներուն մահուան համար կուրա-
խանայ: Օրիորդին և Զիլիին ալ հաւա-
սարապէս գործել կուտար պէտք եղած
հրաշանգները տալով անոնց: Քսաներ-
բորդ անգամն ըլլալով հարցուց Զիլինա-
յին թէ Օրսօ իր ստացած վէրքէն շատ
կը տառապի՞: Ու կը շարունակէր խօ-
սի գնդապետին.

— Կէցցէ՛ եղբայրս, երկու վար
պետ ու ահարկու երիտասարդներ, իսկ
ինք մինակ: Երկուքն ալ սպաննա՞ծ:
Ի՞նչ մեծ քաջագործութիւն, գնդա-
պե՞տ: Հերոս մ'է ան իսկապէս: Ո՛չ,
Օրիորդ որքան երջանիկ կըլլայ մարդ-
ձերինին նման հանդարտ երկրի մը մէջ
ապրելով: Վստահ եմ թէ գուն դեռ իմ
եղբայրս չես ճանչնար: Ես կըսէի թէ.

Քնաթաթաւ բազէն օր մը
երբ արթննայ իր քունէն,
իր լայն, հուժկու թեւերն բացած՝
Պիտի սուրայ դէս ու դէն
իր ահարկու մագիլներով
Պատռած սիրտը թշնամուն
Լայնկեկ բացած իր կտուցով
Պիտի ծծէ պիղծ արիւն:

Դուն այն տաեն անոր արտաքին
ձեւերէն խարուելով ինծի չէիր հաւա-
տար: Ա՛հ, Օրիորդ նեվի եթէ հիմա
գիտնար թէ իրեն համար կաշխատիս...
կեղծ Օրոս:

Օր Լիտիա չկրցաւ բառ մ'իսկ գլու-
նել պատասխանելու համար: Գնդա-
պետը հարցուց թէ ինչու համար չեն-
փութար գատարան լուր տալու պատա-
հածին մասին: Յետոյ ուզեց Շիտնալ
թէ Օրսօի պատսպարուած տեղը որքան
հետո է երթալ տեսնելու համար:

Քօլօմպա իր սովորական պաղարիւ-
նութեամբ պատասխանեց թէ Օրսօ թա-
ւուտներուն մէջ պահուած է, աւագակի
մը հոգատարութեամբ ու անմիջապէս
կրնայ ձերբակալուի եթէ կուսակալին

կամ՝ գտառուորներուն ներկայանալփորձէ : Բուռ թէ փորձառու վիրաբուժ մը պիտի զրկէ անոր գաղտնի՝ վիրքերը դարմանելու համար :

Օրը տարածամած էր արդէն երբ տխուր թափոր մը գիւղը մատաւ : Փաստաբանին գժբաղդ որդիները՝ իւրաքանչիւրը ջորիի մը կռնակ գրուած գիւղ կը բերէին : Գիւղացիներու և ծանօթներու խումբ մը կը հետեւէր այդ սգաւոր թափորին : Աստիկանները և փոխ գիւղապետը անոնց կընկերանային, մանաւանդ վերջինը ապշահար բազուկները տարածած կը կրկնէր անդադար «ի՞նչ պիտի ըսէ կուսակալը երբ գիտնայ» : Քանի մը կիներ որսնց մէջ կար նաև Օրլանտօփի կաթնամայրը, իրենց մագերը կը փետտէին ու վայրի ճիշեր կարձակէին : Ասոնց ազմկալի ցաւը սակայն այնքան տպաւորիչ շէր քան մունջ ու յուսուհատ վիճակը այն մարդուն որ ամբողջ ժողովուրդին ուշադրութիւնը գըրաւած էր : Դժբաղդ հայրն էր ան որ գիտիկ գիտակ վաղելով անոնց աղտոտած գլուխները կը վերցնէր, կարմրագոյն շրթունքները կը համբուրէր ու

անոնց փայտացած որունքները կը բըռնէր կարծես ճամբու ցնցումներէն ազատ պահելու համար : Երբեմն բերանը կը բանար խօսելու համար սակայն բառ մ'իսկ չէր կրնար արտասանել : Իր աչքերը միշտ դիակներուն սեւեռած ճամբուն վրայ ցցուած քարերէն ու խոնցընդուներէն սայթաքելով յառաջ կընթանար ցաւագին :

Կիներու ովբը և մարդերու սպառնալիքները շատցան երբ թափորը Օրոսի տան մօահցու : Քանի մը յանդուգըն թէպիտական հովիւներու յաղթական աղաղաղակները, աւելի գրգռեցին հակառակորդներու որամատթիւնը, որոնք սկսան «վրէ՛ժ, վրէ՛ժ» աղաղակել : Նաև սկսան քարկոծել, և նոյն իսկ երկու հրացան պարպեցին Քօլօմպակի հիւրերուն գտնուած սենեակին վրայ : Օր : Լիտիս ճշաց սարսափէն, զնդապեալ հրացան մը խլեց իսկ Քօլօմպակէսի գրսի գտուրը վաղեց ու բարկութեամբ մը բացաւ զայն : Հոն սեմին վրայ յաղթական կանգնած, իր երկու բազուկները բանալով սկսաւ թշնամին նախատել :

ուէր հրապարակին վրայ։ Բայց երկու
կողմերն ալ իրենց պետքէն զրկուած
էին և Քորսիքացիները վարժուած ըլ-
լալով՝ շատ քիչ անդամ իրերասպան կը-
ուի կը բռնուէին ի բացակայութիւն
իրենց առաջնորդներուն։ Քօլօմպան ալ
իր կարգին խաղաղեցուց իր հետեւորդ
ները բաելով,

— Թողէք որ սղորմելիները լան ու
արցունք թափեն, թողուցէք որ ծե-
րունին իր զաւակները տուն տանի։
ի՞նչ կարժէ ծեր աղուէսը սպանել ա-
նոր ակրաները քաշ ելէն վերջ որ ալ չի
կրնար խածնել։ Պարիշինի՛յիշէ՛ Օգոստոս
երկուքը։ Յիշէ՛ այն արիւնոտ յուշա-
տեարը որուն մէջ քու ծեռքովդ խար-
գախեցիք։ Հայրո իր առնելիքը, պա-
հանջը արձանագրեց հոն ու հիմա քու
որդիքդ գնարեցին զայն։ Եթէ կուզես
ստացականդ տամ, սղորմելի ծերուկ։

Քօլօմպա կեցած էր հոն բազուկ-
ները ծալած, հեղանական ժպիտը շըրթ-
ներուն վրայ և դիակներուն թշնամիին
տունը տարսուիլը կը գիտէր։ Յետոյ դու-
ռը գոցեց, սեղանատուն մտաւ ու ըստ-
քնդապետին

— Երկշոտներ։ Կիներու և օտար
հիւրերու վրայ միայն կրնաք կրակ բա-
նալ։ Մեղք որ տղամարդ էք ու Քօր-
սիքացի։ Ողորմելիներ։ Միայն մար-
դուն կոնակէն զարնել գիտէք։ Եթէ
կրնաք մօտեցէք։ Թէե մինակ եմ հոս
ու եղբայրս հեռու տեղ կը գտնուի,
սակայն նորէն կուի կը հրաւիրեմ ձեզ։
Հոգ չէ։ Զիս ու հիւրերս ալ սպաննե-
ցէք։ Զէք համարձակիր անանկ չէ։
Երկշոտներ։ Գիտէք որ յետոյ վրէժնիս
կը լուծուի։ Գացէ՛ք, կորսուեցէք և
կնկան մը նման լացէք և չնորհակալ
եղէք որ ձեզմէ ուրիշ արիւն չենք պա-
հանջեր։

Տիրական ու սոսկալի բան մը կար
Քօլօմպայի ձայնին ու կեցուացքին մէջ։
Ի տես անոր խուժանը ցրուեցաւ սար-
սափահար, կարծես թէ շար ոգի մը,
ուրուական մը ըլլար ան։ Փոխ-գիւղո-
պետը, սոստիկանները և քանի մը կիներ
այս խուճապէն օգտուած մէջ ինկան և
ուզեցին միջամտել սրովհետեւ քանի մը
Ծէպիական հովիւներ իրենց հրացաննե-
րը կը պատրաստէին, և վայրկեանէ վայր-
կեան ընդհանուր կոփւ մը կահնկալ։

— Գիւղացիներուս արարքին համար ներսութիւն կը խնդրեմ։ Բնաւշէի կրնար հաւատալ թէ Քորսիքացիները պիտի համարձակին կրակել տան մը վրայ ուր օտար հիւրեր կան։ Ամծթ կզգամ ատոր համար։

Իրիկունր երբ Օր. Նեվիլ իր սենեկը առանձնացաւ, գնդապեաը հետեւցաւ անոր հարցնելու թէ աւելի լաւ շէ՞ր ըլլար որ յաջորդ օրը թողնուն այդ գիւղը ուր ամեն վայրկեան վախ կայ գնդակ մը ընդունելու և ձգել յեռանալ երկրէ մը ուր դաւադրութենէ և սպանութենէ զատ ոսինչ կար հետաքրքրական։

Օրիորդը անմիջապէս շի պատմասխանեց ու յայտնի էր թէ իր հօր առաջարկութիւնը իրեն բաւական չփոթութիւն պատճառեց։ Վերջապէս ըստաւ։

— Ի՞նչպէս կարելի է այս գժբաղդ աղիկը առանձին ձգել, անանկ ատեն մը մանաւանդ երբ ամենէն շատ պէտք ունի մեր օգնութեան։ Զե՞ս խորհիր հայր, թէ առիկա մեր կողմէն անգնթութիւն պիտի ըլլայ։

Քու ապահովութեանդ համար է որ

կը մտահոգուիմ միայն, աղջիկո, ըստու գնդապեաը ու եթէ քաղաքը պանդու կին մէջ ըլլայիր ապահով, վսաւհ եղիլ թէ առանց քաջ Տէլա Ռէպիակ ձեռքը սեղմելու այս անիծեալ կղզիէն Հպիակ սուզէի ձգել հեռանալ։

— Լաւ, ուրեմն, հայր, քանի մը օր ալ սպասենք, բաւ Օր. Նեվիլ, մինչե որ վսաւհ ըլլանք թէ ալ անոնք մեր օգնութեան շեն կարօտիր։

— Բարի սիրու, բաւ գնդապեաը իր աղջիան ճակատը համբուրելով։ Ուրախ եմ որ այդքան զոհողութիւն յանձն կառնես ուրիշներու օգտակար ըլլալու համար։ Ուրեմն կը կենանք։ Ուրիշն բարիք ընելով երբէք շենք զդջար։

Ամբողջ գիշերը Օր. Կիտիան իր անկողին մէջ առապեցաւ անքուն։ Յահանգիրն կը խորհիր այն վիրաւոր մարդուն վրայ որ թերեւս այդ ուշ ժամունցուր գեանին վրայ առարածուած՝ աւագակի գեանին վրայ առարածուած՝ աւագակի մը բարեկամութենէն զատ ուրիշի մը հոգատարութեան պէտքը ունէր։ Աշքին հոգատարութեան պէտքը ունէր։ Աշքին առջեւ կը պատկերացնէր զայն արիւն ըլլայ, սոսկալի ցաւերով գալարուն և զարմանալի է որ իւրաքանչիւր անդա-

մին ալ իր աչքին առջեւ Օրսօն կը ներկա-
յանար ճիշտ բաժանման օրուայ տարա-
գովը , ճիռն վրայ հեծած և իր նուիրած
մատանին շրթներուն տարած : Յետոյ
անոր քաջութեան վրայ կը հիանար : Ին-
քըն իրեն կը մատածէր թէ այն սոսկալի
վտանդը որմէ Օրսօն հազիւ թէ խուսա-
փած էր յաղթական՝ իր սիրուն համար
յանձն առած էր , որպէսզի քանի մը ժամ
աւելի տռաջ տեսնէ զինքը : Իր աչքին
առջեւ Օրսօն անձը վէպերու մէջ շինուած
հերոսներու շափ կը մեծնար , կը բարձ-
րանար :

Իր պառկած սենեակը Քօլօմպայինն
էր : Կազնիէ ազօթարանի մը վրայ Օր-
սօնի լուսանկարը կախուած էր , աեղա-
կալի համազգեստով : Օր Նեկիւ վար
առաւ զայն , երկար դիտեց դէմքը ,
ու փոխանակ տեղը կախելու էր քայ
դրաւ : Լուսնալէն քիչ տռաջ հազիւ
քունը տարաւ : Արեգակը հորիզոնէն
բաւական բարձրացած էր երբ արթըն-
ցաւ ան : Քօլօմպան անշարժ կանգ-
նած էր անոր գլխուն վերեւ ու կըսպա-
սէր որ աչքը բանայ ան :

- Ո՛չ , օրիսրգ , մեր տանը մէջ

շատ անհանդիսու կզգաս , անանկ չէ՞ ,
ըսաւ Քօլօմպա , վախնամ թէ բնաւ չի
կրցիր քնանաւ այս գիշեր :

— Ուէ լուր առիշէ անորմէ , սիրե-
լի՛ , հարցուց կիտիա նստելով : Ու-
նրոօի պատկերը տեսնելով անմիջապէս
թաշկինակ մը ձգեց վրան որ չի նը-
կատուի :

— Ոյս' , լուր եկաւ , ըսաւ Քօլօմ-
պա պատկերը վեր առ-
նելով հարցուց , կը խորհի՞ս թէ անոր
լաւ կը նմանի այս պատկերը : Անիկա
ասկից գեղեցիկ է :

— Ոյիրելիս , ըսաւ կիտիա բոլորո-
վին ամշցած : Պատկերը վար առի ու
մոռցայ տեղը կախել նորէն : Արդէն իմ
սովորութիւնու է մոռացկու ըլլալ :

Ի՞նչպէս է եղբայդ :

— Շատ լաւ է : Սյս առառուն ժա-
մը չորսին մէկը եկաւ ու եղբօրմէս
նամակ մը բերաւ քեզի : Օրսօն ինձի
գրած չէր : Սակայն քոյրերը չեն նա-
յանձիր : Նամակաբերը ըսաւ թէ գը-
րելու համար շատ տառապեցաւ , որով-
հետեւ չէր ուզեր ուրիշներու գրել տալ :
Կանակի վրայ պառկած ու մատիսով

գրած է : Աւագակն ալ թուղթը ըլու-
նած է : Ահաւասիկ նամակը :

Լիտիա կարգաց նամակը զոր Անդ-
Լիերէն գրած էր Օրոս, թերեւո զգու-
շութեան համար : Ահաւասիկ պարու-
նակութիւնը :

«Օր. Նեվիլ :— Դժբաղդ ձականա-
գիր մը վիճակուած է ինծի : Հոգ չեմ
ըներ թէ իմ թշնամիներու ինչ սուաեր
յօրինեն իմ մասիս, բուական է որ
դուն չի հաւատաս անոնց : Քեզ տեսնե-
լէս ի վեր գեղեցիկ երազներով կապ-
րիմ միշտ : Այս աղէալ եկու իմ յիմա-
րութիւնո գիտցնելու ինծի : Ինծի ոպա-
սող ապագան որոշապէս կը տեսնեմ
հիմա ու ամեն բանէ հրաժարած՝ կը
պարասոտուիմ դիմագրաւել զայն :
Ոյն մատանին որ ինծի տուած էիր ի՞ր
յուռութք, ալ չեմ կրնար պահել : Կը
վախնամ թէ պիտի ցաւիս նուէրդ ա-
նարժան ձեռքերու մէջ տալուդ հա-
մար : Քօլօմպա զայն քեզի պիտի վերա-
դարձնէ : Մնաս ըարեաւ : Թե եւս չու-
տով հեռանաս Քօրսիքայէն ու ես չի
կրնամ քեզ տեսնել վերջին անգամ,
բայց ըսէ քրոջս թէ աակաւին քու հա-

մակրանքը կը վայելեմու վստահ եղիր
թէ միշտ արժանի պիտի ըլլամ անոր :»
Օ. Տ. Բ.

Լիտիա մէկ կողմ դարձած էր նա-
մակը կարդալու համար և Քօլօմպա
որ ուշով կը գիտէր զայն եղիպտական
մատանին երկարեց անոր, իմաստալից
նայուածքով մը : Լիտիա չէր համար-
ձակէր իր գլուխը վեր տոնել :

— Սիրելի օրիսրդ, ըստւ Քօլօմպա,
կրնայի գիտնալ թէ եղբայրս ի՞նչ գը-
րած է : Իր առողջութեան մասին ուեէ
բան գրած է :

— Ինչո՞ւ, ըստւ Օր. Լիտիա կար-
մըրելով, ուեէ բան ըստած չէ այդ մա-
սին : Անդիերէն գրած է և կը փափա-
քի հօրս ըսել թէ կը յուսայ որ կուսա-
կալը կրնայ կարգադրել . . .

Քօլօմպա չարաձձի ծիծաղ մը գէմ-
քին վլրայ, նստաւ մահիմին քով, Լի-
տիայի ձեռքերը իրեններուն մէջ առաւ
և չեշտակի անոր նայելով ըստւ,

— Բարի եղիր եմ եղբօրս ու անոր
նամակ մը գրէ : Որքա՞ն ուրախ պիտի

ԸԱԼԱՅ ան նամակդ ստանալով։ Անոր նամակը ստանալուս պէս ուզեցի անգամ մը արթնցնել ձեզ սակայն շըհամարձակեցայ։

— Շատ կը սխալիս Քօլօմպա, պատասխանեց Օր. Նեվիլ։ Եթէ իմ կողմէս գրուած ուեէ խօսք կրնայ օդտակար ըլլալ անոր . . .

— Այժմ ուեէ նամակ կարելի չէ զրկել անոր, ընդմիջեց Քօլօմպա։ Կուսակալը վերադարձած է ու ամբողջ գիւղը պաշտօնեաներով կը վիտայ։ Բայց կերպ մը կը խորհինք։ Ա՛հ, Օրիորդ, Եթէ ճանչնայիր եղբայրս այնպէս ինչպէս որ ես կը ճանչնամ, ինծի չափ պիտի սիրէիր զայն։ Որքա՞ն բարի է ան, որքա՞ն քաջ։ Խորհէ՛ անգամ մը, միայնակ երկուքի դէմ ու լոկ վիրառորուած։

Կուսակալը փոխ-գիւղապետէն տեղեկացած ըլլալով պատահածը, իր հետքերած էր սստիկաններ, հրացանակիրներ, ընդհանուր գատախազը քարտուղար մը ու շատ մը ուրիշ պաշտօնեաներ այս նոր ու սոսկալի աղէտը խուղարկելու համար, որ փոխանակ

գիւղի երկու ընտանիքներու թշնամութիւնները գաղրեցնելու ալ աւելի արծարծած էր։ Հասնելէն քիչ վերջ գընդարձած նեվիլի ու անոր աղջկան հանդապետ Նեվիլի ու անոր աղջկան հանդապետ վայտնած էր անոնց իր վախը թէ գիպելով յայտնած էր անոնց իր վախը թէ շատ գէշ հետեւանքներ պիտի ունենայ գործը։

— Պէտք է գիտնաք, ըսած էր, թէ այս կուրին ուեէ վկայ ներկայ եղած չէ ու այս երկու երիտասարդներուն վայելած մեծ համբաւը, իբր քաջ ու վարժ ուազմիկներ, արգելք պիտի ըլլայ որպէսզի ժողովուրդը հաւատայթէ Օրսօն առանց աւազակներու օգնութեան կրցած է սպաննել զանոնք։ Նամարձաւանդ հիմա ալ անոնց քով ապաստանած է։

— Սնկարելի է, Օրսօն Տելա Բէպիտն պատուի տէր երիտասարդ է։ Ես պիտի ստանձնեմ անոր պաշտպանութիւնը, գոչեց Գնդապետը։

— Կը հաւատամ թէ է, ըսաւ կուսակալը, բայց դատախազը, բնականէն սակաւածոտ, աւելի հակառակը տրակասիրէ այս է։ Անիկա իր ձեռքը թուղթմադրուած է։ Անիկա իր ձեռքը թուղթմադրուած է քու բամը ունի որ խիստ աննպաստ է քու բա-

բեկամիդ : Համար : Սպառնական նամակ մ'է , Օրլանտուչիօի ուղղուած , սրուն մէջ կախւի ժամագրութիւն մը կառաջարկէ անոր ու որոշուած տեղը սրոգայթ մը եղեր է :

— Եյդ երիտասարդը սակայն մերժած է կոռուիլ պատուաւոր մարդ ու մը հման :

— Մենամարտը այս երկրին սովորութը չէ : Հոս սովորութիւն եղած է դարանի մանել ու կոնտակէն սպաննել թշնամին : Թէև նպաստաւոր վկայութիւն մը կայ անոր համար , փոքրիկ աղջիկ մը որ չորս պայթիւններն ալ լսուծ է , կը վկայէ թէ վերջին երկուքը աւելի բարձր ձայն հանեցին , սակայն զժբաղդաբար աւազակին եղբօր որդին ըլլալով անոր վկայութիւնը պիտի շընդունուի :

— Տէր իմ , ընդմիջեց Օր . Լիտիո , մինչեւ աշքերը կարմրած , մենք ալ ձամբան էինք այդ պահուն ու մենք ալ նոյն բանը նշմարեցինք :

— Իրա՞ւ , ատիկա չատ կարեւոր է : Դուք ալ նկատեցի՞ք նոյն բանը Գընդապիտ :

— Այս , պատասխանեց Օր . Լիտիո գութով , Հալրո որ խիստ ծանօթ է գէնքերու ըստ , «Ասիկա Պրն . Տելարեալիան է որ իմ հրացանս կը պարպէ » :
— Ու այդ երկու հարուածները վերջիններն էին :

— Այս , անանկ չէ՞ Հայր :

Գնդապեար չատ Լու իլշողութիւն շունէր , բայց երբէք իր աղջիկը հակառակուածին մէջ ինկած չէր :

— Անմիջապէս պիտի խօսիմ Դատավագին ատ մասին . Գնդապեար : Այս իրիկուն վիրաբոյժ մը գալով գիտեները պիտի քննէ հասկնայ ու համար թէ երկու վէրքերն ալ նոյն գէնքով բացուած են :

— Ես՝ տուի այդ հրացանը Օրսօին , ըստ Գնդապեար : Քաջ աղջայ , ուրախ եմ որ տուի ալ , որսվհեակ առանց անոր չեմ գիտեր թէ ի՞նչպէս պիտի ողջ դուրս գալ այդ կուէն :

Գլուխ ԺԹ

Վիրաբուժը քիչ մը ուշ հաստ որովհեակ ձամբան միջադէպ մը ունե-

ցած էր : Աստուածաբան աւազակը առոր հանդիսպելով , քաղաքավարութեամբ խնդրած էր անկէ հետեւիլ իւրեն : Օրսօին քով առաջնորդելով անոր վէրքը խնամել տուած էր : Վերադարձին քիշ մը տեղ առազակը անոր ընկերանալով բաժնուած միջոցին ըստած էր :

— Տոքթո՛ր , ձեր վարմունքով ինձի այնքան վստահութիւն ներչնչեցիք որ աւելորդ կը սեպեմ յիշեցնել ձեզ թէ բժիշկ մը խոստովանահօր մը շափ գաղանապահ պէտք է մնայ : Յետոյ իր հրացանին բլթակը քաշելով աւելցուցած էր : Պէտք է որ մոռնաք այն տեղը որ տարի ձեզ հիմա , Երթաս բարեաւ , շատ ուրախ եմ որ ծանօթացայ ձեր հետ :

Քօլօմպա խնդրեց Գնդապետէն որ գիազնութեան ներկայ ըլլայ :

— Եղբօրս հրացանը դուն լու կը ճանչնաս , ըստ անոր , հետեւաբար քու ներկայութիւնդ խիստ օդատակալու պիտի ըլլայ մեզի համար :

Երբ առանձին մնացին Լիտիայի հետ , սոսկալի գլխացաւ մը պատրուակելով , առաջարկեց անոր որ օդ առնե-

Եռւ համար քիշ մը գիւղէն դուրս ալլա տոյտի ելլեն միասին : Ճամբան իր եղարօրը մասին կը խօսէր միշտ և Լիտիա այնքան հետաքրքրուած էր անով որ չէր նկատած թէ գիւղէն շատ հեռացած էին : Արեւը արդէն մարը մտած էր սիմպահիցաւ ան ու խնդրեց Քօլօմպայէն որ գիւղ գառնան : Քօլօմպա իր ըսելով , կտրուկ ճամբայ մը գիւղաէր , հետեւաբար ուրիշ ուղի մը ըլլունեց : Քիշ յետոյ սկսաւ զառիվեր մը մագլցիլ , այնքան ցցուն որ մէկ ձեռքով ծառերու ձիւղին կը կառչէր իսկ միւսով իր ընկերուհին կը քաշէր իր ետեւէն : Տաժանքոտ վերելքէ մը յետոյ վերէն : Տաժանքոտ վերելքէ մը յածկուած դաշնապէս մացառներով ծածկուած դաշնապէս լիտիա խիստ մտահոգ էր որովհին : Լիտիա խիստ մտահոգ էր որովհին հետեւ գիւղը ընաւ չէր երեւէր ու արդէն գիշեր էր :

— Սիրելի Քօլօմպա , ըստ ան , կը վախնամ թէ ճամբանիս կորսնցուցած ենք :

— Մի վախնար ընաւ , ըստ Քօլօմպա , ինձի հետեւէ գուն :
— Բայց կը վստահեցնեմ քեզ որ կը

սիսալիս դուն, գիւղը այդ կողմը չէ :
ֆնծի անանկ կը թուի թէ հակառակ
ուղղութեամբ կերթանք : Կը տեսնե՞ս
սա կողմի լոյսերը, ատոնք գիւղին
ձրագներն են :

— Սիրելիս, ըստ Քօլօմպա յուզ-
ուած, գուն չխառակ ես : Սակայն եր-
կու հարիւր քայլ տնդին, թաւուտնե-
րուն մէջ...

— ի՞նչ...

— Եղբայրս հոն է ու եթէ հաւա-
նիս հիմա կրնամ տեսնել ու համբու-
րել զայն :

Թր. Նեվիլ ապուշ կրթեցաւ :

— Գիւղէն գուրս կրցի ելլել ա-
ռանց կասկածուելու, որովհեան հետո
էիր դուն, ըստ Քօլօմպա, այլապէս
պիտի հետեւէին ինծի : Այսշափ մօնե-
նալ ու չխենանել զայն : Զե՞ս փափա-
քիր հետո գալ խեղճ եղբայրս տեսնե-
լու համար : Որքան պիտի ուրախանայ
ան :

— Բայց Քօլօմպա, ինծի համար
անյարմար է :

Կը հասկնամ : Դուք քաղաքա-
ցիներք միշտ յարմարութեան վրայ

կը մտածէք, իսկ մենք գիւղացիներու
ինչ որ շիտակ է ան կը նենք :

— Բայց շատ ուշ է, եղբայրդ ի՞նչ
պիտի մտածէ իմ մասին :

— Պիտի մտածէ թէ իր բարեկամ-
ները դինքը մոսցած չեն ու տեկի նու-
ազ պիտի տառապի :

— Իսկ հայրս, չափազանց պիտի
նեղուի :

— Անիկու գիտէ որ հետո ես : Լաւ
մտածէ՛, զուհ էիր որ այս առառու ա-
նոր պատկերը կը գիտէիր, ըստ չա-
րաձձի ժպիտով մը :

— Ո՛չ Քօլօմպա, չեմ համարձա-
կիր, հոն եզող տապակները...

— Ոչի՞նչ, այդ տապակները քեզ
չեն ձանչնար, ի՞նչ հոգ : Կը փափա-
քէիր զայն տեսնել արդէն :

— Սիրելիս :

— Որոշէ ընելիքդ : Քեզ առանձին
չեմ կրնար ձգել հոս : Ո՞վ գիտէ ինչեր
կրնան պատահիլ : Կոմէ երթանք եղբայ-
րը տեսնենք կամ գիւղվերադառնանք :
Աստուած գիտէ ալ երբ կը տեսնեմ
զայն : Թերիւս երբէք :

— ի՞նչ ըսիր Քօլօմպա : Լաւ, ուրեմն

երթանք : Բայց միայն քանի մը վայր-
կեան ու պիտի վերադառնանք :

Քօլօմպա անոր ձեռքը սեղմեց
ու առանց պատասխանելու սկսաւ ա-
րագօրէն քալել : Քիչ յետոյ կանգ ա-
ռաւ ու լսաւ անոր «Սռանց անոնց ի-
մացնելու պէտք չէ որ աւելի առաջ
երթանք, որովհետեւ կրնանք սպան-
նուիլ :» Ու սուլեց : Շուն մը սկսաւ
հաշել ու աւազակներուն պահակը ե-
րեցաւ չուտով : Թաւուտներուն մե-
ջէն ոլորապառյա ճամբաներէ քալելով
երկու զինուած մարդերու դէմ ելան :

— Դուն ես, Պրանաօլանշիօ, հար-
ցուց Քօլօմպա : Ուր է եղբայրո :

— Քիչ մը անդին, պատասխանեց
աւազակը : Բայց կամաց քալեցէք ո-
րովհետեւ վիրաւորուելէն ի վեր առա-
ջին անդամն է որ կը քնանայ :

Երկու կիները զգուշութեամբ մօ-
տեցան : Վառուած կրակի լոյսին մէ-
ջէն նշմարեցին Օրսօն, խորւներու
վրայ պառկած և վերարկուով մը ծած-
կուած : Շատ աժգունած էր ու խո-
րուն կը շնչէր : Քօլօմպա անոր քով
նստաւ ու լռութեամբ դայն կը դիտէր :

Օր . Լիախա, թաշկինակով երեսը ծած-
կած անոր քով սեղմուած էր ու եր-
բեմն երեսը բանալով վիրաւորը կը դի-
տէր : Քառորդի մը չափ ոչ ոք խօսեցաւ :

Վերջապէս շարժեցաւ Օրսօ : Քօ-
լօմպա անմիջապէս անոր վրայ ինկաւ
ու սկսաւ անյագօրէն համբուրել զայն
ու հաղարս մէկ հարցումներ ընել ա-
նոր վէրքին, չարչարանքին և պէտքե-
րուն մասին : Օրսօ անոր հարցումնե-
րուն պատասխանելէն վերջ ինքն ալ
հարցուց թէ Օր . Լիախան դեռ գիւղն
է ու իրեն նամակ գրած է : Քօլօմպա
Օրսօին վրայ ծռած ըլլալով, իր ընկե-
րուհին բոլորովին ծածկած էր անկէ :
Մէկ ձեռքով Օր . Նեվիլի ձեռքը ըրո-
նած էր խոկ միւսով Օրսօի գլուխը թէ-
թէ մը վեր վերցուցած էր :

— Ո՛չ, եղբայրս, նամակ չի տու-
աւ, Սակայն ի՞նչու միշտ անոր մասին
կը խօսիս արդեօք շատ կը սիրես զայն :

— Ոիրելն ալ խօնք է, Քօլօմպա,
բայց թերեւս ան կը հեղնէ իմ ոէրս :
Օր . Նեվիլի փորձ մը ըրաւ իր ձեռ-
քը պատելու սակայն Քօլօմպա ժիր
մը բռնած էր զայն :

— Հեղնէ[°]քեզ, գոշեց Քօլօմպա, ան ալ այսքան քաջութիւն ընելէդ վերջ: Բնաւ: Բնդհակառակը միշտ քու վրայ կը խօսի: Ա՛հ, Օրսօչատ մը պատգամներ ունիմ անկէ քեզի համար:

Զեռքը միշտ իր ազատութիւնը կուզէր ստանալ, սակայն Քօլօմպա Օրսօին կը մօտեցնէր զայն:

— Ինչո՞ւ Ճի պատասխանեց նամակիս, ըստ ան, տող մը միայն ու շատ գոհ պիտի մնայի:

Քօլօմպա վերջապէս յաջողեցաւ Լիախայի ձեռքը իր եղբօր ձեռքին մէջ զետեղել: Յետոյյանկարծ մէկդի քաշուելով սկսաւ խնդալ բարձրաձայն ու գոչեց,

— Օրսօ, զգոյշ եղիր որ գէշ բան Ճի խօսիս օրիսրդին մասին որովհետեւ շատ լաւ կը հասկնայ մեր լեզուն:

Լիախա իր ձեռքը ետ քաշեց ու շարք մը անիմասա բառեր թօթովեց: Օրսօ խորհեցաւ թէ երազ կը աեսնէր:

— Դուն ես, Օր Նեվիլի նշալէ՞ս համարձակեցար հոս գալ, որքա՞ն երջանկացուցիր զիս: Դժուարաւ ելաւ ու փորձեց անոր մօտենալ:

— Քրոջդ ընկերացայ, ըստ անոր որպէսզի ուրիներ չկասկածին անոր վրայ, նաև ուղեցի վսահ ըլլալ... Ո՛հ, որքան անհանգիստ ես հոս:

Քօլօմպա Օրսօի ետեւը նստեցաւ ու անոր գլուխը ծունկերուն վրայ առաւ: Լիախաի ալ գլուխով նշան ըրաւ որ մօտենայ: Անոր ձեռքէն քաշեց ու Օրսօի շատ մօտիկ նստեցուց ու անոր ձեռքը Օրսօի ուսին վրայ դրաւ:

— Շատ հաճոյալի է ըստ Քօլօմ: պա ուրախութեամբ, անանկ չէ[°] Օրսօ: Որքա՞ն զեղեցիկ է ասանկ պայծառ գի-

շեր մը թառւաներուն մէջ ըլլալ:

— Գեղեցիկ գիշե՛ր, ըստ Օրսօ, միշտ պիտի յիշեմ զայն

— Որքա՞ն պիտի տառապիս, ըստ Լիախա:

— Ալ ոեէ ցաւ ծունիմ, պատասհանեց Օրսօ, ու կը նախընտրեմ մեռնիլ հոս: Այս ըսելով իր աջ ձեռքը կամաց մը Լիախաի ձեռքին մօտեցուց:

— Անհրաժեշտ է որ ասկից լաւագոյն տեղ մը փոխադրուիս դուն, Պր. Ֆոյն տեղ մը փոխադրուիս դուն, Պր. Ֆեղ այսշափ անձելա Բէպիա ըստ ան: Բեղ այսշափ անձելա կացիստ կացութեան մէջ աեսնելէս հանգիստ:

վերջ անկարելի է որ հանդիսաւ քնառամ ես գիշերները :

— Եթէ քեզի հանդիպելու վախը շունենայի Լիտիս' , գիւղը պիտի դառնայի ու ստիլանութեան յանձնէի ինքինքու :

— Ի՞նչ, ինչու անոր հանդիպելու գլը վախնայիր , հարցուց Քօլօմպա :

— Քեզի մտիկ չըրի Օր . Նեվի՛ւ , առոր համար կը քաշուէի քեզ տեսնելէ :

— Օրիորդ Լիտիս' , անսանկ կերեւի թէ ինչ որ գուն ուղես ընել կուտաս քղրօրս , հետեւաբար ասկից վերջ պիտի արգիլեմ որ զայն տեսնես :

— Կը յուսամ թէ այս դժբաղդ կացութիւնը շուտով վերջ պիտի գըտնէ , ըստե Լիտիս , ու գուն ոչինչ պիտի ունենաս վախնալու : Մեր մեկնելէն առաջ կը փափաքիմ քեզ տեսնել ադասուած ու իրը քաջ և պատուալունդիրնդիր մէկը ճանչցուած :

— Մեկնելու մասին խօսք մի ըներ Օրիորդ , խնդրեմ :

— Ինչ կրնամ ընել : Հայրս միջտ որսորդութիւն չի կրնար ընել : Պիտի ուղէ որ մեկնինք :

Օրսօի ձեռքը վար ինկաւ ու կիտայի ձեռքին դպաւ : Վայրկեան մը լոռութիւն տիրեց :

— Զպիտի թողում որ ատքան շուտ մեկնիք , ըստե Քօլօմպա : Դեռ շատ բաներ կան տեսնելիք գիւղին մէջ : Ասկից զատ խսոսացած ես պատկերս գծելու գեռ սկսած չես : Բայց սա շուտ գծելու գեռ սկսած չես : Պրանտօն ալ անոր ենը ինչու կոռնայ : Պրանտօն ալ անոր ենք կը վազէ : Եռթամ տեսնեմ ի՞նչ է պատճառը :

Անիկա վեր ցաթկեց , առանց վարանելու Օրսօի գլուխը Լիտիայի գիրկը գրաւ ու աւազակներուն ետեւէն վազեց :

Անտախին խորը , բոլորովին առանձին , գեղեցիկ երիտասարդի մը գլուխը իր գրկին մէջ , Լիտիս վայրկեան մը շգիտացաւ ինչ ընելիքը : Օրսօ այս դժուարութենէն մասամբ ազատեց զայն գլուխը անոր գրկէն վերցնելով : Իր աջ բազուկին կրթնած ըստե անոր իր պատկերս մէկնիք , Օ-

— Ըսել է թէ պիտի մեկնիք , թէ բիորդ : Սրդէն երբէք չէի խորհեր թէ այս դժբաղդ կղզիին մէջ երկար պիտի կընաք մնալ : Երբ ձեր բաժանումին

Վրայ կը մտածեմ ցաւս հազարապատիկ
կը շատնայ : Այժմ խեղճ , աքսորտեան
տեղակալ մ'եմ : Վայրիկեանն է որ ըսեմ
թէ կը սիրե քեզ Օրիորդ : Աւազ
որ մէկ հիմա կրնամ ըսել առ : Ու ատի-
կա ըսելէս վերջ , ալ նուազ գժրադդ կը
համարիմ ինքզինքս :

Լիտիա մէկ կողմ գարձուց իր գը-
լուխը , կարծես մութը բաւական չէր իր
կարմրութիւնը ծած զելու :

— Պրն . Տելարէպիա , ըսաւ ան
գողքոջիւն ձայնով մը , պէտք չէ որ
ատանկ խօսիս ինծի : Գիտն որ անտա-
ռին խորր . այս աւազակներուն մէջ
պիտի չհամարձակիմ բարկանալ քեզի :

Այս խօսքերը ընելու միջոցին ե-
գիպտական մատանին Օրսօի ձեռքին
մէջ գրաւ : Օրսօ գարձաւ տնոր ձեռքը
համբուրելու համար : Լիտիա անմի-
ջապէս ետ քաշելով Օրսօ իր հաւասար-
րակշութիւնը կորսնցուց և իր վիրա-
ւոր թեւին վրայ ինկաւ ու սաստիկ ցա-
ւէն չի կրցաւ միշ մր զսպել :

— Տեղ մը վնասուեցաւ , սիրելիս ,
գոշեց լիտիա , զայն վեր վերցնելով ,
իմ էր յանցանքը , ներողամիա եզիր :

Պահիկ մը այսպէս խօսեցան իրարու :
Քօլօմպա յանկարծ վրայ գալով դանոնք
ձիշաւ իր թողուցած դիրքին մէջ գտաւ :
— Հրացանակիրները , պուաց ան-
Օրսօ փորձէ որ փախչիս , ես կօգնեմ
քեզի :

— Հանգիստ թո՛ղ զիս : Աւազակ-
ները իրենց օձիքը թողլ ազատեն , եռ
կը յանձնուիմ : Սակայն Լիտիան հե-
ռացուր ասկէ , թող հսու չի աեսնեն :

— Ես քեզ հսու չեմ ձգեր , ըսաւ
Պրանտօ , վրայ հասնելով : Անոնց ատա-
նապետը փաստաբանին սանն է : Փո-
խանակ ձերբակալելու պիտի սպաննէ
քեզ , յետոյ պիտի ըսէ թէ գիտմամբ
չէ ըրած :

Օրսօ փորձեց ելլել ու քանի մը քայլ-
ալ առաւ , սակայն չուտով կանգ առնե-
լով ըսաւ ,

— Զեմ կրնար քալել , բոլորդ ալ
փախէք : Երթաս բարեաւ , լիտիա , ձեռ
քըդ տո՛ւր , երթաս բարեաւ :

— Քեզ առանձին չենք ձգեր , պո-
սացին երկու կիները միասին :

— Եթէ չես կրնար քալել կը շալ-
կեմ քեզ , ըսաւ աւազակը : Քիչ մը սիմա-

ունեցիր, աեղա՛կալ, գեռ ժամանակ
ունինք փախչելու : Փոխերեցը զանոնք
լաւ մը պիտի հիւրասիրէ :

— Ո՞չ, թողուցէք զիս, ըստ Օր-
ոս, գեանին վրայ երկննալով : Աստու-
ծոյ սիրուն ՔօԼօմպա, Լիտիան հեռա-
ցուր :

— Դուն դօրսւոր ես ՔօԼօմպա,
ըստ աւազակը, ուսերէն վեր վեր-
ցուր ես ալ ուաքերէն : Ճիշտ այդպէս:
Յառա՞ջ, քալէ'.

Հակառակ անոր բողոքներուն սկը-
սան փախցնել զայն : Լիտիա կը հետեւէր
անոնց : Յանկարծ հրացանի պայթուն մը
լուսեցաւ որուն ուրիշ հրացաններ պա-
տասխանեցին : Լիտիա սարսափէն ճը-
շաց : Աւազակը հայհոյեց ու քայլերը տ-
րագացուց : ՔօԼօմպա անոր օրինակին
հետեւելով կը վազէր առանց կարեւո-
րութիւն տալու ձիւղերուն որ իր երե-
սըն ու հագուստները կը բգքտէին :

— Ծափ՛ր, ծափ՛ր, կը գոչէր ՔօԼօմ-
պա Լիտիային, գնդակ մը կրնայ դըպ-
շիլ քեզի, սիրելի՛ :

Հարիւր քայլ վազելէն վերջ աւա-
զակը սպառեցաւ ու հակառակ ՔօԼօմ-

պաի հեգնանքներուն և պարսաւանք-
ներուն՝ գետին ինկաւ չնշասպառ :

— Ո՞ւր է Լիտիան, հարցուց Օրսօ:
Լիտիա, գնդակներէն սարսափած և
անտառին խոտոթենէն ահաբեկած՝ իր
ընկեր փախստականներուն հետքը կոր-
սընցուց ու միակ մնաց սոսկահար :

— Կորսուած չէ, մեզի կը հետեւի,
ըստ աւազակը : Լոէ՛ Օրսօ՛, որքան
աղմուկ կը հանէ փոխերեցը քու հը-
րացանովգ : Դժբաղդպաբար շատ մութ-
է ու չի կրնար անոնց նշան առնել :

— Լուսութի՛ւն, ըստ ՔօԼօմպա, ձիու
մը ձայնը կառնեմ, աղատուած ենք :

Անտառին մէջ արածող ձի մը գըն-
դակներու ձայներէն սարսափած իրենց
ուղղութեամբ կը վազէր :

— Աղատեցանք, գոչեց աւազակը :
Մէկ վայրկեանէն ձին բռնեց, իրը
սահծ պարան մը անցուց անոր բերանը,
փոխերեցին սուլեց որ փախչի, ձիուն
վրայ ցաթկեց, Օրսօն իր առջեւ առաւ ու
սկսաւ զարիվարէ մը իջնել սրաբշաւ :

ՔօԼօմպա, այլեւս ապահով, եա
դարձաւ ու սկսաւ բարցրաձայն Օրիորդ
Լիտիան կանչել : Սակայն պատասխան

շստացաւ : Քիչ մը քալելէն վերջ , նեղ
ձամբու մը վրայ երկու հրացանակիր-
ներու հանդիպեցաւ , որոնք պոռացին ,

— Ո՞վ է հոս :

— Ես եմ , Պարոններ , ըստ ան ,
հեգնական ձայնով մը , փառաւոր կը-
ուի մը ունեցաք անանկ չէ՞ : Քանի ի
մարդ սպաննեցիք :

— Դուն աւազակներուն հետ էիր ,
ըստ անոնցմէ մին , պէտք է որ հետեր-
նիս գաս :

— Շատ սիրով , պատասխանեց Քօ-
Լօմպա : Սակայն բարեկամուհի մը ու
նիմ հոս ու պէտք է որ գտնեմ զայն :

— Անիկա բռնուած է արդէն ու անոր
հետ բանաը երկար կրնաք տեսնուիլ :

— Բա՞նաը : Սա մասին վերջը կը խօ-
սինք : Նա՞ո զիս անոր քով տարէ՞ք :

Աւազակներու կեցած տեղը տռաջ-
նորդեցին զայն ուր գտաւ կիտիան ահա-
րեկած ու տժգունած : Անոր գիրկը
ինկաւ ու ըստ կամացուկ մը «ազա-
տեցան» : Յետոյ տասնապեախն դառ-
նալով ըստ ,

— Գիւղը տարէ՞ք մեզ , որովհետեւ
հիմա մեզի կոպտան մեր բարեկամները
նձկանօք :

— Զեր փափաքէն աւելի շուտ պիտի
երթաք հսն ; սիրելիս , ըստ տասնապե-
տը , ուր պէտք է բացատրէք թէ ի՞նչ կը-
նէիք այս ժամուն , անտառին խորը այդ
տեր թէ ինչպէս այդ սրիկաները կրնան
այս գեղեցիկ աղջիկները դիւթել :

— Չափազանց համարձակ էք , Պրն .
տասնապետ , ըստ Քօլօմպա , բայց կազ-
դաբարեմոր ձեր խօսքերը շափէք : Այս
դրիորդը կուսակալին բարեկամն է , հե-
տեւաբար զգոյշ եղիր անոր տոջե ցա-
րըատելէ :

— Կուսակալին բարեկամ'մը , զգու-
շացուց զինուոր մը իր պետին , ձիշտ է
գլխարկ ալ ունի :

— Ականջ մի կախեր գլխարկին : Եր-
կուքն ալ աւազակին հետնէին ու պէտք
է որ ձերբակալեմ :

Զինուորները իրենց երկու կալա-
նաւորուհիներուն հետ ձամբայ ինկան :

— Սիրելի կիտիա , ըստ Քօլօմպա ,
ինձի կրթնիր ու մանկան մը պէս մի-
լար : Կէս ժամէն սեղանի վրայ ենք ,
մի փախնար : Աքքան ալ անօթի կըդ-
գամ :

— Ֆողովուրդը ինչե՞ր պիտի խօսի
վրաս, ըստ կիտիս ցած ձայնով մը :

— Անոնք պիտի խորհին թէ ճամ-
րագ կարոնցուցած ես ահատառին մէջ :

— Կուսակալը ի՞նչ պիտի մտածէ
արդեօք: Հապա հա՞յրս: Ի՞նչ պիտի ը-
սեմ անոր:

— Կուսակալը իր գործին թողիսառ-
նուի անգամ մը: Գալով հօրդ, ինձի
անանկ կը թուի թէ Յրսօի հետ ունե-
ցած այդ խիստ մտերմական աւսակ-
ցութենէդ վերջ շատ գժուարութիւն
պէտք չէ զգաս որոշապէս յայտնելու
ամեն բան:

Լիտիս անոր թեւը սեղմեց իրեւ
պատասխան:

— Եղբայրս միթէ արժանի չէ՞ որ-
բուելու, ըստ Քօլօմպա: Բոէ՛ աես-
նեմ, չե՞ս սիրեր զայն:

— Ա՛հ, Քօլօմպա՛, պատասխանեց
Լիտիս, մատնեցիր զիս, անդգա՞մ:

— Ներէ՛ ինձի, քոյլ իմ, ըստ
Քօլօմպա, համբուրելով զայն ուժգին:

— Զեմ կրնար շներել, սոսկալի
քոյլ, ըստ Լիտիս ու փոխադարձար
համբուրեց զայն:

Կուսակալն ու գատախազը գիւղն
էին: Գնդապես Նեղըլ, քսաններորդ
անգամն լլլալով անոնց քով գացած
էր իր աղջկան մասին տեղեկութիւն
առնելու, երբ զինուոր մը որ տասնա-
պետին կողմէն զրկուած էր կանխաւ
պետին կողմէն զրկուած թէ աւագակնե-
լուր տալու պատճեց թէ աւագակնե-
լուր հետ անյաջող կուի մը ունենալէ
յերջ երկու աղջկիներ ձերբակալած
էին, որոնք աւազակներու լրակներն
էին, որոնք աւազակներու լրակներն
էին կերեւէին: Քիչ վերջ երկու կա-
ռալաւորուհիները երեւցաւ: Երեւակա-
լանաւորուհիները յարցաւ: Երեւակա-
լանաւորուհին զէմքը, իր
յեցէ՞ք Քօլօմպայի փայտն զէմքը, իր
ընկերուհին ամօթը, կուսակալին զար-
ընկերուհին ամօթը, կուսակալին ուրախու-
մանքը, իսկ գնդապետին ուրախու-
մանքը, յայտնի է թէ պտոյաի ելած
ջիկները յայտնի է թէ պտոյաի ելած
ին որ շատ բնական է ասանկ գեղեցիկ
եղանակի մը: Յետոյ երիտասարդի մը
եղանակի մը: Յետոյ երիտասարդի մը
պատահած են, որը նոյնքան բնական
պատահած է: Յետոյ Քօլօմպան մէկ կողմ առնե-
լովըսաւ անոր,

— Ըստ իս, ազատ պէտք է ձգենք
զանոնք, ըստ կուսակալը: Այս աղ-
ջկանոնք, ըստ կուսակալը: Այս աղ-
ջկիները յայտնի է թէ պտոյաի ելած
ին որ շատ բնական է ասանկ գեղեցիկ
եղանակի մը: Յետոյ երիտասարդի մը
եղանակի մը: Յետոյ երիտասարդի մը
պատահած են, որը նոյնքան բնական
պատահած է: Յետոյ Քօլօմպան մէկ կողմ առնե-
լովըսաւ անոր,

— Հուր զրկէ եղբօրդ թէ իր դա
աը ակնկալուածէն լաւ երեւոյթ մը
առած է : Դիակներուն քննութիւնը և
գնդապետին վկայութիւնը ապացուցին
թէ եղբայրդ ինքզինքը պաշտպանած
է սոսկ և թէ այլու պահուն մինակ ալ
եղած է : Ամեն ինչ ինպատ անոր պի-
տի կարգադրուի : Մինակ թէ պէտք է
գայ և մեզի յանձնուի :

Գրեթէ ժամը Տասնեմէկն էր երր
Քօլօմպա իր հիւրերուն հետ միսոփին
ճաշի նստեցաւ : Լաւ ախորժակ մը ու
նէր ան : Գնդապետը առանց խօսելու
կուտէր ու իր աղջկան կը նայէր որ իր
աչքերը պնակէն չէր հեռացունէր :
Վերջապէս անուշ և լուրջ ձայնով մը
ըստ անոր Անդիիրէն :

— Լիտիա, Օրսօփն հետ նշանուած
ես :

— Այս հայր, այսօրուանէ սկսեալ,
ըստ ան կարմրելով բայց հաստատա-
մըտութեամբ :

Ցեայ աչքերը վերցուց և հօրը նա-
յեցաւ : Դժկամակութեան ուէտ արտա-
յայտութիւն չի նշմարելով՝ անոր գիրկն
ինկաւ ու համբուրեց զայն :

— Շատ լաւ, ըստ գնդապետը,
Օրսօն պատուական աղայ մ'է : Բայց
անշուշտ այս կզզին չպիտի բնակինք:
Եթէ ոչ հաւանաւթիւն չեմ տար :

— Անդիիրէն չեմ հասկնար, ըստ
Քօլօմպա, հետաքրքրութեամբ ցանոնք
դիտելով, սակայն ձեր խօսքերուն ի-
մաստը կրնամ գուշակել :

— Քեզ մեր հետ իրլանտա տանե-
յու մասին կը խօսինք, ըստ գնդա-
պետը :

— Ինչու չէ կուգամ, գնդապետ,
պյամանաւ որ խնամիդ ըլլամ: Կը հա-
մաձայնի՞ն: Զեռքի տուր ուրեմն:

— Ասանկ պարտգաներու տակ զի-
րար կը համբուրեն, ըստ գնդապետը :

ԳԼՈՒԽԻ Ի.

Փիէթը անէրա գիւղին համայնքը
սարսափի մասնող զոյգ մը գնդակնե-
րու աղէտէն քանի մը ամիս վերջ, ե-
րբե պիտի մը ձախ թեւը վզէն կախ-
ուած կապոցի մը մէջ զետեղած, ձի-
ով Պասթիաէն Քարտօ կը ճամբորդէր:
Յարձրահասակ և հրաշալիօրէն գեղանի

կին մը կընկերանար անոր փառաւոր
նժոյգի մը վրայ նստած : Գիւղը հաս-
նելով, իրենց ձիերը հօն թողուցին և
երիտասարդը իր երկփող հրացանը
շալկած՝ իսկ կինը քանի մը ծրարներ
իր քողին տակ պահած՝ ճամբայ ելոն
դէպի լեռը երթալու : Երբ լեռան գա-
դաթը հասան կան գ առին ու խստերուն
վրայ նստեցան : Երենց երեւոյթէն ա-
նանկ կերեւէր թէ ուրիշի մը կոպա-
սէին անոնք : Շատ չանցած շուն մը
դուրս թռաւ մացառներուն մէջէն ու
անոր ետեւէն երկու զինուած մօրու-
աւոր մարդեր դուրս եկան : Հակա-
ռակ անոնց արտաքին անհաւասարու-
թեան չորսն ալ զիրար բարեւեցին մը-
տերմաբար :

— Լաւ, Օրսօ Անտօն, ըստ ա-
ւազկերէն մին, ուրախ եմ որ ա-
դատեցար : Կը չնորհաւորեմ քեզ : Թևդ
ի՞նչպէս է : Կը ցաւիմ որ Պարիշինին
դիւղը չէ և ոչ ալ կղզին անոր բար-
կութիւնը տեսնելու համար :

— Թէւ լաւ է, երկու շաբաթէն
կազմակիմ այս կապոցէն : Պրանտօ, բա-
րեկամո, վաղը առկից իտափլա կը մէկ-

նիմ : Մնաս բարովի եկայ ձեզի :
— Ուրքան կաճապարէք, ըստ ա-
ւազակը, գեռ երէկ արձակուեցար
բանտէն ու վաղը կը մէկնիս :
— Պատճառներ կան, ըստ Քօ-
լօմպա : Բարեկամներ, ահաւասիկ ձեզի
ձաւ բերած եմ :

— Բարեկամներս, ըստ Օրսօ աւա-
զակներուն, կը փափաքիմ որ դուք ալ
հնուանաք այս կղզին ու աւելի խաղաղ
կեանք մը վարէք : Ի՞նչու համար Սար-
կենիա չէք երթար : Զեզի կօգնեմ եթէ
կը փափաքիք :

— Սարտենիայի մէջ մեզի հաց չը-
կայ, պատասխանեց աւազուկը : Օրսօ,
կը զարմանանք որ այս մեր կեանքին
հաճոյքներն ու բարիքները վայելելէն :
Վերջ կը խրատես մեզի թողուլ դայն :

— Բայց, ըստ Օրսօ, ձեր բաղ-
դին ենթարկուած միջոցիս ի վլճակի
չէի ձեր ապլած կեանքին բարիքները
ըմբռչինելու : Կողերս տակաւին կը ցա-
ւին երբ կը յիշեմ ոյն գիշերուան փա-
կութիւնը մերկ ձիուն կանակը ծրարի մը
պէս նետուած :

— Ինչու կը աեսնես այս գեղե-

Օրսօ և ՔօԼօմպա դէպի գիւղը ուղ-
ղուեցան իսկ աւազակները լեռան ձամ-
բան ձեռք տոին :

Գլուխ իԱ.

Ապրիլի գեղածիծաղ առառւ մը,
գնդապետ նեզիլ, իր ողջկան, որ գեռ
նոր ամուսնացած էր, Օրսօի և ՔօԼօմ-
պաի հետ միասին, կառքով Փիսայէն
դուրս ելան կթրուսքեան հնութիւն-
ները երթալ տեսնելու համար: Հոն
հասնելուն՝ Օրսօ և իր կինը մատիտնին
առին պատկերները նկարելու համար:
իսկ գնդապետն և ՔօԼօմպա սկսան
շրջակայ դաշտերուն մէջ թափառիլ:

— Սիրելի ՔօԼօմպա, ըստ գըն-
դապետը: Ես շատ անօթի եմ: Օրսօ և
իր կինը շատ զբաղուած են հետեւա-
րար շատ ուշ պիտի երթանք տուն:
Սա դիմացի ագարակը երթանք քիչ մը
բան ուտենք:

— Շիտակ ես գնդապետ, ըստ
ՔօԼօմպա: Թեւդ տուր ինձի որ եր-
թանք: Սոսկ բանաստեղծութեամբ աղ-
բող այդ երկու սիրահարներուն համար

ալէաք չէ որ միշտ մարտիրոսանանք
մենք: Ես ալ հիմա վարժուեցայ ձեր
կերպերուն: Կը տեսնե՞ս գլուխիս ու
գոհարներս: Տեսար անցեալ օր քու
բանակիդ սպաներէն մին որքան ուշով
կը նայէր ինձի: Զափազանց զարնուած
է ինձի:

— Իրաւունք ունի, ՔօԼօմպա: Ի-
րաւ որ հրաշալի ես: Շատ չանցած ու-
րիշ հարսանիք մ'ալ պիտի ընենք:
— Անկարելի է որ ամուսնանամ
ես: Օրսօի զաւակները պիտի մեծցու-
նեմ ես ու անոնց Քօրսիքայի լեզուն
սորվեցնեմ:

Այսպէս խօսելով անոնք ագարակը
մտան ուր առատ ելակ, կաթ ու կա-
մառն: ՔօԼօմպա հոն ծերուկ մը
րադ գտան: ՔօԼօմպա հոն ծերուկ մը
տեսաւ որ արեւը նստած էր աթոռի
մը վրայ: Հիւանդ կերեւէր ան որով-
հե հետեւած, կորաքամակ
հետեւ շափազանց գեղնած, կորաքամակ
հինգ էր: Կենդանի կմախք մ'էր որ
և նիհար էր: Վենդանի կմախք մ'էր որ
կը չնչէր սոսկ: ՔօԼօմպա այնքան ու-
շագրութեամբ զնեց զայն որ ագարա-
շագրութեամբ զնեց զայն որ ագարա-
շագրութեամբ զնեց զայն որ ագարա-

— Այս ծերուկը ձեր կողմերէն է
բասաւ ան, քանզի ձեր լեզուէն կը հաս-

կընամ թէ դուք ալ Քօրսիքացի էք ։
Խեղճ մարդը գրազգ մ'է : Իր երկու
որդիները մէկէն սպաննուած են հոն ու
սրտին դառն կոկիծէն այս կողմերը ե-
կած է իր բարեկամին հետ որ այս ա-
գարակին տէրն է : Հիմա քիչ մ'ալ զա-
ռամած է : Շատ խելօք է ան ու ուեէ
նեղութիւն շի տար մեղի : Հազիւ քանի
մը բառ կը խօսի : Բժիշկը կը ոէ թէ չատ
երկար շապրիր :

— Մեռնիլը անոր համար օրհնու-

թիւն մը պիտի ըլլայ, ըստ Քօրօմպա :
— Իր լեզուով խօսիր հետը քիչ մը
Օրիորդ, թերեւս միսիթարուի պահիկ
մը :

Քօրօմատ չարաղէտ ժպիտով մը մօ-
տեցաւ անոր : Խեղճ արարանը գլուխը
վերցուց ու չեշտակի Քօրօմպաի նայե-
ցաւ : Անմըջապէս աշքերը գոցեց ծերու-
կը, դիմացինին նայուածքն խուսա-
փելու համար : Յետոյ կրկին լայն մը
բացաւ : Շրթունքները սկսան դողդղալ ։
աշքերը արցունքով լեցուեցան ու սկսաւ
հեկեկալ :

— Սյո աղջիկը ձեր կողմերէն է ։
ըստ ադարակապանուհին անոր, եկած

է որ քեզ տեսնէ :

— Գթութիւն, գթութիւն, գո-
չեց ան սարսափած : Դեռ վրէժդ յագե-
ցուցած չե՞ս : Ի՞նչպէս կրցիր կարդա-
յուշատերին այն թերթերը որ ես վա-
ռեցի : Բայց ինչո՞ւ երկուքն ալ խեցիր
ինծմէ : Գէթ մէկ զաւակն ինծի թո-
րութիւն :

— Երկուքն ալ պէտք էր որ առնէի
ու եթէ դուն ալ խափած չըլլայիր քեզ
ալ անոնց ետեւէն պիտի զրկէի : Ամբողջ
երկու տարի տառապեցայ ես : Քիչ մ'ալ
դուն տառապիր :

Ծերունին ճիշ մը աբձակեց ու գը-
լուխը կուրծքին վրայինկաւ : Քօլօմպա
կունակը դարձուց ու սկսաւ հեռանալ
երգելով երգի մը այ տողերը,
«Զայն սպաննող ձեռքը կուզեմ,

Նշան առնող աչքը չար :

Դաւող սրակին արիւնն կուզեմ

Որ յլացաւ միտքն վատթար :»

Քօլօմպա ապարակէն մեկնած պա-

հուն ագարակապանին կինը անոր ետեւէն

նայելով ըստ իրաղկան ,

— Սյո գեղեցիկ աղջիկը տեսար ,

«ԶԱՐ ԱՉՔ» ունի ան:



ԱՐՏՎԱԿԱՆ

Երեք կամքէն անկախ պատճառներով՝ առաջին քանի մը էջերուն մէջ սառասիալներ պատահած են :

Էջերուն 1—12 թուանշանները պէտք է կարդալ 4—16

ՍՊԱԼ

ԱԽՋԻՂ

ԵՐԵՆ 7	ՄՈՂ 1	ՍԻՐԵԼ
» 10 » 23	ոչ	ալ
» 28 » 22	չափ	չափ
» 29 » 9	հոգու	հագաւ
» 33 » 1	րերանին	բառին
» 36 » 16	իր	իր հօր
» 47 » 2	իրենց	որ իրենք
» 92 » 15	լուէ	լոէ
» 115 » 1	կը սուրար	կը սոսկար

ԵՐԵՆ 65-ի առաջին պարբերութիւնը
ՔԼՈՒԽ Զ. ով պէտք է սկսի :



ՀՀ Ազգային գրադարան



NL0317416

